



ՍԻՈՆ
Կրօնական Գրական
Բանասիրական



ՊԱՇՏՆԱԿԱՆ ՀՐԱՏ ԵՐԱՅԵՐԱՆԻ ՀԱՅ ՊԱՍՏՈՐԻՈՒՄԵՆ

ՆՈՐ
ԵՐԶԱՆ

1955

ԽՉ.
ՏԱՐԻ

«Սիւոն» ամսական հայկական քրոնիկական, գրական, բանասիրական

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology
Printed in JERUSALEM

Բ Ո Վ Ա Ն Գ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

| | Երև |
|--|------------------------|
| ԽՄԲԱԳՐԱԿԱՆ | |
| — Գերբեմանիի Ս. Ասուածածնայ գերեզմանի եկեղեցիին նոր ողորումը | 289 |
| ԿՐՕՆԱԿԱՆ | |
| — Պատեհուրիւններու բաց դուռը | Գ. Բ. Ա. ՍԱՐԱՅԵԱՆ 293 |
| — «Խորհուրդ մեծ եւ սքանչելի...» | Յ. ՎՐԻ. ՄՈՒՇԵԱՆ 298 |
| ԲԱՆԱՍՏԵՂՆԱԿԱՆ | |
| — Վարանդիին | ԵՂԻՎԱՐԳԻ 302 |
| — Գազարներու տեսիլին... | ՇԷՆ — ՄԱՀ 305 |
| — Յուրս ու վարձուած սենեկիս | ԱՇՏԻՇԱՏ 306 |
| — Նոր տարուայ երգ | ԳՈՒՐԳԷՆ ԲՈՐԵԱՆ 307 |
| — Հոգը | ՄԱՐՈ ՄԱՐԳԱՐԵԱՆ 307 |
| — Իմ Հայասան | ԱՐՇԱԼՈՅՍ ՄԱՐԳԱՐԵԱՆ 307 |
| ՊԱՏՄԱ — ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ | |
| — Պապ Աբեակունի | ՀՐԱՆԻ Ք. ԱՐՄԷՆ 308 |
| ԵՐԱԺՇՏԱԳԻՏԱԿԱՆ | |
| — Միջնադարեան հայ կոմպոզիտորներ | ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆ 313 |
| ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ | |
| — (Խել) Յովնանեա Թլկուրանցի | Ն. ԵՊՍ. ՄՈՎԱԿԱՆ 319 |
| ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ | |
| — Տպաւորուրիւններ Հեղկաստանէն | ԲԱՐԳԷՆ ՎՐԻ. 325 |
| Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ | |
| — Եկեղեցականք — Բեմականք | 329 |
| — Պատեհականք | 331 |
| — Վարդապետական գաւազանի իշխանութեան ջրչուրիւն | 332 |
| — Տնօրէն ժողովոյ նոր անդամներու ընտրութիւն | 332 |
| — Սարուխան մեր մեջ | 332 |
| ՏԻՐՈՒՆԻ | |
| — Ամեն. Տ. Տիմոթէոս Պատրիարք Յունաց | 333 |
| Կոչ՝ Պրուսայի եւ Բիւրանիոյ Նշաններու Հայութեան «Պատմագրքի» Հրատարակութեան Կեդր. Յանձնախումբի | 334 |
| Յանկ նիւրոց 1955 տարւոյ | 335 |

ՍԻՈՆ-ի Տարեկան բաժնեգիրն է՝
բոլոր երկիրներու համար՝ Անգլ. Շիլին 20

Redaction of the Armenian Monthly SION
Armenian Patriarchate,

P. O. B. 4001

Old City - Jerusalem

Via Amman (Jordan)

— Ս Ի Ո Ն —

ԻԹ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1955

ՆՈՅԵՄԲԵՐ — ԴԵԿՏԵՄԵՐ

ԹԻԻ 11-12

ԽՄԲԵԳՐԱԿԱՆ

ԳԵԹՍԵՄԱՆԻՒ Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾՆԱՅ ԳԵՐԵՋՄԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՒՆ ՆՈՐ ՈՂՈՂՈՒՄԸ

Նոյեմբեր 23ի զիշերը տեղացող անձրևներէն զոյացած ջուրերը Գեթսեմանիի ձորին մէջ հաւաքուած, կը խուժէին նախ Գեթսեմանիի Հայոց պարտէզը, յետոյ խորտակելով պատը կը հոսէին Ս. Աստուածածնայ տաճարին գաւիթը և բարձրանալով մինչև մուտքին զազաթը կը խորտակէին նորաշէն երկաթեայ դուռը, լեցնելով ամբողջ տաճարը ջուրով և տիղմով: Բնութեան այս աղէտը տեղի ունեցաւ առաջին անգամ 5 Յունուար 1948ին, զրեթէ միևնոյն ձևով:

Գլխաւոր պատճառները զոյգ այս հեղեղումներուն, նախ արտակարգօրէն տեղացող անձրևներն էին, որոնք ութ կամ տաս տարին անգամ մը այսպէս կուզան չափազանցեալ ձևով և աւերումներ կը պատճառեն: Երկրորդ՝ 1942ին զինուորական նպատակներու համար Ս. Աստուածածնայ տաճարի քովէն անցնող ճամբան բարձրացուեցաւ, որուն պատճառաւ Գեթսեմանիի պարտէզին մէջ հաւաքուող ջուրերը ելք չունին ճամբու վրայէն դէպի կեդրոնի ձորը հոսելու և կը լեցուին տաճարին գաւիթը: Երրորդ՝ միակ ջրանցքը որ կը ծառայէ այժմ անձրևներէն զոյացած ջուրերու փոխադրութեան, անբաւական է նման բացառիկ հեղեղումներուն:

Շարաթներէ ի վեր մեր և յունաց պատրիարքարաններու կողմէն ձեռնարկուած աշխատանքներու շնորհիւ, այժմ տաճարը պարպուած է ամբողջապէս լեցուած ջուրերէն և տիղմէն և մաքրուած հեղեղին առթած աւերներէն: Նիւթական փնասները այս առիթով պատճառուած, տակաւին զնահատման ենթարկուած չեն, սակայն քանի մը հազարի զիւրաւ կրնան յանդիլ:

Ս. Աստուածածնայ գերեզմանի եկեղեցին կը պատկանի Հայոց և Յունացի Ապոստոլներու Ս. Ասորիները իբրև հետակներ Հայոց՝ կրնան պաշտամունք կատարել հոն: Ապոստոլները՝ շարաթը երկիցս, իսկ Ասորիներ մէկ անգամ միայն, և երկուքն ալ ունին մեր կողմէ իրենց տրամադրուած պատարագամատոյց զատ զատ սեղաններ:

Գեթսեմանիի Ս. Աստուածածնայ եկեղեցին ամենահին եկեղեցիներէն մին է, կառուցուած է. դարուն, շուրջ 453ին, Մարկիանոս կայսեր կողմէն: Սկզբնական շրջանին եկեղեցին կառուցուած էր երեք այրերու վրայ: Է. դարուն, երբ Պարսիկները զրաւեցին Պաղեստինը, ուրիշ սրբավայրերու կարգին կործանեցին զայն: Կէս դար վերջ սակայն, վերստին կառուցուած էր ան արգէն, ինչպէս մանրամասն կերպով կը յիշէ այս պարագան Արզուլֆ Եպս.ը իր Աղեգրութեան մէջ:

Թ. դարու սկիզբը այս ստորնայարկ տաճարի վերև շինուած ընդարձակ վերնայարկ եկեղեցիին մէջ կ'ապրէին աւելի քան հարիւր կոյսեր, ըստ Եպիփանի վկայութեան, և անոնք էին որ կը պահպանէին Տիրամայր Ս. Կոյսին զերեզմանը, վանահօր մը հսկողութեան և ուղղութեան ներքև:

ԺԱ. դարուն նորէն կը քանդուի եկեղեցին, հաւանաբար Խաչակիրներու կողմէն երուսաղէմի զրաւման ընթացքին: Եկեղեցին թէև կը կործանէր, բայց Ս. Կոյսին զերեզմանը անաղարտ կը մնար: Ս. Քաղաքը զրաւող Godefroy ֆրանկ յաղթականը 1130ին կը վերաշինէր քանդուած այս եկեղեցին: Ինչպէս վերը յիշեցինք, Ս. Աստուածածնայ այս եկեղեցին ունէր վերնայարկ մը, ուր վարէն կը բարձրանային այնքան սանդուխներով՝ որքան որ այժմ կ'իջնենք՝ Ս. Կոյսի զերեզման երթալու համար: Եկեղեցին ունէր նոյնպէս ընդարձակ զաւիթ մը, ուր Խաչակրաց օրով թաղուած են քանի մը անուանի իշխաններ: Գաւիթին սեպաձև բարձր պատերը և ամրաշէն աշտարակները կը պաշտպանէին ի հարկին սրբավայրը և վանականներու խուցերը թշնամիներու յարձակումներուն դէմ:

Ս. Կոյսի զերեզմանը կամարներով և սիւններով շրջապատուած և զարդարուած էր այս շրջանին: Կամարներն ու պատերը զարդարուած էին որմանկարներով, որոնք կը ներկայացնէին Ս. Կոյսի կեանքին մեծ առիթները և աւանդական պատմութիւններէն ելուողւած տեսարանները: Իսկ զերեզմանը պսակուած էր ոսկիէ և արծաթէ ընտիր անօթներով և արգաղիւր զարդեղէններով, հոն բերուած ու զետեղուած բազմաթիւ երկիրներէ, իբրև պատուական տրիտուրը բարեպաշտիկ հոգիներու:

1187ին, Սալաէտտինի յաղթութենէն յետոյ, եկեղեցիին բոլոր մասերը՝ հիւանդանոց, վերնայարկի բաժինը՝ իր բոլոր խուցերովը և շրջապատի բնակարաններովը քանդուեցան և անոնց նիւթերը զործածուեցան քաղաքին պարիսպներուն խրամատները նորոգելու համար: Քանդումէ ազատ մնացին միայն Ս. Կոյսին զերեզմանը և ընդարձակ զաւիթը: Քանդուած մասերու հողերը զիջուեցան եկեղեցիին շուրջ, բարձրացան մինչև տաճարին պատուհանները և լուսաւոր եկեղեցին մնաց մութի մէջ: Իսկ Կեղրոնի ձորին հեղեղները տակաւ հողին տակ պիտի թաղէին եկեղեցիին ստորին մասը: Ահա՛ Տիրամօր զերեզմանի եկեղեցիին այժմու վիճակը:

1948էն ի վեր մեր և յոյն պատրիարքարանները խորհրդակցութեան մէջ են հիմնական նորոգութեան ենթարկելու այս պատուական սրբավայրը: Երկուստեք փափաք կայ նաև կարելի վայելչութեամբ զարդարել եկեղեցին, քրիստոնէական այդ աղուոր և խիստ ուշադրաւ սրբավայրին տալու իրեն վայել կերպարանքը, որպէսզի հնութեան և սրբութեան գրոշմով օժուեն այդ զոհարը իր



վայելուչ շքեղութիւնը կարենայ հաղնիլ յաչս այն բազմահազար ուխտաւորներուն և այցելուներուն, որոնք ամէն տարի կը լեցնեն Ս. Երկիրը յուխտ և յերկրորդադութիւն Տնօրինական Ս. Տեղեաց: Սակայն 1948ի հեղեղին հետևանքով երկու պատրիարքարաններու կողմէն զգացուած այս զեղեցիկ փափաքները տակաւին իրենց իրազործումը չզտած Ս. Աստուածածնայ եկեղեցիի վերանորոգութեան մէջ, բնութեան այս նոր աղէտը անգամ մը ևս կը սրէ մեր ուշադրութիւնը և կը պրկէ մեր զգացումները, երկրին ծանօթ պայմաններու հետևանքով առժամաբար յետաձգուած այս գործը իր վերջնական լրումին յանգեցնելու:

Ս. Յարութեան համաշխարհային Մայր Տաճարէն և Ս. Ծննդեան Այրէն յետոյ երրորդ ամենանուիրական սրբավայրը կարելի է նկատել Ս. Աստուածածնայ եկեղեցին: Բարեպաշտ հողիները անթարգմանելի քաղցրութեամբ մը վար կ'իջնեն իր աստիճաններէն, մօտենալու համար Ս. Կոյսի զերեզմանին և կը մեկնին լայնցած շունչով և ամբողջական մխիթարութեամբ:

Խորունկ մեծարանքը հանդէպ Ս. Կոյսին եղած է ընդհանուր, քրիստոնէական առաջին դարերէն ի վեր: Չարմանալի չէ որ անոր մարմնոյն վերափոխման հրաշալի աւանդութիւնը առանց որևէ կասկածի ընդունուի Քրիստոնէական եկեղեցիէն և տօնը կատարուի մեծ շուքով ամէն տարի: Այդ աւանդութիւնը սիրելի է մեզի անոր համար մանաւանդ՝ վասնզի խորունկ ուսուցում մը ունի իր մէջ. ան՝ աստուածացումն է պարկեշտութեան, խոնարհութեան, սրբութեան և մաքուր կուսութեան: Հայ ժողովուրդը և հայ կիներ մասնաւոր պաշտամունք մը ունին Աստուածամօր հանդէպ և ասիկա թերևս իր առհաւական պատճառները ունի:

Առաջին դարուն՝ մեր մէջ կայ արդէն Աստուածածնայ պաշտամունքը, Բարթողիմէոս առաքեալի միջոցով ներմուծուած Ս. Կոյսի պատկերին շնորհիւ: Մինչդեռ Գ. դարուն միայն, Քրիստոնեայ եկեղեցին կը ճանչնայ Ս. Կոյսին տօնը: Իզական սեռին բերուած այս յարգանքը Հայ հողին ձայնն է որ մեր պատմութեան առաջին օրէն իբրև քաղցրութեան և զգաստութեան գերագոյն զանգակ լսելի եղած է մեզմէ մեզի: Քրիստոնէական կրօնի մարտիրոսազրութեան մէջ մեծ է թիւը հայ սրբունիներու, որոնք երկնքի ճամբուն վրայ և լոյսին մէջ այնքան զեղեցկացան, որոնք իրենց անարդ ածուխը նախ կրակի, ապա ադամանդի վերածեցին, և քիչ չէ թիւը այսօր հայ մայրերուն՝ որոնք երկնքին կը նային Աստուածամօր պատկերին առջև ծնրադիր:

Համոզուած ենք թէ ազգային այս սուրբ ժառանգութիւնը, կ'ակնարկեմ Ս. Տեղեաց մեր իրաւունքներուն զոր մեր նախնիքը թողուցած են մեզի, մնացած է հաստատուն և անսասան շնորհիւ ոչ միայն այս Աթոռի տիրանուէր և ուխտանուէր գաւակներուն, որոնք իբրև պահակներ Ս. Տեղեաց և անոնց մէջ մեր ունեցած ազգային իրաւանց, ըրեր են և կ'ընեն իրենց լաւազոյնը միշտ վառ պահելով հողիներու աշտանակին վրայ Աստուծոյ պաշտամունքին լոյսը, այլ նաև վասնզի ան եղած է ուխտավայրը քրիստոնեայ հայ սերունդներուն՝ որոնք դարերով իրենց խունկին, արցունքին և պաշտամունքին հետ բերած են նաև իրենց լուման, անոնցմով նուիրականացնելու և չէն ու պայծառ պահելու հայ իրաւունքներն ու սրբազան աւանդները Ս. Տեղեաց մէջ:


Այս առիթով մեր շնորհակալութիւնն ու երախտիրը նախ Տիար Եզուարդ Կիւլպէնկեանի որ հուատարիմ իր գերգաստանի աւանդութեան, եօթ տարիներ առաջ յանձն առաւ 1000 Անգլ. օսկի տրամադրել Ս. Աստուածամօր եկեղեցւոյ նորոգութեան: Իշխանական այդ նուիրատուութեան շնորհիւ էր որ իրագործուեցան Ս. Աստուածածնայ եկեղեցւոյ զաւիթի և մուտքի դրան նորոգութիւնները: Իսկ եկեղեցւոյ մեր բաժնի ամբողջական նորոգութեան համար, Տեղապահ Սըրբազան Հօր զիմումին վրայ, Նորին Վսեմ. Ներսէս Պ. Կիւլպէնկեանի, որ նախագահն է Կիւլպայի Կիւլպէնկեան Հիմնադրամի վարչութեան, 5000 տղարի նոր նուիրատուութիւն մը եղած է Ս. Աստուածածնայ եկեղեցիի նորոգութեան և մնացեալն ալ կը խոստացուի ամբողջացնել ի հարկին:

Կիւլպէնկեան մեծանուն և բարեսէր տոհմին հարազատներու այս օրինակը վստահ ենք թէ ուրիշներ ևս պիտի մղէ բարիքն ու բարեպաշտութիւնը նըւիրագործելու իրենց դերին և պարտականութեան: Երբ կը կարդանք մեր տոհմային յիշատակարանները, որոնք յաճախ խտացուած արտայայտութիւններ են երախտագէտ սերունդներու, կը տեսնենք թէ մեր ժողովուրդին համար եկեղեցի շինողէն աւելի մեծանձն և առաքինի անձնաւորութիւն չկայ: «Ողորմեա զեկեղեցի շինողաց, երախտաւորաց, պտղատուից, սպասաւորաց, եւ այնոցիկ՝ որք ընդ հովանեաւ սրբոյ եկեղեցւոյ են հանգուցեալ»: Ասիկա ձայնն է մեր պատմութեան և քրիստոնեայ սերունդներու, աղօթքի մը նուիրականութեամբ տեղ գտած մեր աղօթամատենէն ներս:

Եթէ ամէն շէնք որ կը բարձրանայ մարդկութեան կեանքի պէտքին համար, բանի մը սահմանուած է, եկեղեցին տունն է Աստուծոյ, տաղաւարը Հայ հողին և կռուանը իր սխրագործութիւններուն և զոյութեան: Եկեղեցի շինել, կը նշանակէ սատարել Հայ հողի գորացման և թեւարձակման:

Ով որ կը ծառայէ Հայ եկեղեցիին, կը ծառայէ Հայութեան, զօրավիզ հանդիսանալով մեր ժողովուրդի հոգեկան տոկունութեան և յաղթանակին և կը կատարէ սուրբ վրէժխնդրութեան զործ մը:

«Երանի որ ունիցի զաւակ ի Սիոն»:



ԿՐՕՆԱԿԱՆ

ՊԱՏԵՂՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԲԱՑ ԴՈՒՌ

(ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԹԻՒ)

«Անա ետու առաջի քա դուռն քացեալ,
զոր ոչ ոք կարէ փակել» (ՅԱՅՏ. Գ. 8):

Կեանքը որոշ կայաններ ունի: Ամա-
նորը այդ կայաններէն մին է: Իւրաքանչիւր
կայան կեանքի ճամբորդութեան ընթացքին
հանգրուան մըն է հանգչելու, կազդուութե-
ւու, մէկ կողմէ անցեալի փորձառութիւն-
ներէն խրատուելու, և միւս կողմէն մեր
առջև յառաջիկային կտրուելիք նոր ճամ-
բաներու համար մեզ կրկին պատրաստելու:
Ապրելու համար որքան կարևոր է նիւթա-
կան սնունդը, նոյնքան և աւելի պէտք
մըն է բարոյական խանդավառութիւնը:

Կեանքի տառապանքները քաջութեամբ
զիմաւորելու և զժուարութեանց վրայէն
հերոսաբար քալելու համար թարմ ներշնչ-
չումներու ու նոր տեսիլներու միշտ պէտք
ունինք: «Առանց ճեսիլի ազգ մը կը խո-
սորի» կ'ըսէ հին իմաստուններէն մին:
Բնական պահանջք մըն է կեանքի աշխար-
հին մէջ նորոգուիլ առէն օր, վերածնիլ
մերթ ընդ մերթ և կազդուորիլ շարունակ:
Տարին հին կը կուենք երբ անիկա մեզմէ
կը բաժնուի: Իրականութեան մէջ սակայն
ոչ հին կայ և ոչ ալ նոր: Այս օրը նոր է
երբ զայն անցեալի հետ բազդատենք, իսկ
հին է վաղուան քով: Ուրեմն նորութիւնը
բացարձակ չէ, այլ յարաբերական:

Ամէն օր նոր է այն մարդուն համար
որ կը նորոգուի շարունակ: Մերունինք
կան որոնք մտքով թարմ ու սրտով երի-
տասարդ են, միւս կողմէն տարիքով երի-
տասարդներ ալ ունինք՝ որոնք զլիսով հին-
ցած ու զգացումով լծացած շեկանք մը
կ'ապրին: Առաջինները տարիքի յառաջա-
ցումով աւելի նորոգուած ու երիտասար-
դացած են, բայց վերջինները իրենց չա-
փահասութեան տարիքը դեռ չթեւակոխած
արդէն հինցած են ու ձերութեան նշաններ
ցոյց կուտան: Ուրիշ խօսքով, մէկը ձեր-

երիտասարդ է: Իսկ միւսը երիտասարդ-ձեր:
Առաջինը այսօր կ'ապրի, երկրորդը երէկը:
Մէկը իր ձերութեան մէջ նոր է, միւսը
երիտասարդութեան մէջ հին:

Ընկերութեան մէջ նոյնիսկ չեն պակսիւր
այսօր անհատներ, որոնք թէև այս դարու
զուակ են, բայց իրենց զարգացած մտքով,
գեղեցկացած զգացումով և ազնուացած
վարք ու բարքով գալիք դարերու աւելի
բարձր քաղաքակրթութեան մը չափանիշը
կը ներկայացնեն: Նոյնպէս անհատներ ալ
կան, թիւով դժբախտաբար խիստ շատ, ու-
րոնք իրր թէ քաներորդ դարու մէջ կ'ապ-
րին, սակայն մտքով Միջին դարու կը ծա-
ռայեն, և իրենց վարք ու բարքով չորս
հինգ հազար տարի առաջ մարդկութեան
ապրած վայրագ կեանքին կենդանի օրի-
նակները կը հանդիսանան:

Տարիները կուզան ու կ'երթան, ժա-
մանակը կասիլ չի զիտեր, մեր կամքէն
անկախ կը սահի շարունակ: Այն օր վայր-
կեաններուն իրեն բերած պատեհութիւննե-
րէն օգտուելով չի զարգանար, ստիպուած
է ետ մնալ, լճանալ ու տափակնալ: Ասիկա
ընութեան անյղիլ վճիռն է:

Որքան մարդիկ արդեօք տարի մը
առաջ, ամանորի արշալոյսը ողջունած ա-
տեն, սրտաբուլիս բաղձանքներ ու գեղեցիկ
ճրագիրներ յղացած էին աւելի բարձր կեն-
ցազի մը հետեւելու, բայց դժբախտաբար
չյաջողեցան, և տարին մնացելին վարք ու
բարքով աւելի տգեղցած ու ապականուած:
Լաւ սկսան բայց յոռի վախճանի մը յան-
գեցան, հոգիով առաջնորդուեցան իսկ
մարմնով վերջացուցին, զաղափարականով
ճամբայ ելան և պարտուած դուրս եկան:
Պէտք է ցաւիլ այս պարտութեան համար,
սակայն պէտք չէ յուսահատիլ: Քանզի
յուսահատութիւնը մահ է:

Անոնք որոնք անցեալ տարուան մէջ
չկրցան աւելի բարձր կենցաղի մը տիրա-
նալ, ահաւասիկ ամանորը մեր առջև նոր
պատեհութիւններ կը ներկայացնէ, կրնան
իրենց ճրագիրը կրկին փորձել: Նափօլէօն
Պետրարթ անգամ մը պարտութեան պա-
րագային այսպէս արտայայտուեցաւ. «Թըշ-
նամին թէև ինձի յաղթեց, բայց միւս կող-
մէն իրեն վրայ յաղթանակ տանելու կերպը
ինձի ստիպեցուց»: Մեծամեծ յաղթանակ-
ներ յաճախ պարտութենէն ետքը կուզան:

Կեանքի մէջ երբեմն ձախողութիւններ կան՝ որոնք յաջողութեան կ'առաջնորդեն: Ուստի պէտք չէ վհատիլ: Յոյսը կեանք է, պէտք չէ կորսնցնել ապրելու այս յոյսը:

Շատեր իրենց բարի բաղձանքները իրագործելու մէջ կը ձախողին անոր համար որ այդ բարի բաղձանքներուն հետ չեն ունենար ոչ միայն այս յոյսը, այլ նաև պէտք եղած կամքի ուժը, կորովն ու յարատեւութեան ոգին: Այս բաները նոյնիսկ անբաւական են յաջողելու համար կեանքի պայքարին մէջ: Պէտք է ատենց միանայ նաև սրտաբուշխ աղօթքը — հոգիին հպումը առ Աստուած: Անոնք որ չունին իրենց կեանքին մէջ ներշնչումի մասնաւոր պահեր, վերացումի սրբազան վայրկեաններ, չեն կրնար իրերուն վրայ վերէն նայիլ, և հոգևոր ուժով լիցուիլ: Բարոյական յաղթանակներ բարոյական ուժով ձեռք կը բերուին: Այս ուժը մարդկային հոգին կը ստանայ Տրեզորքի Մեծ Հոգիին հետ շարունակ շփման գալով: Ահաւաստիկ ամանորը այս ուղղութեամբ մեզի ներշնչումներ առնու և բարձր տեսլականներով օժտելու առիթներ կ'ընծայէ, և պատեհութիւններու նորանոր դռներ կը բանայ մեր առջև:

Դուռը միջոց մըն է շէնքի մը ներսի սրահը մտնելու, մեր առջև կարելիութեանց նոր ասպարէզներ բանալու: Առանց այս միջոցին մէկը չի կրնար սենեակէ մը ուրիշ սենեակ անցնիլ, իր տափակ միջավայրէն աւելի բարձր միջավայրի մը փոխանցուիլ:

Հին ատեն քաղաքներ պարիսպներ կ'ունենային. քաղաք մտնելու համար այդ պարիսպներու դռներէն անցնիլ հարկ էր: Այս դռները ամուր կերպով կը գոցուէին թշնամիին դէմ, իսկ քաղաքացիներուն առջև լայնօրէն բաց կը մնային: Սողոմոնի Տաճարը գաւիթներէ կը բաղկանար: Ոչ հրեաներու առջև բաց էր միայն առաջինը՝ որ կը կոչուէր Հեթանոսաց Գաւիթ: Իսրայէլի կիները կրնային Կանանց Գաւիթն ալ մտնել, բայց այրերը առաջին երկու գաւիթները անցնելով արտօնուած էին մտնելու երրորդ գաւիթը՝ որ կը կոչուէր Իսրայէլի Գաւիթ: Քահանաներ սակայն Քահանայից Գաւիթ կոչուած աւելի ներսի գաւիթն ալ մտնելու պատեհութիւնը ունէին: Ահա՛ այսպէս իւրաքանչիւր դասակարգի առջև բացուած դռներ կային, և անոնք

այնքան միայն ներս կրնային մտնել, որքան պատեհութիւնը կը թոյլատրէր իրենց:

Մեր առջև ալ այսօր ներսէ ներս պատեհութիւններու նորանոր ասպարէզներ կան: Այդ ասպարէզներէն այնքան կրնանք ներս մտնել, որքան կեանքի աւելի բարձր յարկերուն վրայ ապրելու արժանիք ցոյց կուտանք: Ուրիշ խօսքով, մեր առջև կըրնան բացուիլ այն դռները միայն, որոնցմէ ներս օտք կ'օրհնու կարողութիւնը և յարմարութիւնը ունինք:

Ամէն դուռ որոշ է թէ բաց չէ մեզի համար, շատ մը դռներ կան որոնք գոց են մեզի, և թերևս գոց ալ կը մնան մեր առջև մինչև վերջը: Բնութիւնը ամէն մարդ թէև ապրելու հաւատար իրաւունքով ստեղծած է, սակայն կեանքի պայմաններ մարդոց բախտը տարբեր կերպով որոշած են:

Երկրի մը թագաւորը այսինչ ընտանիքին զաւակը ըլլալուն համար ժառանգական իրաւունք կ'ունենայ հարիւր հազարաւոր մարդոց վրայ իշխելու, բայց իրմէ շատ աւելի իմացական և բարոյական կարողութիւններով օժտուած ուրիշ մարդոց վիճակուած է ապրիլ միմիայն որպէս պարզ հպատակներ: Մեծն Աղեքսանդր, իր օրով, կարճ ժամանակի ընթացքին, կրցաւ զբաւել աշխարհիս ծանօթ երկրամասերը: Բայց իրմէ դար մը և աւելի վերջը Աննիրազ, իրրև երկրակալ, չկրցաւ մեծ յաջողութիւններ ձեռք բերել, թէև ռազմագիտական հանճարը, եթէ ոչ աւելի, գէթ շատ պակաս ալ չէր անոր ունեցածէն: Աղեքսանդր ինչ դիւրութիւններ և պատեհութիւններ որ ունէր իր առջև, նոյնը կը պակսէր Աննիրազին համար: Մարդ մը եթէ իր առջև բացուած ասպարէզ մը չունի, և կամ ժամանակը չօգնէ իրեն, չի կրնար պէտք եղած չափով փայլեցնել իր հանճարը: Քաղաքական պայմանները այսօր շատերուն առջև ոչ միայն փակած են նմանօրինակ դռները, այլև ընկերական պայմաններ պետական բարձր գիրքերու վրայ կեցած մարդոց հետ գէթ յարաբերելու և կամ միասին սեղան նստելու պատեհութիւնը նոյնիսկ գլացած են մեզի:

Բայց և այնպէս կան ուրիշ դռներ ալ որոնք միշտ բաց են մեր առջև, որոնցմէ կրնանք ներս մտնել, պայմանաւ որ ջանք չխնայուի մեր կողմէ:

Ա. — Աստուծոյ մին է զարգացումի դուռը որ միշտ բաց է մեր առջև, և ոչ ոք կրնայ փակել զայն: Զարգացումը կեանքի պահանջքն է: Բնութեան մէջ աճում, յառաջդիմութիւն, եռուզեռ ու կեանք կայ ամենուրեք: Արարիչը բովանդակ տիեզերքը շարժման մէջ գրած է: Հին աստի կը կարծէին թէ Աստուած աշխարհը ստեղծած և ապա անկիւն մը քաշուած հանդիսատեսի դեր միայն կը կատարէ անոր հանդէպ, ինչպէս ժամագործ մը ժամացոյցը կը շինէ և ապա կը նստի ու կը գրտէ զայն:

Այս ըմբռնումը գիտական հիմ չունենալէ զատ, Աստուծոյ մասին ալ շատ բարձր գողափար մը չի տար մեզի: Յիսուս հըրեաներուն մէջ արմատացած այս սխալը շտկելու ֆանաց երբ ըսաւ. «Հայրս մինչև հիմա կը գործէ, և ես ալ կը գործեմ» (Յովհ. Ե. 17): Արարչագործութիւնը սահմանափակ իմաստով անցեալի մէջ կատարուած ու լմնցած է, իսկ բառին լայն ու գիտական ըմբռնումով միշտ և ամէն օր տեղի կ'ունենայ: Արարիչը ժամանակ մը գործած և յետոյ կեցած չէ, այլ գործած է միշտ ու այժմ ալ կը գործէ: Ինքն է տիեզերքին շարժուն ու կենսունակ ուժը: Անցեալի մէջ այսպէս եղած է և հիմա ալ այսպէս է: Ծնունդի մեծագոյն պատգամը էմմանուէլ բառին մէջ կը կայանայ, «Աստուած մեզի հետ է», և մեր մէջ կը գործէ շարունակ: Այս իսկ պատճառաւ բնութեան մէջ լսիկ բայց շարունակական զարգացում մը կը նշմարուի ամէն տեղ, ցածէն դէպի բարձրը, խոնարհէն դէպի վստմը և լաւէն դէպի լաւագոյնը:

«Յառաջդիմութիւնը բնութեան մէջ Աստուծոյ հսկայաքայլ քայուածքն է» կ'ըսէ Վիկտոր Հիւկօ իր մէկ գրութեան մէջ, և իրաւունք ունի: Աստուծոյ այս եռուզեռով լի և կենսունակ տիեզերքին մէջ ապրիլ բայց չշարժիլ, և ամէն օր նախորդէն աւելի չյառաջանալ, տիեզերքի ներդաշնակութիւնը խանգարել է պարզապէս: Մարդ բնութեան մէկ մասը կը կազմէ, իր գոհացումն ու իրական երջանկութիւնը կը զբաւնըր անոր հետ համընթաց քաշելու մէջ: Ուստի օր ըստ օրէ լաւէն դէպի լաւագոյնը յառիլ և աւելի բարձր կեանքի մը ձգտիլ՝ Աստուծոյ գործակից ըլլալ է իր թագաւո-

րութեան տիեզերական ծրագրի յառաջդիմութեան սուրբ գործին մէջ:

Ի՞նչպէս կրնանք ընել այս: Եթէ ֆիզիքական տկարութիւններ ունիս, ամանորի առթիւ պահ մը խորհէ՛ անոնց վրայ, ուսումնասիրէ և վերլուծէ զանոնք: Ապա վերցուր անոնց պատճառները, և առողջապահական զարմաներով, ժուժկալութեամբ և մասնաւոր պահնցողութեամբ (diet) աշխատէ բուժել ինքզինքդ և որով կազդուրուի նախ ֆիզիքապէս: Ապա հետեւէ իմացական զարգացումի որ անխուսափելի պէտք մըն է այս դարու մէջ: Տարիքդ և կամ տնտեսական եթէ ներք կանոնաւոր դպրոց յաճախէ, իսկ եթէ չէ, օգտուէ՛ գիշերային վարժարաններէն, մասնագարաններու գիրքերէն, օրաթերթերէն, եկեղեցւոյ քարոզիստութիւններէն, դասախօսութիւններէն ու դաստիարակուած մարդոց խօսակցութիւններէն:

Իսկ եթէ բարոյական կեանքի մէջ թերութիւններ ունիս, բամբասող, ատող, նախանձող, բարկացող, վրիժառու և այլն ես, ամանորի առթիւ զօրաւոր կամքով մը և աղօթքի ուժով աշխատէ միանգամ ընդմիշտ ի բաց թօթափել վրայէդ զանոնք, և անոնց տեղ մշակէ քու մէջդ լաւագոյն ունակութիւններ: Այս դարու մէջ կենցաղավարութիւնը զեղարուեստ մըն է: Դի՛ր այս զեղարուեստը վարք ու բարքիդ մէջ, շարժ ու ձեւերուդ մէջ, մարդոց հետ ունեցած առօրեայ յարաբերութիւններուդ և կեանքի բոլոր արտայայտութիւններուդ մէջ:

Լաւագոյն ունակութիւններ ձրի ձեռք չեն բերուիր, անոնց գինը վճարել հարկ է: Ով որ իր ժամանակի յառաջդիմութեան ոգին կ'անգիտանայ մեծագոյն դժբախտութեան կը մատնէ ինքզինքը: Ամէն օր նախօրոք օրուընէ աւելի զարգանալ՝ կենսական պէտք մըն է կեանքը աւելի լաւ ապրելու համար: Յառաջդիմութիւնը կեանքի օրէնքն է: Աստուծոյ այս օրէնքը յարգելով է որ ապահոված կ'ըլլանք մեր երջանկութիւնը այս աշխարհի՝ ինչպէս նաև հանդերձեալի մէջ:

Բ. — Մեր առջև բարձրագոյն կեանքի ցանոց դուռ մըն ալ կայ որ միշտ բաց է մեզի համար: Կեանքը իր վերելքի ճամբուն վրայ երեք մեծ աստիճաններ ունի:

Առաջին աստիճանին վրայ կը կենան անոնք՝ որոնք կ'ապրին միմիայն իրենց անձին համար: Այս տեսակ կեանքին առանցքը մարդուն անձն է: Կենդանական կեանքը լուսագոյն օրինակ մըն է ասոր: Կենդանի մը հոգ չընէր թէ ինքզինքը ապրեցնելու համար ուրիշին փնաս պատճառած է, ուրիշին ապրելու իրաւունքը ձեռքէն խլած է, կը բաւէ որ ինքը ապրի: Կիսաձայրենի ցեղերու ապրած կեանքն ալ շատ հեռու չէ ասկէ: Երկրորդ աստիճանին վրայ կը կենան անոնք՝ որոնք կը ջանան իրենք զիրենք ապրեցնել՝ եթէ կրնան ուրիշներուն առանց փնաս հասցնելու: Շատ մը քրիստոնեաներուն կեանքը այսօր ասկէ տարբեր չէ: Այս կեանքի առանցքն ալ կրկին անձն է, բայց կրնանք զայն կոչել լուսագոյն անձ և կամ արդար անձ: Ասիկա բացասական քրիստոնէութիւն է, իրական և շիտակ քրիստոնէութիւն չէ, լաւ ևս է ըսել, հրէական բարեպաշտութիւն է:

Երրորդ աստիճանին վրայ կը կենան անոնք՝ որոնք կ'ապրին ուրիշներու բարեւաւութեան և երջանկութեան նպատակու համար: Այս կեանքին հիմնաքարը այլասերութիւն է, որուն կը հետին սրտի դաստիարակութիւն ստացած ճշմարիտ քրիստոնեաներ: Կենսաբանը կ'անուանէ զայն բարձրագոյն կեանք, հոգեբանը՝ լուսագոյն կեանք, իսկ աստուածաբանը հոգեւոր կեանք, որ կը կոչուի նաև կրօնական բացատրութեամբ և Ս. Գրոց բառերով՝ վերսին ծրնուցի արժանացած կեանք: Անունը ինչ որ ալ եղած ըլլայ, իրականութիւն է թէ անիկա շնչաւոր էակին լուսագոյն արտայայտութիւնն է, մարդկային արթնցած գիտակցութեան բարձրագոյն վիճակը:

Պաղեստինի Մեծ Վարդապետը ապրեցաւ ու քարոզեց այս բարձրագոյն կեանքը ասկէ երկու հազար տարիներ առաջ, ինչ որ այժմ նոր կը մատնանշեն բարեշրջակաները: Ան «աւետարն եկած էր ոչ թէ ծառայութիւն ընդունելու, այլ ծառայելու եւ իր անձը ուրիշներու բարեւաւութեան համար փրկանք տալու»: Քրիստոնէական կրօնի գաղափարական կեանքը լուսագոյն իմաստով խտացուած է աւետարանական այս բացատրութեան մէջ: Այս բարձրագոյն կեանքի առանցքը անձը չէ, լուսագոյն անձն ալ չէ, այլ մեր ընկեր արարածներուն

շահն ու երջանկութիւնը: Ասկէ բարձր կեանքի արտայայտութիւն մը չի կրնար երևակայուիլ մարդ էակի մը համար: Բայց այս բարձրագոյն կեանքը միայն փափաքով ձեռք չի բերուիր, այլ յարատե վարժութեամբ, կանոնաւոր մշակումով, օրըստօրէ զարգանալով կրօնական ներշնչող ու մաքուր մթնոլորտի մէջ, և Աստուծոյ հետ շարունակ կենդանի յարաբերութեան մէջ մնալով:

Աստուծոյ հետ յարաբերութեան այս դուռը բաց է մեր առջև միշտ, և ոչ ոք կարող է փակել զայն: Ամէն քրիստոնեայ հաւատացեալ՝ որ Սուրբ Գրիգոր Նարեկացիի նման սրտովին կը բաղձայ հոգեւոր կեանքի բարձրագոյն ոլորտները սաւառնիլ, պէտք է մտնէ այս բաց դռնէն ներս և խոկումով ու աղօթքով շփուի իր Արարչին հետ շարունակ: Ասով է որ կրնանք պահել միշտ մեր հոգեւոր կեանքի կրօնը ու ուժգնութիւնը: Նոյնպէս ասով է որ կրնանք ունենալ Աստուծոյ ներկայութիւնը մեզի հետ կեանքի առօրեայ մեր բոլոր գործառնութեանց մէջ:

Գ. — Մեր առջև կայ ծառայութեան համար ալ բաց դուռ մը: Բարեբանչուր օք կրնայ անկէ ալ ներս մտնել առանց վարանումի: Ծառայութեան այս դուռը բաց է մեր ընտանիքներուն մէջ, եկեղեցիներուն մէջ, ազգային և մարդասիրական ձեռնարկներու առթիւ, ինչպէս նաև մարդկութեան ընդհանուր բարեւաւութիւն պատճառող հասարակական այլևայլ կազմակերպութիւններու մէջ: Այս դռներէն կրնանք ներս մտնել առանց արգելքի: Կեանքի իրական գոհացումը և բարձրագոյն երջանկութիւնը այս ծառայութեան մէջ կը գտնուի: Որքան ուրիշներուն տանք, փոխարէնը այնքան կը ստանանք առատօրէն:

Կեանքի մէջ ծառայութեան համար պատեհութիւններ մասնաւոր պարագաներու առթիւ մեր առջև կը բացուին, պէտք է օգտուիլ այդ պարագաներէն: Երկրագործը երբ զարունը շնչանէ, փախցուցած կ'ըլլայ պատեհ առթիւ: Նմանապէս երիտասարդութիւնը՝ իր սովի պատեհութիւններով կեանքի մէջ մէկ անգամ միայն մեզի կը ժպտի: Չափահասը միւս կողմէն ունի տարբեր պատեհութիւններ՝ սրտնցմէ զուրկ է ալ-

ւորը, իսկ ձեռնարկին այ իր կարգին ունի ուրիշ առաւելութիւններ՝ որոնք օրհնութեան մեծ միջոց մը կրնան դառնալ իրեն և թէ իրեններուն, երբ ի վիճակի ըլլայ զանոնք գնահատել: Վերջապէս ամէն մարդ որ աշխարհ կուգայ, կատարելիք գործեր ունի կեանքի տարբեր շրջաններուն մէջ, չաւ ծառայելու և մեր պարտականութիւնները լիովին կատարելու մէջ կը կայանայ կեանքի վերջնական յաջողութիւնը, ինչպէս նաև մեր երջանկութիւնը:

Կեանքի մը արժէքը տարիներու շատութեամբը չէ որ կը չափուի, այլ անոր ուրիշներու ընծայած օգտակարութեամբը: Այլ թէ երկար ապրելու, այլ կարճ կեանքը արդիւնաւորութեամբ երկարելու մէջ կը կայանայ կեանքի մը իսկական արժէքը: Մեծն Աղիքսանդր երեսուներեք տարեկան հասակին հրաժարեցաւ այս կեանքէն, բայց կարճ ժամանակաշրջանի մէջ իր կատարած արշաւանքներով աշխարհի քաղաքակրթութիւնը յեղաշրջեց հիմնովին, մինչդեռ Մաթուսաղայի ապրած ինը հարիւր վաթսուներեք տարիները զուրկ են նշանաւոր դէպքի մը արձանագրութենէն: Կ'ըսուի թէ ժամանակը ոսկի է, այս ոսկին մեր կեանքի դրամագլուխն է: Այն որ ծառայութեան համար իրեն տրուած ժամանակը ի զուրկ կը վատնէ, վատնած կ'ըլլայ Աստուծոյ իրեն տուած այս դրամագլուխը: Նշանաւոր հեղինակ մը, իր կեանքի վերջին պահուն բացազանչեց ու ըսաւ. «Ես ժամանակը վատնեցի և հիմա ժամանակը զիս կը վատնէ»:

Մէն մի վայրկեան օր մըն է զայն զիտցողին համար, և իւրաքանչիւր օր տարի մը, անոր յարգը ճանչցողին քով: «Եթէ ժամանակը կարճ է, մենք աւելի կը կարճեցնենք զայն ի զուրկ վատնելով» կը պատգամէ Վիկտոր Հիւկո: Պէտք է լաւագոյնս գործածենք ժամանակը եթէ կը գնահատենք յաւիտենականութեան արժէքը: Երէկը չես կրնար ետ բերել, վաղուան վրայ վստահիլ չես կրնար, այս օրը միայն քուկդ է, զոր եթէ չօգտագործես կը կորսնցնես, և ինչ որ կը կորսուի, յաւիտեանս կորսուած է: Կորսուած ժամանակը իրաւ է թէ չի կրնար ետ դառնալ, բայց ներկայ վայրկեանին արժէքը կրնայ կրկնապատկուիլ լաւագոյնս օգտագործելով զայն: Մարդ մը տասը ժամուան մէջ ինչ արդիւնք որ առաջ կը բերէ,

ուրիշ մը մէկ ժամուան մէջ նոյնը արտագրելով իր ժամանակը տասնապատկած կ'ըլլայ: Այս իսկ պատճառաւ այսօր քաղաքակրթուած երկիրներուն մէկ ժամը աւելի կ'արժէ քան թէ կիսաքաղաքակրթուած ժողովուրդներուն լման մէկ օրը:

Արդ, զարգանալու, բարձրագոյն կեանքի ձգտելու և մարդկութեան ծառայելու համար մեր առջև դրուած այս դոճերը թէև այսօր լայնօրէն բացուած են, բայց ժամանակ պիտի գայ որ անոնք պիտի գոցուին և ա՛յլ պիտի չբացուին յաւիտեանս: Մամուէլ Մամյլզ կ'ըսէ. «Կորսուած հարստութիւնը կրնայ առևտուրով կրկին ձեռք բերուիլ, ինչպէս կորսուած տեղեկութիւնը ուսումով, կորսուած առողջութիւնը դարմաններով և բժշկական խնամքով, իսկ կորսուած ժամանակը այլևս կորսուած է յաւիտեանս»:

Ի՞նչ է իմաստութիւնը, չէ՞ որ մեր պատեհութիւնները լաւագոյն կերպով գործածենք է: Կեանքը դրամագլուխ մըն է, երբ անոր ամէն մէկ վայրկեանին հոգ տանինք և ի բարին գործածենք, այդ վայրկեանները ինքնին ժամերուն հոգ կը տանին, ժամերը օրերուն և օրերը տարիներուն, և այսպէս ահա կրնանք արժեցնել մեր կեանքը, և արդարացնել մեր գոյութեան իրաւունքը:

Կեանքը անցաւոր է և անոր տեղութեան շրջանը կարճ: Իմաստուն է այն որ այս անցաւորէն յաւիտենականը կը շահի, քիչէն շատը ձեռք կը բերէ, ունայն աշխարհէն մնայուն արժէքներ զուրս կը հանէ, մարդկային միջոցներով աստուածայինին կը հասնի, առժամեայ պատեհութիւններով յաւիտենական գանձերու կը տիրանայ:

Նոր տարւոյ սեմին վրայ կեցած, կ'արժէ լրջօրէն ի մտի ունենալ թէ այս կեանքը մէկ անգամ միայն պիտի ապրինք, այս աշխարհէն մէկ անգամ միայն պիտի անցնինք, այս պատեհութիւնները մէկ անգամ միայն մեր առջև պիտի բացուին: Ուրեմն ապրինք այնպէս որ եթէ կարելի ըլլայ անգամ մըն ալ աշխարհ գալ, անկարելի ըլլայ մեզի համար այլևս ասկէ աւելի լաւ կերպով ապրիլ:

ԳՐ. Ա. ՍԱՐԱՅԵԱՆ

Յրէզօ, Գալիթ.

«ԽՈՐՀՈՒՐԴ ՄԵԾ ԵՒ ՍՔԱՆՁԵԼԻ...»(*)

Քրիստոսի ծննդեան առիթով հրեշտակներու արտասանած պատգամը չէ որ խորհրդածուլիթեան նիւթ պիտի դարձնեմ այս վերնագրի տակ. այլ՝ հոգևոր այն վերածընդեան՝ որուն հանդիսատես եղայ էջմիածնայ Մայր Տաճարին մէջ:

1955ի Հոկտեմբերի 8ն էր, երբ ես, այդ մեծ և սքանչելի խորհուրդին հաղորդակից կ'ըլլայի, միանգամ ընդմիջա թօթափելով վրայէս, ուսանողի օրերէս Ֆեացած այն տպաւորութիւնը՝ որ կասկածի պատմուճանով ծածկած էր զիս մինչև այդ օրը:

Հոկտեմբեր 8...: Արժանթինահայերուս համար երեք տարիներէ ի վեր Մշակոյթի Օր նշանակուած թուականն էր ան, ըլլալով յիշատակութեան օրը այն սուրբերուն՝ որոնք իրենց գիշերը ցերեկին խառնած, ժողովուրդին շնորհեցին Գիրն ու Գրականուրիւնը:

Թարգմանչաց Օրն էր Հոկտեմբեր 8ը: Օր մը, որ մեզմէ շատերու մտքին մէջ յիշատակներու անթիւ շարան մը կ'արթնցընէ, կապելով զմեզ պատմական այն հաւաքոյթներուն՝ որոնց նպատակը շատ յըստակ կերպով դրոշմուած է ամէն հայու սրտին մէջ:

Մտածելով հանդերձ թէ, առանց մեր ներկայութեան, նշանակուած այդ պատմական օրը ի՞նչպէս կը տօնուի հեռաւոր Ամերիկայի մէջ, կը մտածէի նաև թէ եկած է ժամը ինծի համար, որ պիտի ձերբազատէ զիս հինէն ի վեր մտահոգող իմ մէկ տարակոյսէս: . . . Ու այդ, Միւսոնօրհնէքի արարողութիւնն էր:

Միւսոնօրհնէք . . . : Ուրիշ խօսքով՝ Խորհուրդ Մեծ եւ Մեանչելի:

Իրապէս մեծ և սքանչելի խորհուրդի մը առջևն է որ զգացի ինքզինքս, երբ Շարաթ առաւօտով, հոգևորականաց զգեստաւորեալ խումբը, նախագահութեամբ Ա-

մենայն Հայոց Հայրապետին, կը յառաջանար Վեհաբանէն զէպի Մայր Տաճար, ճեղքելով խուռներամ բազմութեան զանգուածը, սկսելու համար Արբազան այն Պատարակը՝ որու ընթացքին պիտի օրհնուէր Արբալոյս Միւսոնը: Այսինքն, հայուն ամենաուիրական այն նիւթը՝ որ նիւթ ըլլալէ աւելի, անտեսանելի զօրութիւն մըն է, մեզ իրար շողկապող իր հանգամանքովը:

Աւելորդ է կը կարծեմ անգամ մը ևս շեշտել թէ Տաճարը, իր բակով և արտապարիսպեան շրջափակով լիքն էր հաւատացեալներու բազմութեամբ:

Հոկտեմբեր 8ին Սուրբ Միւսոնն էր որ պիտի օրհնուէր: Այսինքն, Հայաստանեայց Եկեղեցւոյ սրբազան արարողութիւններէն ամենաուիրականներէն մին էր որ տեղի պիտի ունենար . . . :

* * *

Պայեկնական հին սովորութիւններով խանդավառ հայուն համար նիւթէն աւելի հոգին կարևոր ըլլալուն, հայրենարեակ ժողովուրդը — ըստ վկայութեան Լուսարարապետ Գեորգի Սրբազանի — օր մը առաջ արդէն ուխտաւորներու անթիւ խումբերով եկած ու հաստատուած էր Տաճարը շրջապատող պարիսպին չորս բուրտիքը:

Պարիսպ . . . :

Կարելի՞ է միթէ պարիսպ քաշել այն հաւատքին առջև, որ հեղեղի մը նման կը յառաջանայ, անտեսելով թէ խարակը և թէ խումբը:

Բնական է, ոչ: Այս իրողութեան զօրաւորագոյն փաստը ես աչքովս տեսայ մանաւանդ Միւսոնօրհնէքի հոգեպարար արարողութեան ընթացքին:

Բայց ի՞նչ էր այդ արարողութիւնը . . . :

Հայուն Հաւատքն էր անիկա: Հաւատք մը, որ սակայն պարտութիւն և ընկրկում չէր ձանձնար, նոյնիսկ ամենամուռ կարծրած պարիսպներու ցոյց տուած զիմադրականութեան առջև . . . :

Աչքեր պէտք էին տեսնելու համար երիտասարդ Հայաստանի կուրծքին վրայ իբրև լանջախաչ ազուցուած հնադարեան Սուրբ էջմիածնի երիտասարդանայը, կարենալ թափանցելու համար նշանակութեանը կազմուած այն թափօրին՝ որուն կը նա-

(*) «Սիան»ի ընթերցողներուն կուսանք Հոգ. Հայր-սուրբի հրատարակութեան համար պատրաստած «Ժողկեայ Հայաստան» հաստէն ուրիշ գլուխ մը եւ, հաւատարմով թէ մեր բաժանողները սիրով պիտի ընթերցուն զայն: ԽՄԲ.

խագահէր երկտասարդ Հայրապետը, իր չուրջն ունենալով տասներորս զգեստաւորեալ եպիսկոպոսներու խումբը, ի ձեռին՝ էջմիածնի գանձարանին արժէքաւոր սրբութիւնները. այսինքն կենաց Փայտը, Սուրբ Գեղարդը, Ս. Գրիգոր Լուսաւորչի Աջը, Բալասանի արծաթեայ սրուակը, Միւռոնաթափ Աղաւնին, հայրապետներու և սրբազան վարդապետներու աջերն ու մատուները:

«Երկինք շարժեցան, վէժք պատառեցան և գերեզմանք մահու բացան», կ'ըսէ Աւետարանիչը, երբ նկարագրութիւնը կ'ընէ Քրիստոսի կեանքին հետ կապ ունեցող պատմական թուականին:

Ես ալ, այդ Աւետարանիչին աշակերտողներուն խոնարհագոյններէն մին, այս թափօրին ներկայ եղող հաւատացեալներու պատկերին առջև կեցած, ըսի մտովի, թէ Հայաստան աշխարհն ալ իր հիմէն շարժեցաւ, Գառնիի ժայռոտ լեռները պատռեցան, Արագածի ձիւնածածկ զաղաթը նսեմացաւ ու Արարատն իր սգոյ շղարչը պահ մը մէկզրի հրեց ի տես տեղի ունենալիք վերջին այս արարողութեան:

* *

Ինչպէս Հայրապետական Օժման, նմանապէս և Սուրբ Միւռոնի օրհնութեան Պատարագին, Ընտրեալն ու մեղեդին երգելու բախտը ինծի վիճակուեցաւ: Ինծի՝ որ այդ արարողութեան մասնակցող հայրենական և արտասահմանեան ներկայացուցիչներու և պատգամաւորներու կրտսերագոյնն էի:

Նախախնամական կարգադրութիւն մըն էր որ տեղի կ'ունենար յակամայ, այդ արարողութեան ներկայ ընելու համար հայուն ամբողջական հոգին, ըսել կ'ուզեմ հինը նորին, պանդուխտը բնիկին խառնելով:

Չեմ յիշեր թէ Ինչպէս երգեցի, մեր Եկեղեցւոյ արարողութեան ամենախորհրդաւոր այդ վայրկեանին համար յօրինուած զոյգ այդ երգերը: Սակայն մէկ բան կը յիշեմ, թէ՛ զիս և խորհուրդին ներկայ եղող բազմութիւնը իր մէջը պարագրկող սրբավայրը դադարած էր նրաթական շէնք մը ըլլալու հանգամանքէն ու վերածուած երկնային գրախտի մը:

* *

Այս հոգեվիճակով էր որ կը շարունակուէր Պատարագը, հասնելով մինչև այն վայրկեանը երբ սարկաւազը պիտի ձայնէր, որպէսզի արարողութեան ներկայ եղողներս իրար մօտենանք զի համբոյր սրբութեանս:

Համբոյր Սրբութեան . . . :

Կարելի՞ բան է համբոյրի գաղափարէն այցուիլ, եթէ ներկայ չէ հոգեկան անդորրութիւնը, խարխաւած իր հիմերը սիրոյ այն ժայռին վրայ՝ որ Հաւատքն է:

Ահա այդ ժայռին — որ Սուրբ Սեղանին վրայ դրուած և բազմածալ շղարչներով ծածկուած էր — արծաթեայ մարմնոյն էր որ գամած իր նայուածքը ժողովուրդը կը սպասէր որ ան կենդանութիւն առներ և իր խորհրդաւոր պատեանէն զուրս գալով և սրբութեան համբոյրը տալով անգամ մը ևս միացներ հայ ժողովուրդը: Այսինքն, հինը նորին, պատմականն ու նուիրականին:

Հայրապետն է, իր աղուր հասակովը կանգնած Սուրբ Միւռոնի արծաթեայ կաթսային առջև, կը կարգայ թրթուուն ձայնովը նարեկացիի Ս. Միւռոնի համար գրած ամենագորաւոր աղօթքը, որուն կը յաջորդեն ուրիշ աղօթքներ, մարգարէական ընթերցուածներ, աւետարանական իմաստալից հատուածներ և սաղմոսներ, որոնք եպիսկոպոսական դասու երգած Հայաստանեայց Եկեղեցւոյ հոգեպարար շարականներու ընդմիջուեցողութեամբ իրարու կը կամրջուէին, աւելցնելով վեհութիւնն ու նշանակութիւնը տեղի ունեցող արարողութեան:

Հայը ինչ բանի որ ձեռնարկած է, ըրած է զայն նախ իր Աստուածը օգնութեան կանչելով:

Մանկութեանս օրերէն կը յիշեմ շատ անուշիկ և իմաստալից դրուագ մը, զոր աւելորդ չեմ նկատեր յիշել հոս, սպացուցանելու համար վերոյիշեալ վկայութեանս ճշմարտութիւնը:

Տարիներ առաջ մանուկ մըն էի և աշկերտ՝ կօշկակար վարպետի մը: Չեմ յիշեր թէ ո՞ր աստիճան կրցայ այդ վարպետիս ինծի տուած ցուցմունքները իրականացնել, քանի որ չուշացաւ այն օրը՝ որ զիս ձերբազատելով այդ տաղտկալի արհեստէն, պիտի դարձնէր այս անգամ աշակերտ այն

պիտի անձնաւորութեանց՝ որոնք հայ մօքի անդաստանին երկնակամարը լուսազարդող վերջին ու արժէքաւոր աստղերը եղան:

Ուրեմն, աշկերտի օրերուս, մէկ բան միայն սորված եղայ իմ վարպետէս. ու այդ, իրեն սեպհականութիւնը եղող սովորութիւնն էր:

Ի՞նչ էր այդ սովորութիւնը . . . :

Անոնք, որոնք արեւելքի մէջ, արձակուրդի օրերուն առիթն են ունեցած երթալ ու արհեստ մը սորվելու, շատ լաւ գիտեն, թէ՛ ի՞նչ կը նշանակէ աշկերտ ըլլալ: Ես, այդ մէկը յակամայ գործադրելով հանդերձ, երբ կ'արժանանայի այդ վիճակն ազատուելու բախտին, ինծի հետ հարստութիւն մըն էր որ կը տանէի: Ու այդ, իմ բծախնդիր վարպետիս իւրայատուկ սովորութիւնն էր, որը ի գործ կը դնէր թէ՛ առտուն, իր աշխատանոցը բացած վայրկեանին, և թէ իրիկունը, երբ կը գոցէր խանութը:

Այդ սովորութիւնը աղօթքն էր: Ան, վարպետս, լսած էր իր ծերունակարդ մօրմէն, թէ՛ այն, որ աղօթքով չի սկսիր իր գործը, անպատճառ ձախողութեան է որ կը մատնուի:

Աթոմական դարու մէջ ապրողի մը համար, հաւանաբար ծիծաղելի թուի այս վերագրումը: Սակայն, իրականութիւն է, որ մենք, հայերս մասնաւորաբար, շատ աւելի երջանիկներ էինք այն ատեն՝ երբ իրեւ հարազատ զաւակները մեր ծնողաց, կ'անսայինք անոնց ցուցմունքներուն:

Ու իմ անզրագէտ վարպետս, այդ սկզբունքին ծառայողներէն մին ըլլալուն, միշտ յաջողութիւններու հասած կը գոցէր իր փոքրիկ աշխատանոցը, դարձեալ չի մտնալով, գոցած խանութին բանալիին վրայ խաչ մը քաշելէ վերջ, Հայր մեր մը ըսել:

Մանկութեանս օրերէն իբր յիշատակ մնացած այդ Հայր մերէն և Միւռոնօրհնէքի խորհրդաւոր այս արարողութիւնը իր լրման հասցնող հոգեպարար աղօթքներէն մեկնած, այսօր, տարիներ վերջ, դարձեալ նոյն ապրումին առջև գտնելով ինքզինքս, անվարան կը յայտարարեմ, թէ՛ հոն, ուր աղօթքին գօրութիւնն է որ կը տիրէ, անկարելի է որ ստատանան ներս մտնէ:

Օրհնուելիք Միւռոնի կաթսան ալ, Հայաստանեայց Եկեղեցւոյ սրբազան հայ-

րապետներու պատրաստած աղօթքներուն իրագործման միջոցաւ, հասած էր իր լրման, որու ազդարար նշանն եկաւ հանդիսանալու, Սուրբ Էջմիածնի քաղցրահնչիւն զանգակներուն ղօղանջը:

Դարձեալ եպիսկոպոսաց դասն է, որ սրբազան խորանէն կը տաղերգէ, իրբև պատասխան՝ տաճարի զմբէթէն հեռարձակուած զանգերու ղօղանջին, և կենդանաբար Աստուած» շարականին հոգիները սարսոզ տողերը, որու ազդեցիկ յոգիին տակ, մօմերով, խաչերով ու բուրվառներով դէպի արարողագետ Հայրապետը կ'առաջնորդուի հին Միւռոնով աւուցուած Միւռնաթափ Ազաւնին:

Լուսարարագետ Սահակ Սրբազանը, պահուն ազգումէն վերացած, կը մօտենայ սրբազան կաթսային, բանալու համար այն կափարիչը՝ որ ծածկուած է շղարչներու խուրձով մը:

Բոլոր աչքեր կը կեդրոնանան մէկ կէտի վրայ. այսինքն՝ գեղաքանդակ կաթսային:

Գամուած այդ աչքերը ունեցող հաւատացելոց բազմութիւնը, ծովու ալիքի նման ետ ու առաջ կը շարժի, աւելի մօտէն տեսնելու համար տարիներէ ի վեր տեղի չունեցած այդ սրբազնասուրբ խորհուրդը:

Լուսարարագետ Սահակ Սրբազանին հրաշալի կաթսային կափարիչը բացած պահուն կատարած տարօրինակ ցնցումը, խկոյն յիշողութիւնս գրգռեց, և զիս սթափեցնելով, համոզեց, թէ՛ այն՝ ինչ որ իմացած էի մանկութեանս օրերուն, իրաւ էր:

Ի՞նչ էր այդ . . . :

Իմացած էի հիներէն, թէ՛ շարաթներ առաջ, Հայաստանի լեռներէն բերուած և պատմական կաթսային մէջ դրուած քառասուն և վեց տեսակ ծաղիկները, բուժիչ յատկութիւնն ունեցող ձէթին մէջ դրուելով և քառասուն օրեր շարունակ, առտու և իրիկուն կատարուած մասնաւոր աղօթքներու շնորհիւ, այրող յատկութիւն մը կը զգենուն, զարմանալի կերպով տաքցնելով այն անօթը, որ իր մէջ կը պարունակէ հրաշագործ այդ ծաղիկները:

Համոզմանս մէջ վստահ ըլլալու համար, ջերմ հաւատքով մը մօտենալ ստիպուեցայ կաթսային, այն պահուն, երբ Հայրապետը, երիցս, — նախ՝ կենաց Փայտով, ապա՝ Սուրբ Գեղարդով և ի վերջոյ, Սուրբ

Գրիգոր Լուսաուորչի Աջով օրհնելով, Հին Միւռոնը զեղուց նորին մեջ:

Լոյսերու մէջ էր խորանը, լոյսէ վառարան մըն էր օրհնուող կաթսան, լոյս էր ամբողջ տաճարը, որովհետեւ, ամբողջութեամբ լոյսերու մէջ ցոլացող Հայրապետը ինքն ալ լոյս կտրած, դարեր առաջ ոսկի ուռնակը ձեռքին Հայաստան իջնող Միաձինին նման, լոյս կը սփռէր իր շորս դին:

Այդ վայրկեանին, հոգիովս, երկինքներու եօթներորդ յարկը բարձրացած, սըրտիս խորէն կը ձայնակցէի սրբազան շարականասացին մտքիս մէջէն կրկնելով աւնոր բանաստեղծի անկեղծ ապրումով գրին յանձնած այն տողերը, ուր կ'ըսէ. «Քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս, ի Հայաստան աշխարհի»:

Հին միւռոնի նորին խառնուած պահուն, աչքիս առջև կը բացուէին Հայոց պատմութեան ամբողջ էջերը, Սուրբ Խորանին վրայէն տողանցել տալով շարանը բոլոր այն սուրբերուն՝ որոնք, Հայաստան աշխարհին մէջ Լոյս սփռելու համար իրենց էութիւնն իսկ ուրացան:

Հոգեկան այս հրճուանքս որպէսզի փոխանցուելով հրահրէ նաև բոլոր անոնք՝ որոնք ինձի հետ մղոններու հեռաւորութիւն կտրած եկած էին, փոխանակ «Ողջոյն»ը աջահամբոյրով տալու, — որ Հայրապետի և եկեղեցական դասուն սուրբ կաթսային երկրպագելով ծայր տուաւ —, մօտեցայ անոնց և առաջնորդեցի դէպի հրաշք-կաթսան, որպէսզի իրենք ևս, ինձի պէս, շօշափելով հաղորդակից ըլլան ոչ միայն այդ օրուայ «Մրբութեան Համբոյր» բաշխող Պատարագին, այլ և սրբութիւն սրբոց եզոզ իրենց նախահայրերու անմահական հոգիին:

* * *

Յուզումս իր զազաթնակէտին հասաւ այն վայրկեանին, երբ Հայրենիքի հեռաւոր

մէկ անկիւնէն եկած ձերունագարդ մամիկ մը, աղաչական խօսքերով ու դողողացող ձեռքերով ափիս մէջ զետեղեց թաշկինակ մը, որպէսզի զայն հրաշալի կաթսային զըպցնեմ և ինք հրաշագործուած այդ լաթին կտորը տուն տանելով իր տասնամեայ թուրիկին ոտքերուն քսէ, անոր քայել տալու հրաշքը պարզեւելով:

Հայու Հաւատք . . . : Հաւատք մը սակայն, որ երբեք չէ խաբած զայն դարերու ընթացքին և օգնութեան հասնելով փրկած զայն այն բոլոր պատահարներէն, որոնք Չարէն եկած են իրեն իրրև պատուհաս:

Հայ մամիկին հաւատքին կայծը, հըրդեհ առած, շուտով տարածուեցաւ զինք շրջապատող երիտասարդ հոգիներուն մէջ ալ. որոնց ևս ցանկութեան զոհացում տալու համար, ստիպուած, Միւռոնաթափ Աղաւնիի կտուցէն կաթած շիթերը սրբող ձիւնասպիտակ բամպակի դէզէն ափ մը ձեռք անցնելով, պտղունց պտղունց բաժնեցի զիս շրջապատող ծանօթ ու անծանօթ բոլոր բարեպաշտներուն:

Ի տես այս պատկերին, այն համոզումը որ ունէի, աւելի ամրացաւ մէջս. թէ, ոչ մէկ փոթորիկ կրնայ մարել ջհաւ այն հաւատքին, որ հայուն է փոխանցուած իր նախահայրերէն, արեան, զոհողութեան, տառապանքի, զուլումի ու կոտորածի խոզովակով:

Իրաւութիւնը այս համոզման . . . : Հոկտեմբեր Տին տեղի ունեցող Միւռոնօրհնէքի հոգեցունց արարողութիւնը:

Ուրեմն, նոր խանգով մը հրկիզուած, փութացի դէպի Խորհրդարան, խնդրելու համար Լուսարարագետ Սրբազանէն, որպէսզի յաւարտ Պատարագին տեղի ունենալիք մկրտութիւնն արձանագրէ և նոր Միւռոնով կնքուելիք անդրանիկ երեխային նախապատուութիւնը շնորհէ ինձի:

Յ. ՎՐԴ. ՄՈՒՇԵԱՆ

Վ. ՏԱՐԱՆԳԻՆ

Գ.

Անապասն անա,
 Աւանդութիւն մեծ,
 Հերոսներն որուն կիսախուփ աչքով
 Կը նային ետեւ:
 Անապասն անա, աւագ աներեր,
 Ռուն շուրջ միայն ժամանակն է որ
 Կը շարժէ թերեր:

Բայց այդ քարացած
 Աւանդութեան դէմ՝
 Լեռներու մէջէն դասակարգերու,
 Ուր կ'իջնեն միայն
 Բազուկն ու դաշույն,
 Քաղեց անվարան պարմանն Իսմայիլ,
 Իր ոսկերուն ճակ կրակն աւազին,
 Բայց խորն հոգիին՝
 Տեսիլն ամենի կեանքին, նուաճման:

Այժմ սէրն էր ան,
 Հաշիմ արքայի մեծ ժառանգութեան,
 Բայց ո՞վ է կրցեր
 Փառանգն այդ պահել,
 Երբ չէ ունեցեր ոյժն ու քաջութիւն
 Անոր առընթեր,
 Օրէնքն անալլայլ մեր այս աշխարհին,
 Օրէնքներէ վեր մեծ ու սրբազան,
 Ռոնք շաք յանախ
 Հրիսակներն են կեանքէն պարտաւ
 Մարդերու սրտում,
 Կամ իբրտղներու քնայն անպատում,
 Անասնութեան դէմ մարդերու անկար,

Անհուն վարժամակ,
 Երազ ոսկեաւար,
 Կիբեբու վերեւ մարդոց սնրասուն:
 Հերոսն ան է լոկ,
 Որ գիտէ խրել սէզն իր սայրասուր
 Օրերու սրբին՝
 Եւ իր նիզակի շուփին սակ նըսած
 Վայելել աշխարհ:

Հազիւ հրոչակուած իբրեւ ժառանգորդ,
 Կ'արքննար նորէն
 Անապասներու հոգին ապսամբ.
 Մօտիկ ու հեռու վայրերէն բոլոր,
 Հովերէն շարժող
 Աւազներու պէս կը կանգնին ցեղեր
 Վրէժով լեցուն,
 Փերելու համար շրջրան զոր Հաւիմ
 Դրած էր անոնց ուսերուն պարտուած:

Իսմայիլ կը զգար ինքզինքը օտար
 Իրաւունքին դէմ անապասին մեծ,
 Արիւնով գրուած.
 Բայց կտակն էր սուրբ մեռնող արքային,
 Կամքը պատգամող բառերով կրակ:

Ու շարժ էր հրգօր,
 Անապասներու ծայրերէն բոլոր,
 Արեւին ներքեւ
 Արծաթամբուռ,
 Կը փայլակէին շկանիւն անհուն
 Նիզակներու ձող,
 Երիվարներու խրխիւնցն ամպագոռ,
 Յօրանց մ'անասանման
 Կը բանար մոռալ ծոցն անապասին,
 Նըման երախին
 Յովազին նօրի:

Մոլեգին ինչպէս
 Կորիւնն առիւծի,

Իր յովասակին վերեն աննուան,
 Կ'երթար Իսմայիլ,
 Ու իր ետեւէն բուխ ամպի նրման
 Մարդերն իր արի ու հաւասարիմ:
 Եւ անապատին մէջն այդ հրավառ,
 Անեսն բերելով կը յառաջանան
 Աւազներն անբիւ,
 Սողերով կըրակ,
 Երիվարներու սմբակներուն սակ:

Ու կը խառնուին
 Իրարու բոլոր,
 Հովերէն փուռդ աւազներու պէս.
 Մինչ ձայներն անոնց՝
 Կըսակէ բանձր
 Թեւերուն վըրայ, արեան, վըրէժի:

Մանգաղէն ինկած
 Հասկերու նրման՝
 Դիակներ չորս դին,
 Շեղչակոյս մըքին մեծ արհաւիրքին:

Կը դառնար այսպէս,
 Կըռուէն յաղթական,
 Իսմայիլն արի,
 Յրուելէ յետոյ ցեղերն ապստամբ
 Մեծ անապատին,
 Յցած հասակն իր
 Պարսուողներուն դէմ,
 Կը խնդար վայրի ցիւրի մը նրման,
 Ինչպէս կը պատմէ
 Գիրքը սրբազան:

ԵՂԻՎԱՐԳ

Գ Ա Գ Ա Ք Ն Ե Ր Ո Ւ Ց Ե Ս Ս Ե Լ Զ Ի Ն

Շուրջս մարդեր կան, ահա՛, խոր վիճերով բեռնաւոր .
Մարդեր որոնց հետ կեանքիս քաղցր օրերն եմ ապրեր,
Որոնք քիչ-քիչ հեռացած, հին ձեւերու են ըսուեր:

Ու երբ կուզան անոնք ե՛ս՝ յիշատակին ու վիճին
ձամբաներէն՝ յամբընքաց, նոր տառապանք մը, կրկին,
Մեր օրերէն պարմանի, կը բըզբկսէ իմ հոգին:

Կը փառքիմ լեռն ի վեր՝ տեսիլին դէմ լուսաբեւ,
Մինչ երեկոն կը բացուէր կեանքի հրդեհ մը իբրեւ
Մեր արիւնին ակերէն բըզընկելով մեզի հետ:

Տեսիլն այնքան էր հեռու, եւ այնքան մօտ ալ սակայն,
Զի հասակներն այդ ամէն մէյ մէկ սըլացք էին լայն,
Յաւերժութեան մէջ աղեղն իրենց լարած ակընդէս ...:

Նո՛յն հոգիները, հիմա, լեռնէն դարձո՛ղ ու անյո՛յս ...
Իրենց արտիճ՝ դառնութի՛ւն, շողն աչքերուն՝ մարած լոյս,
Մեռելաբա՛ղ շրարուն, մեռելներու ո՛ղջ, անտէ՛ր ...:

Խոր վիճերով բեռնաւոր այս մարդերուն համար, Տէ՛ր,
Միակ խնդրանքս ահա՛. — Քափով մը նոր բող կրկի՛ն
Մագլցին վեր, հոգեպինգ, զագաթներո՛ւ տեսիլին ...:

Տեսիլներո՛ւ դուն աղբիւր, Տէ՛ր, անոնց տո՛ւր արեւեղ ...:

Շ է Ն - Մ Ս Է

ՅՈՒՐՏ ՈՒ ՎԱՐՁՈՒՄԸ ՍԵՆԵԿՍՍ ...

Յո՛ւրս ու վարձուա՛ծ սենեկիս մէջ մինչեւ ե՞րբ դուն հոգիս
Պիտի այդպէս շահուաներդ սեղմես ամուր վրայ ի վրայ,
Դողա՛յ մարմինըդ ամբողջ մահապարտի սարսուռով.

Կուրծփիդ վրայէն յարածամ քրո՛ւի՛ քրոջունն հառաչիդ
Ու պատճ պատճ բաղիսէլէն վերադառնայ վանդակիդ ...:
«Խընդա՛յ, ըսին ու աշխարհն ամբողջ ծիծա՛ղ կը դառնայ,

«Լա՛ց. սես ինչպէ՛ս, արցունքի հովիտ, աշխարհն կ'երեսայ»:
Զըկըրցա՛ր դուն բայց հոգիս հորտի մը պէս զուարճանալ.
Խընդութեան հունսն չէ՛ր ցանած, Նախախնամողը Աստուած

Օրորոցիդ փարին սակ: Հոգիս եղի՛ր դուն ինքզինդ.
Եղի՛ր սակայն, յա՛ր անուն, ի դէպ՝ ծաղիկը վայրի
Որուն մարմինը է՛ կոյս եւ որուն սիրքը ցաւին,

Յուրտին ցողովն է օծուած: Իր լըռութեամբն լեռնացած
Գուցէ, օր մը երջանիկ, աղօթքի սուրբ մենակեացն
Քեզ վըրցընէ ու դընէ վրան խորանին իր փարէ

Ու արցունքին հետ խառնէ, ցոյիդ արտօսն շիք առ շիք.
Դուն աղուորցած սո՛ւրբ միւռոնն ըլլաս հոգի՛ս, վանահօրն
Յաւեքժական ցաւին հետ եղբայրացած՛, դուք գրքնէք

Պիտի գիտեմ, համբուրիս, երանութիւնը յաւէս ...:

Ա. ՇՏԻՇԱՏ

ՀԱՅՐԵՆԱԿԱՆՔ

ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՐԳ

ՀՈՂԸ

Անա հնչում են բայր զանգերը
 և աւեսում են աշխարհներին.
 Բացե՛ք դռները, բացե՛ք արտերը,
 Անա զայիս է մեր Նոր տարին:

Այս իրիկունը այնպես շքեղ է, —
 Ձմեռանն այսօր լո՞յս և ջերմութի՞ւն...
 Մեր երեւանում լոյսի հեղեղ է,
 Լոյսի ծովո՞ւմ է ամեն մի տուն:

Նորից զուգուել է մեր տոնածառը.
 Նայե՛ք, ամենուր՝ խինդ է ու երգ,
 Ուրախութիւնը այնպե՛ս անծայր է,
 Կարծես չի եղել այսպես երբեք:

Ընկե՛ր իմ, եեզ հետ մենք բախտաւոր ենք,
 Մեր նորոգ տարւոյ այս լոյս ժամին,
 Անա բացուում է վաղուայ մեծ օրը՝
 Լի երազանքով Ապագայի:

Որքան անուշ բուրմունք ու համ,
 Որքան հիւսիք արեւաքամ,
 Բերք ու բարիք ու բարեկամ
 Չոր քրւացող այս հողի մէջ:

Որքան ներկեր ու նրբերանգ
 Միլ ու ծաղիկ սակերեքան
 Գոյներ շեղ ու հուրհրան
 Սեւ քրւացող այս հողի մէջ:

Որքան շունկ խորհրդաւոր,
 Որքան մեմունջ անուշ անդորր,
 Որքան աղմուկ անզնգախոր
 Լուռ քրւացող այս հողի մէջ:

Սիրսս նման է սեւ հողին
 Սիրսս նման է չոր հողին
 Սիրսս նման է լուռ հողին:

ՄԱՐՑ ՄԱՐԳԱՐԵԱՆ

ԳՈՒՐԳԷՆ ԲՈՐԵԱՆ

ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ

Կարօրի պես անուշ ես դու, իմ Հայաստան,
 Բարսիներիդ խժոցի պես և մեղմ, և զով,
 Աղբիւրներիդ նման վնիս և յորդառաս,
 Մաղիկներիդ նման բարի իմ Հայաստան:

Սեզ լեռներիդ նման հպարտ ու երկնամբարձ,
 Հողիդ՝ արհա նման լիք երզով, խինդով,
 Քո հինաւուրց վերերը խոր արդէն չկան,
 Ես նոր կանաչ համբաղ կ'երգեմ, իմ Հայաստան:

Որ ելնում ես որպէս դրօշ հայրենական,
 Քո հանճարով, քո աստեղով այնքան շուրջ,
 Ես քո կանաչ, ծաղկած հանդի մի հեզ առուակ,
 Դու նոր համբայ, յայրուրեան երգ իմ Հայաստան:

ԱՐՇԱԼՈՅՍ ՄԱՐԳԱՐԵԱՆ

ՊԵՏԱՐԵ-ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՊ ԱՐԹԱԿՈՒՆԻ

2. ՅՈՒՋՈՒՄՆԱԼԻ ՄԻՋՆԱՐԱՐ

Ներքին պայքարը, մէկ կողմէ Բիւզանդական և Պարսկական կուսակցութեանց միջև, միւս կողմէ, Արշակ թագաւորի և նախարարներու բախումները, իր ծաւալուն ճիւղաւորման մէջ արքայական ընտանիքի ալ մթնոլորտը կը պղտորէ:

Արշակի անզիջող վճռականութիւնը ո՛չ միայն կը սաստկացնէ, այլ նաև կնճառտ բարդութիւններով պայքարը ա՛յլ աւելի տեսական դարձնելու կը ծառայէ: Ա՛յժմ կամ երբե՛ք: Ե՛ս կամ անոնք, կը թուի ըլլալ անդրդուելի որոշումը Արքայի:

Եւ այս նկայական բախտորոշ գուպարի մէջ, ոճիրը, ըսենք քաղաքական ոճիրը, Արշակ թագաւորի աչքին, ինչպէս ատենին իր տիրապետական իրաւունքի համար նախանձոտ մտահոգութեամբ տանջուող Կոստանդինոս կայսեր համար, կը դառնայ ամենազգու, թէև քստմեկի, զէնք մը:

Եղեռնի գրքին, որ այս քանի մը տարիներու ընթացքին պիտի ստուարանայ, առաջին էջերը պիտի գրուին Արշակունի արիւնով: Արքայական անձերու նախօրինակով կարծես Արշակ սպառնալի ազդարարութիւնը տուած պիտի ըլլայ իր հակառակորդ նախարարներուն թէ, ես որ իմ հարազատներս կրցայ զո՛հել իմ նպատակի իրագործման համար, կը խորհի՞ք թէ պիտի խնայեմ ձեզի՝ եթէ չափը անցնէք:

Արքունի ընտանիքի մէջ և շուրջ պատահած զրուագները վիպասանական բնոյթ ունին: Դասական ողբերգութեան մը յարգարանքը կարծես կը զունաւորէ արարները այդ ցնցող տրամային, որ տակաւին կը սպասէ հանճարեղ հեղինակի զեղարուեստական ստեղծագործութեան, և ո՛չ թէ Բաֆֆիի Սամուէլի ուսմանթիկ տափակութիւնը:

Առաջին զրուագը Արշակի երկու եղբորորդիներով կը սկսի: Տիրիթ, Արշակի մեռած մեծ եղբոր Արտաշէսի զաւակը:

Գնել, զաւակը Արշակ թագաւորի երկրորդ եղբոր Տրդատին, որ սպանուեցաւ Պոլսոյ մէջ Կոստանդինոս կայսեր հրամանով: Անոնք պատանդ մնացած էին կայսեր մօտ, և 350ի հայ-բիւզանդական դաշինքի հետեանքով զերազարձուած իրենց հայրենի աշխարհը:

Երկու երիտասարդները, Տիրիթ և Գնել, բնաւորութեամբ կը տարբերէին իրարմէ: Գնել տաքարիւն և մարդամօտ: Տիրիթ ծածկամիտ, կասկածալի և նախանձոտ: Մանաւանդ Գնելէն, որուն Պոլսէն մեկնելէն առաջ կայսեր կողմէ Հիւպատոսութեան տիրոջ ստանալը զիւր չէր եկած Տիրիթին:

Չենք գիտեր թէ կայսրը երիտասարդ Գնելին այս բացառիկ պատիւը կ'ընէր քաղաքակա՞ն հաշիւներով, որպէս ապագայ հաւանական հայ թագաւորի մը, եթէ ոչ խղճահարուած՝ անոր հայրը սպանել տալուն համար, ինչպէս Խորենացի կը գրէ⁽¹³⁾: Կը փորձուինք ենթադրել թէ Կոստանդինոս քաղաքական նկատումներով կ'առնէր այս քայլը:

Երբ Գնել Հայաստան զերազարձաւ, իր մեծ հայրը Տիրան գետ կ'ապրէր: Կուրացած նախկին թագաւորը կը բնակէր Կուաշ աւանը, Արագածի ստորոտին:

Տիրան մեծ կարեկցութիւն և սէր ցոյց տուաւ իր այս թոռան, որուն հայրը զո՛հ գացած էր կասկածամիտ Կոստանդինոսի: Ան Գնելը իր մօտ պահեց, հակառակ պարտադիր օրէնք դարձած սովորութեան, որ կ'արգիլէր, բացի զահաժառանգ իշխանէ, և ո՛չ մէկ արքայագուցի բնակիլ Այրարատ գաւառի մէջ, այլ անոնց բնակութեան վայր նշանակուած էր երեք գաւառներէն մին, Հաշտեանք, Աղիովիտ և Աորերան, ուր իրենց համար բնակարան և եկամուտի աղբիւրներ հայթայթուած էին⁽¹⁴⁾:

Տիրանի անմիջական հոգը եղաւ Գնելը ամուսնացնել: Եւ երիտասարդին հարս եղաւ Անդովկ Սիւնի իշխանին զեղանի զուստը Փառանձեմ, «հոչակուած իր զեղեցկութեամբ և պարկեշտութեամբ», «որուն զեղեցկութիւնը շատ հոչակուեցաւ և տարածուեցաւ»⁽¹⁵⁾:

Գնել եկած ըլլալով Պոլսէն, մեծափար-

(13) Խորենացի, Գ. 21:

(14) Խորենացի, Գ. 25:

(15) Փաւստոս, Գ. 15:

Թամ նոր մայրաքաղաքը կայսրութեան արեւելեան բաժնին, նոր Հոտոմ, որուն փասքնու համբաւը քսան տարիէ ի վեր Փոքր Ասիան և Հայաստանը գրաւեր էին, և ուր այցելել մեծագոյն տենչն էր մանաւանդ երիտասարդներուն, այդ նոր մայրաքաղաքէն վերադարձած ըլլալու հանգամանքը, յաշտ ամենուն, Գնեւլին գերազաս հով մը կուտար, և նախարարներու զաւակներէն շատեր կը փնտռէին ընկերակցութիւնը նորագասկ Արշակունիին, որ քիչ ատենէն մեծ ժողովրդականութիւն պիտի շահէր:

Հետզհետէ Պարսկական Կուսակցութեան նախարարներու ուշադրութիւնը կը գրաւէր Գնեւլ: Անոնք, Արշակի Բիւզանդական յարումէն վերջ, իրենց գործունէութիւնը յառաջ կը տանէին կրկնապատկուած եռանդով, վայելիւով Շապուհ Թագաւորի գործուն քաջաւերանքը:

Արշակի խտտութիւնը անոնց դէմ, նախարարներէ ամանց մտքին մէջ վտանգալի գաղափարի մը ծնունդ կուտար. Արշակունի դահին վրայ տեսնել Գնեւլը:

Երիտասարդը Արշակի շեշտուած Բիւզանդապարութիւնը պիտի չունենար, նկատելով որ իր հայրը սպանուած էր կայսեր հրամանով: Տիրիթն իսկ բացէ ի բաց կ'ատէր Բիւզանդիոնը: Եւ քանի մը տարի վերջ երբ Արշակ պատգամաւորութիւն մը կը զրկէր Շապուհին, Տիրիթ պիտի ընկերանար Վարդան Մամիկոնեանին որպէս հայ թագաւորի պատգամաւորները⁽¹⁶⁾:

Գնեւլ ականջ կուտար փորձանաւոր փոփոսքներուն և թելադրական զգոյշ ցուցմունքներուն: Ահ, շիտակ է որ իր հօր սպանութիւնը Կոստանդիոսի կողմէ Արշակի պատճառով եղած էր, երբ Արշակ իր հակակալութենէն վերջ, փոխանակ իր նախորդներու քաղաքականութիւնը շարունակելու, Շապուհի և նա բարեկամացած և նոյնիսկ հայ զինուորներ տրամադրած էր անոր: Տիրանէն վերջ գահը իրաւունքն էր Գնեւլի հօրը, և իր կարգին, հօրմէն յետոյ, Գնեւլ պիտի ըլլար թագաւոր:

Թագապահանջներու սրտին մօտիկ տրամաբանութեամբ կ'եզրակացնէին թէ Արշակունի թագը Գնեւլին զուլը զարգարելու էր քան Արշակին:

Գնեւլի թագաւորութեան ինպատար շարժումը երկար ատեն գաղտնի չէր կրնար պահուիլ, և Արշակի կասկածը կը սկսէր հրահրուիլ: Մանաւանդ Վարդան Մամիկոնեանի և Տիրիթ իշխանի միջոցաւ:

Անհաւանական կը թուի Փաւստոսի գրածը թէ միմիայն Տիրիթի բանարկութիւնը⁽¹⁷⁾, կամ Խորենացիի ըսածը թէ Վարդան Մամիկոնեանի զրպարտութիւնը⁽¹⁸⁾ թունաւորեց Արշակ Թագաւորի միտքը Գնեւլի դէմ:

Այս երկուքը անտարակոյս գիտնալով, մանաւորապէս Պարսկական Կուսակցութեան մէջ շրջան ընող գաղափարները, որոնք պալատական յեղափոխութեան մը սողմնային ծրագրի բնոյթ ստանալու վրայ էին, պարզապէս արձագանքը կ'ըլլային մութի մէջ կատարուող անցուղարձեւուն, միաժամանակ երկուքին ալ անձնական քէն ու նախանձի պատճառաւ, ի մասնաւորի Տիրիթի, չափազանցեալ գունաւորում կուտային իրենց ըսածներուն: Զորօրինակ, Վարդան Մամիկոնեանի ըսածը թէ Գնեւլ յաճախ կրկնած ըլլայ. «Ես իմ հօրեղբորս պիտի չենքեմ իմ հօրս մահը, և անոր վրէժխնդիրը պիտի ըլլամ»: Կամ Տիրիթը, թէ, «Գնեւլ մտադրութիւն ունի թագաւորել և քեզ սպանել: Բոլոր մեծամեծները, նախարարները և ազատները կը սիրեն Գնեւլին, մեր բոլոր աշխարհիս նախարարները կը գերադասեն, որ Գնեւլ ըլլայ իրենց տէրը քան թէ դուն»:

Տիրիթ ուրիշ պատճառ մը ևս ունէր ա'լ աւելի թանձրացեալ գոյներով չարաբանելու Գնեւլը: Ան հանդիպած էր գեղատեսիլ Փառանձեմին և նորահաս հարսին տեսքը կրակ ձգած էր կրծքին: Գնեւլի շուտափոյթ անհետանալը աշխարհի բեմէն կրնար Սիւնեաց պարամունչին առաջնորդել իր թեւերուն: Վերջապէս, ուրիշ ո՞վ կար ամբողջ Հայաստանի մէջ որպէս թեկնածու Փառանձեմի, աւելի բարձրաստիճան մէկը քան Տիրիթ, Արշակունի արքայական ընտանիքի միանակ ամուրի երիտասարդը, և ո՞ր ազջիւկն է որ տխմարութիւնը պիտի ունենար դուռը գոցելու ոսկեղէն այս եղական բախտին դէմ:

(17) Փաւստոս, Գ. 15:
 (18) Խորենացի, Գ. 22:

(16) Խորենացի, Գ. 25:

Թագաւորին հաղորդուածները խիստ համոզկեր շեշտ ունէին, մանաւանդ խուլ պայքարի այդ օրերուն: Արքայական գահի մը անհաւասարելի բարձրութեան վրայ բազմող մէկը առհասարակ կասկածոտ կ'ըլլայ: Իսկ զահաղրկման կասկածը ամենագաժանն է կասկածներուն, որ զահակալի սրտէն կը վտարէ գութը:

Գնելին Այրարատեան գաւառ բնակիլը Թագաւորի աչքին այժմ թուեցաւ դիտումնաւոր արարք մը: Աւրեմն Գնել ինքզինքը թագաժառանգ կը նկատէր: Այս մեկնաբանութիւնը ամենաթեթեւ էր, իսկ կասկածոտ արքան կրնար ենթադրել թէ Գնելի Այրարատ բնակիլը զաւաղրական ծրագրի մը մէկ մասն է: Ինչպէս ալ մեկնաբանուէր, եղածը անհանդուրժելի էր, քանզի օրինաւոր գահաժառանգը զեռատի Պապն էր:

Արշակ հրաման արձակեց Գնելին ձգելու Այրարատ գաւառը, և իր բնակութիւնը հաստատելու վերոյիշեալ երեք գաւառներէն մին: Գնել երկընտրանք չուներ: Պէտք է հնազանդէր Թագաւորի հրամանին և հեռանար Այրարատէն, քանզի մնալ պիտի նշանակէր ապստամբական քայլ մը, և Գնելի մասին եղած ամբաստանութիւններուն ճիշդ ըլլալը:

Արշակի հրամանին զէ՛մ բողոքեց իր հայրը Տիրան: Երբեմնի Թագաւորին, այժմ կուրացած, այս յայտուոն միջամտութիւնը ի՞նչպէս պէտք է բացատրել: Միթէ այդ զրդուած կրնար ըլլալ միմիայն կոյր ծերունիի պապենական գործալի զգացումէ՞ն զէպի իր սիրական թոռը, մարդկայնական հասկնալի և բնական փափաք մը: Եթէ ոչ Տիրանն ալ կը պնդէր թէ գահի իրաւ ժառանգորդը Գնելն է, և թէ Արշակ պէտք է բռնաբարէ այդ իրաւունքը: Տիրանի, որպէս Թագաւորի հօր, նման պնդումը ոչ մինակ անազին կշիռ ունէր, այլ Արշակի հակառակորդներուն կը հայթայթէր հատու զէնք:

Երկրորդ պարագան հաւանաբար իրողութիւն եղած պէտք է ըլլայ, քան թէ պապի բաղձանքը իր թոռը հետը ունենալու, դատելով Արշակի քայլէն:

Թագաւորի գաղտնի հրամանով, կոյր ծերունին սպանուեցաւ իր սենեկապաններէն⁽¹⁹⁾

Այսպէս, իր գահի ապահովութեան համար նախանձաւոր Թագաւորը՝ իր հօր, Արշակունի երբեմնի արքայի արեւնով կը ներկէր պատուանդանը հնադարեան գահին:

Երբ 358ին Պարսիկ-Բիւզանդական պատերազմը վերսկսելով, Շապուհ Թագաւոր սկզբնական յաջողութիւններ ունեցաւ, Ամիտա, Սինկարա և Պէզապոտ, Հայաստանի Պարսկական Կուսակցութեան նախարարները մեծապէս քաջալերուած, մինչև այդ իրենց տատամտող գործունէութեան ա՛լ աւելի շեշտակի բնոյթ տուին: Զուլուութեան քողը քաշեցին մէկդի, և Արշակի զէ՛մ բողոքի ձայներ, Գնելի իրաւանց մասին հաւաստութիւններ, կրկնուեցան յանդգնութեամբ:

Եթէ Շապուհ վերջնական յաղթութիւնը տանէր, վա՛յ Արշակին: Թագաւորը լաւ կ'ընէր որ խելամուտ ըլլար ազգարար նշաններուն, և փոխէր իր դիրքը:

Շապուհ սակայն վճռական և վերջնական յաղթանակ պիտի չտանէր: Ան իր առաջին յաջողութիւնները, չինք զիտեր ի՞նչ պատճառով, չօգտագործեց ալ աւելի կորովի յարձակութիւններով: Կրնայ ըլլալ որ իր տէրութեան արեւելեան սահմաններուն վրայ թաթարցի կրկին գլուխ բարձրացուցին: Կամ իր մեծամեծ կորուստները, 30.000 Ամիտայի առջև մինակ, մարեցին իրենաւորը: Կամ իր կրօնական նախապաշարութիւնները, երբ մոգերու և ստաղարաշխներու գուշակութիւնները չարարաստիկ գտան Տիրիսի անցքը, ինչպէս կը զրէ Ամմիանոս: Վերջապէս, մի կամ այլ պատճառով, 360 թուականին, Շապուհ իր բանակներով վերադարձաւ Պարսկաստան:

Մինչ այդ, սակայն, Հայաստանի մէջ Պարսկական Կուսակցութեան նախարարներ կ'աղմկէին հրապարակը:

359ի Օգոստոսին, Նաւասարդեան տօնախմբութեան համար, հայ պետական և եկեղեցական աւագանին, սկսած Թագաւորէն և կաթողիկոսէն, կուգային Շահապիւփան, ուր կը գտնուէր Արշակունիներու բանակատեղին:

Հոն կը գտնուէին նաև Գնել և իր կինը Փառանձեմ, որոնք արքայական հրաւերին անսալով եկած էին՝ ուղեկցութեամբ Մամիկոնեաններու նահապետ Վարդանին, որ, ըստ Փաւստոսի, համոզեր էր Գնելին վանել իր մտքէն Արշակ Թագաւորի մասին

(19) Խորենացի, Գ. 22:

ուներեցած կասկածները, թէ արքան համոզուած էր որ Գնել չարամիտ մարդկանց խորհրդակից էր, թէ անցեալի մէջ պատահած անհաճոյ դէպքերը Արշակ մոռացութեան տուած էր, և Գնելն ալ մոռնալու էր, և թէ տօնական այս ուրախ օրերու շքեղ արարողութեանց մէջ մէկ եղբորորդիին, Տիրիթիներկայութիւնը, իսկ միւսին, Գնելի բացակայութիւնը ո՛չ մի նակ թագաւորին սիրտը պիտի կտորէր, այլ նաև անտեղի ըսի-ըսուներու դուռ պիտի բանար:

Ու այսպէս, Վարդան Մամիկոնեանէն համոզուած, Գնել ձիււոր, Փառանձեմ պատգարակով, կը հասնէին Շահապիվան կիրակի առտուն, որ Յովհաննէս Մկրտիչի յիշատակի տօնն էր:

Գնել կուգար ձերբակալուելու և արքունի դահճապետին յանձնուելու⁽²⁰⁾:

Առ հասարակ, քաղաքական նկատումներու հարկադրանքով կատարուած սպանութիւններ գաղտնի կը կատարուին, կամ եթէ եղածին օրինական գոյն մը պիտի տրուի, պատժական օրէնքի այսինչ կամ այնինչ յօդուածը կը յիշուի, և այս վերջին պարագային իսկ, դժնեայ գործը ըստ կարելոյն կէս մը մութի մէջ կը կատարուի:

Հայաստանի ամենամեծ տօնին, Նաւասարդի զուարթ օրերուն, ուր բազմահազար ժողովուրդ, աչնուական աւազանիէն մինչև շինական ու զինուոր, համախորտեան են երկրի ամէն կողմերէն, Արշակունի երիտասարդ իշխան մը, նոյնինքն թագաւորին եղբորորդին, որ կը վայելէ լայն ժողովրդականութիւն, մահուան դատապարտել և անմիջապէս գլխատել տալ, ուրախ տօնակատարութեանց գինիին թոյն խառնելով, պէտք էր ունենար ստիպողական այնպիսի պատճառ կամ պատճառներ, որ յապաղում կրնայ աւելի ծանրակշիռ և աղիտարեր բարդութեան ծնունդ տալ:

Համազգային փառաշուք հանդիսութիւններու միջոցին, Արշակ թագաւորին իր եղբորորդուն անմիջական սպանման վճիռ արձակելը ունեցած ըլլալու էր նոյնքան անմիջական իր պատճառը: Եւ որքան ատեն որ գործերն իս խելագարած թագակիր ճիւղի մը հետ չէ, ուրիշ ո՛չ մէկ տրամաբանական պատճառ կրնանք գտնել, բացի

եղբակացնել թէ Պարսկական կուսակցութեան նախարարներ դաւադրաբար կը ծրարագրէին բազմամարտ հանդէսներու շփոթին մէջ սպանել Արշակ թագաւորը և Գնելը հոչակել նոր արքայ:

Կրնայ ըլլալ որ ծրագրուած որոշ ձեռնարկ մը չկար, այլ փսփսուքներ և նման արարքի մը բաղձալիութեան մասին յայտնուած փոփաքներ: Նախանձայնոյ Տիրիթի համար այսպիսի շուկներ բաւական եղած ըլլալու էին, որ ինք և իր գործակիցները թագաւորին ականջը լեցնէին կազմակերպուած դաւադրութեան մը գոյութեամբ, որը շուտով պիտի խրէր մահաբեր երկաթը արքայի կողին:

Արշակն ալ, որ ամիսներէ ի վեր այսպիսի չարագուշակ ամբաստանութիւններ քանիցս լսած էր Գնելի և անոր հետևորդներու մասին, որ նախարարները կ'ուզեն Գնելը թագաւոր տեսնել փոխանակ Արշակի⁽²¹⁾, հաւատ ընծայեց այս վերջինին, որուն անշուշտ օժանդակ ապացոյց էին այն համակրական ժողովրդային ցոյցերը, որոնք տեղի ունեցան Գնելի և զեղանի Փառանձեմի Շահապիվան հասնելու ժամին: Ու զայրացած արքան տուաւ զարհուրելի հրամանը, փրկած ըլլալու համար իր թագը և իր կեանքը:

Երբ Գնելը ձերբակալեցին, սարսափահար Փառանձեմը, որ կը սիրէր իր երիտասարդ ամուսնին, վազեց եկեղեցի:

Տաճարը խռնուած էր բանակի մարդոցմով: Հոն էր ներսէս կաթողիկոս, նախագահելու պաշտամունքին: Արարողութիւնը յանկարծ ընդհատուեցաւ Փառանձեմի լեղապատառ ձիւ ու աղաղակով: Ան կը պաղատէր կաթողիկոսին, որ իրենց ամուսնութիւնը օրհնած էր, օգնել փրկելու Գնելին. «Զի գմատաղիկ ուռն հատանին ի յորթոյ⁽²²⁾»:

Հայրապետին միջամտութիւնը ապարդիւն անցաւ: Թագաւորը մեաց անդրդուելի, և դահճապետը գլխատեց Արշակունի իշխանին:

Գնելի ողբերգական վախճանը ոչ միայն ազդարարութիւն մըն էր Պարսկական կուսակցութեան նախարարներու, այլ նաև չարտասանուած սպանական յայտարարու-

(21) Փաւստոս, Դ. 15:
 (22) Մեարոպ Երէց, 45:

(20) Փաւստոս, Դ. 15:

թիւն մը բոլոր նախարարական կազմին թէ Արշակ թագաւոր, յետ այնու, պիտի շարունակէր պայքարը Արշակունի գահի ամբաստանի և արքայական հեղինակութեան վերահաստատման համար, և թէ իր հարազատներուն իսկ չխնայելէ վերջ, ան որեւէ զիջողութիւն պիտի չընէր, և իր նպատակին հասնելու համար պիտի չտատամսեր դժգոհներու արիւննով լուալու իր գահին պատուանդանը:

Ներքին ձակաւոր փոթորկած էր: Կուսակցական կատաղի մրցակցութեան վրայ կ'աւելնար յամառ արքայի և ինքնազտահ գոռոզ աւատապետներու մրցակցութիւնը:

3. ԱՐՇԱԿԱՒԱՆ

Տիրիթ կը մնար մինակ Արշակունի իշխանը թագախնդրական օխորժակ մշակելու ի վնաս Արշակին, կամ անոր զաւակ Պապին: Բիւզանդիոնի հանդէպ տածած ատելութեամբ, Տիրիթ Պարսկական Կուսակցութեան նախարարներուն և անոնց որոնք Գնեւի դատը ջատագոված էին, նոր թեկնածուն կրնար ըլլալ:

Բայց Տիրիթի օրերը համբուած էին: Ոչ մինակ հաւանական թագապահանջ ըլլալու պարագան, այլ գեղեցիկ Փառանձեմը ձեռք ձգելու իր ճիգերը, որ Գնեւի մահէն վերջ ա'լ աւելի սաստկացուց, արքայի դժգոհութիւնը բազմապատկեցին իրեն հանդէպ:

Գնեւի յուղարկաւորութեան ատեն, Արշակ թագաւոր կրկին անգամ տեսած էր գեղատեսիլ Փառանձեմը: Կարձեռ սուգի ողբ ու կոծը ալ աւելի հրապուրիչ դարձուցած էին զինք, և այն տողորող զգացումը, որ Տիրիթը մղած էր ազիտաւոր խորհուրդներու, այժմ բոյն կը դնէր թագաւորի կրծքին տակ:

Բայց Արշակ քրիտոնեայ էր: Բազմակնութեան զաղափարը (թերևս փափաքելի) բոլորովին անգործագրելի էր: Օլիմբիան իր թագունէն էր և մինչև որ անոր կամ Հայաստանէն վերջնականապէս հեռանալով և կամ վաղահաս մահով Արշակ իր ազատութիւնը չի ստանար, իրեն համար մտատանջանքէ ուրիշ բան պիտի չըլլար Արևնեաց լեռներու հպարտ իշխանուհիի մասին խոկալ և վառիլ:

Հրապուրիչ երիտասարդ այրիի հետ իր հանդիպումներուն՝ Փառանձեմ, այն անբարենկ իրենց միտքը, զգացուցեր էր Արշակին թէ չէր սիրեր զինք: Ապագային ալ, օթը խաղէմ և թաւամազ» Արշակը, հակառակ իր ջերմ սիրոյն, պիտի չյաջողէր շահիլ Փառանձեմի սիրտը⁽²³⁾:

Գնեւի մահաւճիտը ձեռք բերելու մէջ երկու անուն կը յիշուի որպէս զլիսաւոր դերակատարներ: Տիրիթ իշխան և Վարդան Մամիկոնեան, տոմին նահապետ և սպարապետ Վասակի երէց եղբայրը:

Ասեղծուած այն բան մը ունի այս ժամանակաշրջանին Մամիկոնեան երեք եղբայրներու պետական գործունէութիւնը: Մինչ Վասակ սպարապետ ջերմօրէն նըւիրուած է Արշակ թագաւորին և կողմնակից անոր վարած Բիւզանդական քաղաքականութեան, Վարդան հակառակ զիրք կը բռնէ: Իսկ Վահան հողով մարմնով կը ծախուի պարսիկ թագաւորին և հայութեան ամենազգուելի դաւաճանը կ'ըլլայ Մերուտան Արմրունիի հետ միասին՝ որուն քրոջ աժուսնացած էր: Ինչու՞ Վարդան պարսիկ թագաւորին կը բարեկամանայ: Չենք զրտեր, բայց յայտնի է իր շեշտուած հակումը Պարսկական Կուսակցութեան: Եւ Արշակ թագաւոր անգամ մը Շապուհին զրկելիք դեսպանութեան համար կ'ընտրէ Վարդանը և Տիրիթը⁽²⁴⁾: Բնականաբար, դեսպանները Շապուհի բարեկամ և ընդունելի անձեր ըլլալու էին, որը բանակցութեանց յաջողութեան պիտի նպաստէր:

Հաւանաբար այս երկուքին պարսկական մայրաքաղաք գտնուած միջոցին Շապուհ յաջողած էր զանոնք կատարելապէս սիրաշահելու իր տեսակէտներուն: Եւ երբ անոնք Հայաստան վերադարձան, մանաւանդ Վարդան, եռանդով սկսաւ ջատագովել Շապուհի հետ զինակցելու զազափարը, ու այսպիսով բախման գալով ոչ միայն Արշակին հետ այլ նաև իր եղբայր սպարապետ Վասակի⁽²⁵⁾:

ՀՐԱՆԻ Ք. ԱՐՄԷՆ
Ծարունակէի (12)

(23) Փաւստոս, Գ. 15, Մեսրոպ Երէց, 50:
(24) Խորենացի, Գ. 25:
(25) Փաւստոս, Գ. 18:

ԵՐԸԺՉՏԱԳԻՏԱԿԱՆ

Մ Ի Զ Ն Ա Դ Ա Ր Ե Ա Ն Հ Ա Յ Կ Ո Մ Պ Ո Ջ Ի Տ Ո Ր Ե Ր

7-8րդ ԳԱՐ

Յ.

ԵՐԱԺՇՏԱԳԵՏ ՍՍ.ՀԱՆ. ԶՈՐԱՓՈՐԵՅՑԻ

7րդ դարի վերջին և 8րդի առաջին շրջանի հայ երաժշտութեան վաստակաւոր մշակներից մէկն է Սահակ Զորափորեցին, իր ժամանակի հայոց կաթողիկոսը:

Նրա մանկութեան շրջանի պատմութեան էջերը յայտնի չեն: Պարզ է միայն այն, որ նա իր ուսումն ստանում է Արագածոտն գաւառի Տեղերի (այժմ Դըղըր գիւղը) «Ս. Աստուածածին վանքում», որ իր ժամանակի մշակութային լաւագոյն օջախներից մէկն էր: Այնտեղ զիտնական վարդապետներն ուսուցանում են և դաստիարակում վանքի ընդունակ, առաջադէմ աշակերտներին և ժողովրդին նուիրում կրթութեամբ, լուսաւոր և զարգացած հոգևորականներ:

Մենաստանի ամենազիտուն և նշանաւոր հոգևորականը «Քոթնեաւոր» կոչուած Թէոփորոս վարդապետն էր, վանքի վանահայրը, որի մօտ Սահակ Զորափորեցին ուսանում է և հետզհետէ խորանում ժամանակի զիտութեան մէջ և մշակում իր հոգում թագնուած երաժշտական ձիրքը: Վանքումն էլ նա հոգևոր կոչում է ստանում, իսկ Իսրայէլ կաթողիկոսի մահից յետոյ ընտրւում է կաթողիկոս և ամբողջ 26 տարի, հաւատարիմ մնալով իր վեհ կոչմանը, անձնըւիրաբար, բարեխղճօրէն և պատուով կատարում է իրեն վստահուած հայրապետական ծանր և պատասխանատու պարտականութիւնը (677-703):

Ուշագրաւ է և այն, որ Զորափորեցու կաթողիկոսութեան առաջին տարիներում կրկին սկսւում է մտերմական յարաբերութիւն աղուանների և հայերի մէջ, որ վաղ ժամանակից ընդհատուել էր:

Սակայն, 684 թուին, նրա կաթողիկոսութեան 7րդ տարում, Հայաստան են ար-

շուում խաղիրները և մեծ աւերումներ գործում: Այդ ժամանակ պատերազմում սպանւում է Գրիգոր Մամիկոնեան իշխանը: Հայ ժողովրդի խոհեմ, իմաստուն և շինարար այն իշխաններից մէկն է նա, որի քաղմամեայ կառավարութեան ժամանակ Հայաստանը խաղաղութիւն է վայելում: Այդ շրջանում ահա նա կառուցել է տալիս Արուծի փռոաւոր եկեղեցին և Եղուարդի մօտ մի վանք:

Այնուհետեւ, հայ ժողովրդի համար սկսւում են դառնութեան տարիներ: Դատարական արշաւանքի և յունական տիրապետութեան մօայլ ժամանակաշրջանն է: Յուստինիանոս Բ. կայսրը կամենալով Հայաստանն իրեն հպատակեցնել, 686 թուին, Ղենդիոս զօրավարին ահազին բանակով Հայաստան է ուղարկում: Նա տիրում է ամբողջ երկրին, մեծ քաղմութիւն է կոտորում և մի մասն էլ գերեվարում: Այնուհետեւ հայ ժողովուրդն ապրում է նորից դառն օրեր: Արարները մի քանի անգամ արշաւում են Հայաստան և աւերում քաղաքներն ու գիւղերը: Հայ իշխաններն ստիպուած հպատակութիւն են խոստանում: Այդ հանգամանքը, սակայն, սաստիկ զայրացնում է յունաց կայսեր՝ Յուստինիանոսին, որ 689 թուին ահազին բանակով մտնում է Հայաստան, իր մօտ կանչում վրաց, աղուանից ու հայոց իշխաններին և սպառնալիքով հպատակութեան խոստում առնում: Մի քանի օր իր մօտ է պահում Սահակ Զորափորեցի կաթողիկոսին և մի քանի այլ եպիսկոպոսներ, ապա պատանդներ վերցնելով վերադառնում է Պոլիս:

Երեք տարի յետոյ տեղի են ունենում քաղաքական նոր դէպքեր: 692 թուին արարները կիլիկիայում յոյներին չարաչար պարտութեան են մատնում, իսկ յաջորդ տարին մտնում են Հայաստանի կենտրոնական քաղաքներն ու գիւղերը, ժողովրդին կոտորում, ծանր հարկերով ճնշում և գերեվարում: Ահա այդ մօայլ և ծանր տա-

րիններին Զորափորեցիին իր լաւագոյնը գործադրում է, որպէսզի հայ ժողովուրդը կոտորածից փրկուի: Մակայն, ժողովրդասէր ու հայրենասէր հայրապետն շուտով խիստ հալածանքի է ենթարկուում: Յունեւրի Յուստինիանոս կայսեր հրամանով նա, հինգ եպիսկոպոսները հետ միասին, կալանաւորուում է: Այդ ժամանակ Դուինում հաստատուում է Արդլլա արար զօրապետը: Նա յունասէր հայ իշխաններին և Սահակ Զորափորեցիի կաթողիկոսին շղթայակապ ուղարկում է Դամասկոս: Այդ հալածանքից փախչում են միայն Ներսէհ կամսարականն ու Սմբատ Բագրատունի իշխանները, որոնք դիմում են յունաց օգնութեանը: Յուստինիանոս կայսեր հրամանով Դեւոնդիոս զօրավարը մտնում է Դուին և այրում Արդլլայի ու նրա մեծամեծների տները, իսկ 694 թուին, Վարդանակերտի մօտ, յունական զօրքը և հայ իշխանները սաստիկ ջարդում են արարներին և մնացածներին Հայաստանից դուրս քշում:

Այդ թուականից անցնում են ամբողջ 7 տարիներ և ահա 702 թւին, արարները, Մոհմատի առաջնորդութեամբ, կրկին մըտնում են Հայաստան: Ծուտով տեղի է ունենում Վանանդի պատերազմը, որի ընթացքում Ներսէհ կամսարականն ու Սմբատ Բագրատունին յաղթում են Մոհմատին, բայց արար ամիրապետի հրամանով Մոհմատն ահազին բանակով նորից արշաւում է Հայաստանի վրայ, որպէսզի խըստիւ պատժէ յունասէր հայ իշխաններին: Այդ ծանր կացութիւնից ազատուելու համար հայ իշխաններն արարական հպատակութեան մի թուղթ են ստորագրում և Սահակ Զորափորեցու հետ ուղարկում Մոհմատին, որպէսզի իրենց կոտորածից ազատէ: Ժողովրդասէր հայրապետը նոյնպէս Մոհմատին մի աղերսագիր է գրում, որի մէջ հանգամանօքէն բացատրում է, որ հայերը ո՛չ թէ իրենց ցանկութեամբ, այլ ճնշումով միայն յոյներին հպատակել են: Ընդգծում է նաև, թէ հայ իշխաններն ամիրապետին իրենց հպատակութիւնն են յայտնում: Վերջում աղերսում է խղճալ հայ ժողովրդին, որը պատրաստ է հնազանդութեամբ և հըպատակութեամբ արարներին ծառայել:

Վշտահար Զորափորեցիին աղերսագիրն առած՝ իր աքսորավայր Դամասկոսից դի-

մում է Մոհմատին, բայց չի կարողանում զօրապետին տեսնել: Ծանապարհին, Խառան քաղաքում, ծանր հիւանդանում է և վախճանուում: Մահից առաջ նա պատուիրում է զազաղի մէջ իր ձեռքում դնել աղերսագիրը: Նրա մահուան լուրը հասնում է Մոհմատին: Երբ նա հայոց կաթողիկոսը ընդառաջ գալու և աղերսագրի մասին տեղեկանում է, նրան տեսնելու նպատակով գալիս է Խառան: Եւ երբ մօտենում է զազաղին, Զորափորեցուն ողջունում է որպէս ողջ մի հոգեւորականի: ապա կարգում է նրա ձեռքում պահած թուղթը և ցայտուն գաղափար է կազմում յոյների կողմից հայ իշխանների ու ժողովրդի վրայ գործադրուած ճնշումների և հալածանքների մասին: Այդ ժամանակ հրամայում է Զորափորեցուն Հայաստան փոխադրել և թաղել: Յարգում է նաև հայ իշխանների և կաթողիկոսի աղերսագիրը, որով առանց աւերածութեան և արիւնահոսութեան 703 թուին մտնում է Հայաստան և քովանդակ երկրին տիրում:

Զորափորեցու գրած աղերսագրի բովանդակութիւնը, դժբախտաբար, չի հասել հայ գրականութեան պատմութեանը, բայց նրանից մնացել են մշակութային այլ էջեր, որոնք այսօր մեզ ցայտուն գաղափար են տալիս նրա երաժշտական արուեստի և հրմտութեան մասին: Դրանք նրա յօրինած շարականներն են, նուիրուած եկեղեցուն և խաչին: Դրանցից առանձին ուշադրութեան արժանի է «էջ Միածինն ի Հօրէ՛» խորագրով շարականը՝ որ պատկերում է հետեւեալ նկարը.

«էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նա, Զայն հնչեցին սանգարամեք սնդնոց. Տեսեալ զլոյս մեծ հայրապետին Գրիգորի, Պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային: Եկա՛յք, շինեսցուք, սուրբ զխորանն լուսոյ, Քանգի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի»:

Այս պատկերաւոր և գեղեցիկ շարականը Զորափորեցիին յօրինել է Գրիգոր Լուսաւորչի տեսիլքի համաձայն: Նա հրաշափառ լոյսը տեսնում է և ցնծութեամբ պատմում հաւատացեալ արքային: Լոյսը տարածուում է Իջման տեղի վրայ և շուրջը:

Այդտեղ էլ շինում են մի փոքրիկ խորան՝ չորս սիւն միմեանց հետ խորանաձև կամարներով կապուած և վրան մի գմբէթ:

618 թուին դրա վրայ կառուցուում է էջմիածնի խորանաձև մեծ տաճարը:

Նշենք և այն, որ էջմիածնին նուիրւած զեղեցիկ շարականն այսօր Սահակ Զորափորեցու պայծառ անունը վառ է պահուում երաժշտասէր հայ ժողովրդի սրտում:

Նրա մի այլ զեղեցիկ յատկութիւնը ձայնական արուեստն է: Իր դարաշրջանում նա հանդիսացել է նաև շարականների լաւագոյն երգիչը:

Նոյնպէս Զորափորեցու գրչին է պատկանում Ծաղկազարդի մասին գրած մի ճառը՝ որ յօրինել է 7րդ դարի հետտորական ոճով:

4.

ԵՐԱՇՏԱԳԷՏ ԵՒ ԻՄԱՍՍԱՍԷՐ

ՅՈՎՀԱՆ ՕԶՆԵՅԻ

Յովհան Օձնեցու կեանքի պատմութեան էջերը մեզ տանում են 7րդ դարի վերջին և 8րդի առաջին շրջանը: Իր ժամանակի ամենանշանաւոր և բացառիկ հոգևորականներից մէկը, որ յայտնի է դառնում որպէս տաղանդաւոր հռետոր, հմուտ աստուածաբան, լաւագոյն տրամաբանող ու վերլուծող: Այդ արժանիքների շնորհիւ էլ նա «իմաստասէր» կոչումն է ստանում:

Նրա ծննդավայրն է Օձուն գիւղը, որ մի հարուստ ընտանիքում սնուում է և մեծանում: Ուսանում է և կրթւում Տեղերի «Ս. Աստուածածին» վանքի վանահայր և 7րդ դարի նշանաւոր վարդապետ Թէոդորոս Քոթեհաւորի մօտ, ուր իր սիրելի գասընկերն էր Սահակ Զորափորեցին: Այնուհետև վարդապետական կոչման է նուիրւում:

Ժամանակի Արճիշեցի Եղիա կաթողիկոսը, բարձր գնահատելով նրա մտաւոր լուրջ պատրաստութիւնը և բարեմասնութիւնները, իր հետ տանում է Աղւանից երկիրը, ապա Արագածոտն գաւառի եպիսկոպոս ձեռնադրում, իսկ Եղիա կաթողիկոսի մահից յետոյ նստում է հայրապետական աթոռի վրայ (718-728)՝ և ձեռնահասօրէն ու իմաստութեամբ վարում է եկեղեցական գործերը:

Զեռագիր յիշատակարաններն Օձնեցուն

նկարագրում են պարթևահասակ, թիկնեղ ու զեղեցիկադէմ, իսկ բնաւորութեամբ առաքինի, համեստ և խաղաղասէր: Նա արտաքուստ հազնուում է շքեղ, մօրուքի վրայ ոսկեփոշի է ցանում, իսկ ներքեւում, մերկ մարմնի վրայ, քուրձ կրում:

Նշենք և այն, որ Յովհան Օձնեցու եկեղեցական գործունէութեան տարիները զուգադիպում են արաբական դաժան լծի և ծանր հարկատուութեան շրջանին:

Դա ա՛յն անխիթար պատմաշրջանն էր, երբ Հայաստանում առաջ են գալիս բազմաթիւ աղանդաւորներ — Եզրի հետևողները, Պաւլիկեանները, Պատկերամարտիկները, Երևութականները և ուրիշներ, որոնց հիմնական կենտրոնը հանդիսանում է «Զրկա» կոչուած վայրը: Նրանց կանչում են «արեւորդիք» և «եզրիտիք», որոնք Հայ Եկեղեցու ներսում երկպառակութիւն և ազդի մէջ փոխադարձ ատելութիւն սերմանելով՝ թուրաւորում են հայ ժողովրդի և հոգևոր դասի խաղաղ կեանքը:

Եւ ահա Յովհան Օձնեցու համար սկսում է պատասխանատու և դժուարին գործունէութեան մի շրջան: Բայց նա իր իմացական շրջահայեցողութեամբ, իր դիրքով ու հեղինակութեամբ մաքրում է Հայ Եկեղեցին օտարոտի և հիւանդագին երեւոյթներից:

Նա դեռ վարդապետ ու եպիսկոպոս՝ թէ՛ խօսքով և թէ՛ գրչով պայքարում է կրօնական տարբեր ուղղութիւնների դէմ: Այդ շրջանումն էլ նա գրում է իր երկու նշանակալից ճառերը, մէկը Յուլիանոս Ալիկաոնացուն հետևող աղանդաւորների դէմ՝ «Ծառ ընդդէմ Երևութականաց», միւսը՝ «Ծառ ընդդէմ Պաւլիկեանց», որոնցով նա լուրջ տրամաբանութեամբ հերքում է աղանդաւորների անմիտ և անհիմն կարծիքները, միաժամանակ պատմական տեղեկութիւններ է տալիս հայ հաւատացեալ համայնքներում տեղ գտած աղանդների մասին:

Նշանակալից է այն, որ կաթողիկոս ընտրուելուց յետոյ՝ իրեն յատուկ հետեւողականութեամբ ու վճռականութեամբ էլ աւելի ուժեղ պայքար է ծաւալում աղանդաւորների դէմ, իսկ նրանց անկարգութիւններին վերջ տալու համար 719 թուին գումարում է Դուրին 7րդ ժողովը, որ մի

ընդարձակ և գեղեցիկ ատենաբանութեամբ նկարագրում է Հայ Եկեղեցու տխուր վիճակը և շնչում բարեկարգելու կարիքը:

Այդ ժողովուճն էլ նա սահմանում է և հաստատում 32 յօդուած - կանոններ, բայց նա միայն նոր կանոնադրութեամբ չի բաւականանում: Առաջին անգամ լինելով խմբագրում է Հայ Եկեղեցու կանոնագիրքը:

Ուշագրաւ է մի այլ երեւոյթ: Դուրնի ժողովից մի տարի յետոյ Օմար Բ. ամիրապետը (717-720) լսելով Օձնեցու բարեմասնութիւնների մասին, նրա հրաւիրում է Դամասկոս: Բարեսիրտ և բարեպաշտ ամիրապետը, երբ տեսնում է կաթողիկոսին շքեղ հագնուած և մօրուքի վրայ սուկեփոշի ցանած, զարմացած հարցնում է, թէ ինչո՞ւ քրիստոնէական օրէնքի համաձայն հասարակ ու համեստ չէ հագնուած: Այդ ժամանակ Օձնեցին բաց է անում իր կուրծքը և ցոյց տալիս մարմնի վրայ կրած քուրձը: Ամիրապետը տեսնելով այդ՝ շատ գոհ է մնում և պատուով ու ընծաներով ճանապարհում է:

Օձնեցու հայրապետական տարիների մի այլ գեղեցիկ և ուշագրաւ երեւոյթը հայ և ասորի եկեղեցիների սերտ կապի զաղափարի իրագործումն է: Նա ասորի և հայ հոգեւոր դասի մէջ գոյութիւն ունեցող կրօնական թիւր կարծիքները փարատելու և երկու եկեղեցիների մէջ խաղաղութիւն հաստատելու համար 726 թուին, Մանազկերտում, ժողով է գումարում և Հայ Եկեղեցու հմայքը պահում իր արժանաւոր բարձրութեան վրայ: Նրա պատմական այդ դերն արժանի է արձանագրութեան:

Երկու տարի անց, 728 թուին, Օձնեցին, 11 տարուայ կաթողիկոսութիւնից յետոյ, ընդմիջտ փակում է իր աչքերը:

Յովհան Օձնեցու կեանքի ու կրօնական գրականութեան պատկերը գծելիս արձանագրենք նաև նրա երաժշտական փայլուն ձիրքը: Նա դեռ վանական կեանքում ցուցաբերում է երաժշտական բացառիկ ընդունակութիւն և իրեն նուիրում է մենաստանի նոր սերնդի երաժշտական դաստիարակութեան գործին: Յետոյ, տարիների ընթացքում, յօրինում է մի շարք եղանակներ: Դրանք մէկը միւսից գեղեցիկ շարականներ են, որոնց մէջ ուրոյն տեղ են զբաւում՝ «Անսկիզբն Բանդ Աստուած»,

«Կանոն Դաւթի մարգարէին և Յակոբայ առաքելոյն», «Կանոն Ս. Ստեփանոսի Նախավկային», «Կանոն Որդւոցն որոտման», «Կանոն Պետրոսի և Պօղոսի զլիսաւոր առաքելոցն» և ուրիշներ, որոնք արուեստագէտ և ժողովրդասէր հայրապետի անունը և յիշատակը վառ են պահում ժողովրդի սրտում:

Տրդ ԳԱՐ

5.

ԵՐԱՃՇՏԱԳԵՏ ԳՐԻԳՈՐ ՔԷՆԵ. ԳՈՋԻԿ

Եթէ 7րդ դարի երաժշտական արուեստի հպարտութիւնն են ականաւոր երաժշտագէտներ՝ կոմիտաս կաթողիկոսը և Սահակ Զորափորեցին, որոնք իրենց արժէքաւոր ստեղծագործութիւններով առանձին փայլ են տուել նոյն դարի երաժշտական մշակոյթին, ապա Տրդ դարի երաժշտութեան պարծանքն են Յովհան Օձնեցին, Ստեփանոս Սիւնեցին, երաժշտահրէններ Սահակգոյիսաը (Սիւնեցու քոյրը) և Ռոսորովդուիսաը, որոնք իրենց գեղարուեստական զործունէութեամբ զարկ են տուել ժամանակաշրջանի երաժշտական դպրոցի զարգացմանը: Ահա նոյն դարաշրջանի երաժշտական արուեստի փայլուն և պայծաս գէմքերից մէկն է Այրի վանքի (հետագայում Գեղարդայ վանքի) միաբան Գրիգոր ք. Գուգիկը, որ Մխիթար Այրիվանեցու վկայութեամբ, ապրել է և ստեղծագործել Տրդ դարի առաջին կիսում (*):

Նրա կեանքի ու ստեղծագործութեան պատմութիւնը կազմում է հայ երաժշտական արուեստի ուշագրաւ և արժէքաւոր էջերից մէկը: Նա տոգորուած ու ներշնչուած արուեստի անսահման սիրով, ո՛չ միայն աշխատում է հայ երաժշտութեան ծաղկման համար, այլև իր ամբողջ էութեամբ նուիրում է երաժշտական նոր դպրոցի ձևակերպման և զարգացման վեհ գործին:

Նրա երաժշտական արուեստի յատկանշական գծերից մէկն աշխարհիկ բովանդակութիւնն է: Նա մէկն է իր դարաշրջանի

(*) Ը. Ղեւոնդ Ալիշանը գտնում է, որ երաժշտագէտն ապրել է մետասաներոց դարում: Սակայն, Գրեգորին կաթ. Յովսէփեանն այդ տեսակէտն անհիմն է համարում:

այն լուսագոյն երաժշտագէտներէց, որ խորագէտ գիտակցում է ժողովրդական երաժշտութեան վեհութիւնն ու հմայքը: Գրտնում է, որ պէտք է երգեր յորինել նաև ժողովրդական արուեստով: Եւ նա հաւատարիմ մնալով ժողովրդական երգի ու ոճի առանձնաշատկութիւններին, կերտում է գեղարուեստական քաղցրաժանկո երգեր: Թերևս այդ հրեռոյթով էլ պիտի բացատրել, որ նրա երաժշտութիւնը զեռ ևս ստեղծագործական վաղ շրջանից աչքի է ընկնում ո՛չ միայն իր յատկութեամբ, զգացմունքի անկեղծութեամբ ու նրբութեամբ, այլև ժողովրդական արուեստի երանգաւորումներով:

Սակայն, ի՞նչ են ներկայացնում Գրիգոր Գոգիկի կեանքի պատմութեան էջերը:

Հայաստանի պատմական և վաճառաշահ մայրաքաղաքի՝ Գուինի ժողովրդի հրապարտութիւնն է կազմում երաժշտագէտը, որտեղ և ստանում է իր նախնական կրթութիւնը:

Վաստակաւոր երաժշտագէտի կեանքի մասին սեղմ, բայց թանկագին տեղեկութիւններ կարդում ենք 13րդ դարի նշանաւոր հեղինակ՝ Մխիթար Այրիվանեցու պատմական և գրական արժէք ունեցող «Ստեփանոս Սիւնեցու Վկայարանութիւն» (*) խորագրով երկում, ուր ընդգծուած են այսպիսի ուշագրաւ տողեր. «... Եւ էր ընկեր սորա (Ստեփանոս Սիւնեցու) ի նմին քաղաքի (Գուինում)՝ քննյ. ոմն Գրիգոր անուն ի սբ. ուխտէն Այրիվանաց, որ է հիմնարկեալ ի սրբոյն Գրիգորէ (Լուսաւորիչ), ՚ի գլուխ ձորոյն՝ գեղաքաղաքին Գառնոյն:

Ահա այս երկու արուեստագէտները՝ Ստեփանոս Սիւնեցին և Գրիգոր քհ. Գրեղիկը, ուսման սիրով տոգորուած, Գուինից անցնում են Աթէնք, որ հանդիսանում էր իր ժամանակի գիտութեան, ուսման, երա-

ժըտական արուեստի ձեւակերպման ու դարգացման լուսագոյն մի կենտրոնը, ուր և իշխում էին դարաշրջանի գրականութեան ու գեղարուեստի ուղղութիւնները: Աթէնքի լուսաւոր միջավայրում էլ ուսումնասինչ ուսանողներն առանձին հաճոյքով լսում են համալսարանի դասախօսութիւնները՝ փիլիսոփայութիւն, կրօնագիտութիւն, պատմութիւն, երաժշտութիւն, իմաստասիրութիւն և է՛լ աւելի խորանում ուսման ու գիտութեան մէջ: Այնտեղ նրանք ճուստ գամեանայն սահման փիլիսոփայութեան իմաստնոց արտաքնոց և քաջատեղեակ եղեն աստուածաշունչ մեկնչացոյ:

Նրանք Աթէնքում գրագում են նաև գրականութեամբ. յունարէնից հայերէն են թարգմանում «Յեռեթէսոս տարրական աստուածաբանութեանցն» և Նիսացու «Վասն բնութեան մարդոյ և կազմութեան կարգ» աշխատութիւնները:

Սակայն, մի հանգամանք, որ աւելի նշանակալից է, երկու առաջադէմ և ուշիմ ուսանողներն Աթէնքի համալսարանում փայլում են ո՛չ միայն իրենց աշխատասիրութեամբ ու ընդունակութիւններով, այլև մշակում են իրենց մէջ թագնուած երաժշտական փայլուն ձիրքերը: Մխիթար Այրիվանեցու վկայութեամբ՝ նրանք համալսարանում հանդիսանում են «յառաջադէմք ի գիտութիւն գրոց և յարուեստս երաժշտականութեան»:

Մեծ յաջողութեամբ նրանք վերջացնում են Աթէնքի համալսարանի փիլիսոփայութեան, կրօնագիտութեան, գեղարուեստի լրիւ դասընթացքը և զինուած երաժշտական արուեստի բարձր իմացութեամբ, Աթէնքից վերադառնում են Հայաստան: Գա՛մ յն ժամանակաշրջանն էր, երբ Հայաստանը օր խազարաց, ի տաճկաց և ի յունաց» ասպատակութեան հետեանքով՝ ծանր օրեր էր ապրում:

Նշենք և այն, որ Գրիգոր Գոգիկն իր գործունէութեան վայր է ընտրում Այրիվանքը, ինչպէս այդ ցոյց են տալիս Մխիթար Այրիվանեցու հետեւեալ տողերը. «Իսկ ընկեր սորա Գրիգոր քհայ. մականուն կոչեցեալ Գոգիկ, գնացեալ ի տեղիսն իւր Այրիվանս»:

Ուշագրաւ է այն, որ պատմական վանքի միաբան Գրիգոր Գոգիկը, տարիներ

(*) Մխիթար Այրիվանեցու մատենագրական արժէքաւոր գործը «Ժամանակագրութիւնն է, որ լոյս տեսաւ 1860 թուականին Մոսկուայում: Ունի նաև բազմաթիւ Գանձեր, որոնք վկայում են նրա երաժշտական ձիրքի մասին: Նրա գրչին է պատկանում «Ճառընտիր» ձեռագիրը, որի արժէքը Գարեգին Աբբ. Յովսէփեանը բնորոշել է այսպէս. «... Մեր գրչութեան արուեստի առաջնակարգ երեւոյթներէց մէկն է, ոչ իւր արտաքին ճոխութեամբ կամ գեղեցկութեամբ, այլ հարուստ բովանդակութեամբ»:

անխոնջ աշխատանքով, հանդիսանում է հայ երաժշտական մշակոյթի լուսագոյն մի ներկայացուցիչը. վանականի պարտականութիւններին զուգընթաց՝ նա իր ընդհանուր հմտութիւնը և մասնագիտական գեղեցիկ յատկանիշները նուիրում է արուեստի ստեղծագործութեան և տեսական ու մանկավարժական աշխատանքներին:

Այրիվանքումն էլ ան հանդէս է գալիս երաժշտական ասպարէզ. «Այնտեղ յառաջադէմ է հանդիսանում, — գրում է Գարեգին կաթ. Յովսէփեանը, — երաժշտական եղանակների յորինման մէջ և երգեր է սահմանում տէրունական ու սրբոց տօներին»: Սակայն, երաժշտագէտի կեանքի պատմութեան համար աւելի կարևոր նշանակութիւն ունի այն, որ նա վանքի առաջադէմ միաբանների և ժամանակի գեղարուեստատէր հայ հասարակութեան կողմից ճանաչում է և բարձր է գնահատում ո՛չ միայն իր յորինած եկեղեցական-հոգեւոր երգերով, այլ իր կերտած երաժշտական «քաղցրավանկ» եղանակներովը:

Այդ երգերի մշակութիւնները, որոնք բնորոշում են նրա երաժշտական արուեստի լեզուն և զարգացման գիծն ու ոգին, հանդիսանում են երաժշտագէտի ստեղծագործական ժամանակի էական յատկանիշները: Այդ նոր եղանակներն էլ ընդգծում են, որ Գոզիկն առաջին արուեստագէտներից մէկն է, որն իր ձեռքում բարձր է պահել Տրդդարի ու Վախտանյանի երաժշտութեան գրօշը: Այդ տեսակէտից նա իր արժանաւոր տեղն ունի պատմաւրջանի նոր եղանակների աշխարհիկ երաժշտական արուեստի, ստեղծագործական որոնումների բնագաւառում:

Սակայն, ընդգծենք և այն, որ նրա երաժշտական այդ նոր նուաճումները, «քաղցրավանկ» եղանակները, դուր չեն գալիս դարաշրջանի պահպանողական հոգեւոր գասի մշակներին: Ահա՛ այդ մասին Մխիթար Այրիվանեցու վկայութիւնը. «Բայց յաղագս քաղցրավանկ եղանակի նորա տընկեցաւ ի նա յիստ ամբարտաւանութեան»:

Գոզիկի յորինած երաժշտական նոր եղանակները ծանր բացասական տպաւորութիւն են թողնում նաև Այրիվանքը հիւր եկած Ստեփանոս եպիսկոպոսի հոգու վրայ, որից երաժշտագէտը նոյնիսկ յանդիմանութիւն է ստանում: Այդ հանգամանքը խորապէս յուզում է Գոզիկի հոգեկան աշխարհը: Այդ օրից էլ նա խոր թախիծով թողնում է վանքը և առանձնանում Այրիվանքի այրերից մէկի մէջ, ուր իր կեանքի վերջին շրջանն անց է կացնում ճգնութեամբ: Այնտեղ, քարայրի պատերի ներսում, նա ամփոփւում է ինքն իր մէջ և, հնուս վանքի միաբաններից, իր աշակերտներից ու ժողովրդից, իր «քաղցրավանկ» երգերն է երգում իր համար, մինչև իր կեանքի դժբախտ վերջալոյսը: Այդ հանգամանքն են հաստատում Մխիթար Այրիվանեցու հետեւեալ պարզ, բայց յուզիչ տողերը. «Իսկ յիս բազում ժամանակաց, շինեցաւ այր բնակութեան նորա խորան փառացն Աստուծոյ և սեղան պատարագի»: Ահա նման տխուր վախճան է ունենում Տրդդարի առաջին կիսում ապրող և ստեղծագործող վաստակաւոր երաժշտագէտը: Ընդհատ է, որ նա յանուն արուեստի խոր լուսութեամբ տանում է ամէն տեսակ հալածանք և անտարբեր վերաբերմունք, սակայն, մինչև իր կեանքի վերջը հաւատարիմ է մնում «քաղցրավանկ» երաժշտութեան սկզբունքներին: Անժխտելի է և այն, որ նա իր նոր երգերի որոնումներով ճանապարհ է հարթում հայ աշխարհիկ-ժողովրդական երաժշտութեան արուեստի համար, որի լուսագոյն հիմնադիրներից մէկն է հանդիսանում: Նրա այդ գերն արժանի է առանձին ուշադրութեան և ջերմ գնահատութեան:

Այժմ մի հանգամանք պարզ է, որ Տրդդարի առաջին կէսի հայ երաժշտութեան զարգացման խնդրում Գրիգոր քհ. Գոզիկը նշանակալից դեր է կատարել և իր ստեղծագործութիւններով նա հնագոյն հայ երաժշտական արուեստի պատմութեան մէջ առանձնաշատուկ տեղ է զբաւում:

(Շարունակելի՛ 4)

Ա.Ր.ԱՄ ԵՐԵՄԵԱՆ

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

(ԽԵԻ) ՅՈՎ, ՀԱՆՆԷՍ ԹԼԿՈՒՐԱՆՑԻ

= 27 =

Տ Ա Ղ Վ Ա Ս Ն Հ Ո Գ Ի Ո Յ

Ա.

Է մահ, քանի յիշեմ ըզբեզ, կու դողամ, կու սարսափիմ ես,
Զրկայ քան ըզբեզ լեղի, և ամենայն լեղոյ լեղի ես:

Բ.

Լեղի ամենայն լեղոյ, միթէ դու ի քեզ նման ես,
Դժոխք քան ըզբեզ լեղի, եւ յետոյ զայն այլ դու բերես:

Գ.

Սողոմոն յիշեաց ըզբեզ, եւ ասաց՝ եղուկ վայ եմ ես,
Նախատեաց զիմաստութիւն, ինքն ի յինքն ասաց թու ի քեզ:

Դ.

Ինչ աւգուտ է իմաստութիւն, քան զանգէտ զաղբատ մեռայ ես,
Անմեղք ի յաշխարհս եկի, ու մեղաւք զընամ սեւերես:

Ե.

Սողոմոն արքայն ասաց. մի ասեր թէ արքայ եմ ես,
Ունիմ շատ դրախտ շատ գանձ, շատ դարպաս եւ ոսկին ի ներս:

Զ.

Ի զուր խոռովեալ գանձես, ոչ զիտես թէ ո՛ւմ ժողովես,
Զաշխարհս ես ինչգիրկդ առեր՝, քեզ ի խոր դժոխք՝ կու փորես:

Է.

Է մահ թէ դու քէն ունիս, և Ադամայ որդին կու հանես,
Կամ մեղաց հարուած ես դու, ի մահու պտղէն ծնեալ ես:

Բնագիր, Ա. էջ 2. Հմմտ. Բագմազէպ, 1859, էջ 375; Զ = Զեռ. Ս. Յ. Թ. 2009, Գանձգիրք, էջ ՈԼԵ-ՈԼԶ, Պ = Գիրք Դըպ-րութեան և Տաղարան, տպ. 1738, էջ 316; Տ, էջ 46, թկ. 1647; Գ, էջ 325:

Վերնագիր. Յովանիսի է ասացեալ, Ա. Ողբ, 2, Տաղ Յօհաննէսէ ասացեալ Վս. հոգւոյ, Պ. Այլ բանք Յովանէսի ասացեալ, Գ.

Ա. 1. — զքեզ յիշեմ, ԱԶԳ. . . կու

դողամ ու կու սարսափիմ, Ա. 2. . . կու գ. ու կու ս. ես, Գ.

Գ. 2. — . . . Դու ի քեզ, Պ. . . փոյթ եմ ես, 2.

Գ. 1. — աւգուտ — շահ, Տ. զանգէտ — զտգէտ, Տ. — 2 — անմեղ եկայ ի յաշխարհս, և մեղօք երթամ . . . Տ. . . երթամ, Պ.

Ե. 2. — Դրախտ — դրամ, Տ.

Է. 1. — որդւոյն, Պ. — 2 — պրտոյն, Բագմ. . .

Ը.

Մովսէս մարգարէ չասես, ի Դաւթա իսկի չամայես,
ԶԱրրահամ հայրըն տանիս, զԿահակ ի հողն անճոռես:

Թ.

ԶՏրդատ աթոռոյն ձգես, զԿոստանդին ի յաչք չի բերես,
Թէ կանգնիր է հազար հեծել եւ ժողովք իսկի չի վախես:

Ճ.

Թէ հազար է հազար զրեծ, նետ նետես և ի թափ անցընես,
Տանիս զնա ի բանտ անես, դէմ դրոանըն բար մի ձգես:

ՃԱ.

Արծիւ երագաթոխից ես, լայնածիզ զթելըդ տարածես,
Զինչ աշխարհս հզօր մանուկ կայ, ի թելիդ ծայրըն ծրարես:

ՃԲ.

Հազար երանի նորա, զոր բարի զործով զբտանես,
Հեղեղ բոցեղէն տարեր, զով ի մէջ մեղաց ըմբռնես:

ՃԳ.

Խէզ ԅովանէս Թուրկուրանցի, զուր կասես, զայլ ոք կու խրատես,
Զեթանասուն տարին լրցեր, և ի մահուն դուռըն հասեալ ես:

= 28 =

Տ Ա Ղ Գ Ա Ր Ն Ա Ն

Ա.

Աստուած անսկիզբն եւ անսահման, անտանելի եւ անթարգման,
Զգարունն արար հանց պատուական, նման դրախտին եղեմական:

Բ.

Մառք եւ դրրախտք կանաչացան, մրգապայծառ զարդարեցան,
Աղբերակունք յորդորեցան, ծովք եւ զետերք ի զնացք եղան:

Թ. 2. — . . . իսկի չամայես, Տ:
Ժ. 1. — Թէ հազար է վեց զրիհ, ԱՏԳ. . . զբրիս, Հ. հազար, Ձ. — 2. Տանիս զերեզման դնես, Ձ. . . դէմ զբոան քար մի գու ձըգես, Ա.Գ.
ՃԱ. 1. — Արծիւ երագաթոխից ես, Հ. Արծիւ ես երակ թոխ, Ա.Գ. . . յերագ թոչիս, Տ. երագ թոչիս, Ձ. — 2 — կայ, Պ, չունին, Ա. Ձ Տ Գ:
ՃԲ. 2. — . . . ի մեղաց մէջըն զով զբտեր, Ա. . . զբտես, Գ. առեալ պարզերես տանես, և ի գօզն Արրահամու հանգուցանես, Պ:
ՃԳ. 1. — Խէզ ԅ. Թուրկուրանցի, Բագմ. : Տէր ԅ. Թուրկուրանցի, Ա.Գ. ԅ.

Թուրկուրանցի, Ձ Տ Պ: զուր կաս. Ա.Գ. — 2 — . . . ի մեղաց մէջն կացեր ես, Տ. զէտ անասուն, Բագմ. :
Բնագիր, Ո = Ա. Մնացականեան, Գրատ. Նիւթ. Ժողովածու, № 1 Երեւան, 1941, էջ 178, թկ. Ձեռ. ի 1624, ԻՁ տուն: Հմմտ. Ա. էջ 18 ԺԸ տուն: Գ, էջ 303, որ համընթաց է Ա.ին: Վար = Ուրիշ վարիանդ մը, Ձեռ. Երեւանի թիւ 1990, տես Հմմտ. Ո էջ 181, ԺԵ տուն:
Վերնագիր, ՏԱՂ. Գարնան, Ա. ՏԱՂ. Գարնան Ազնիւ, Վար. :
Բ. 1. — Մառք, դաշտք, Վար. . . . մրգապատուով, Ա.Գ. :

Գ.

Չորքոտանիք առողջացան, ի գոմ երամ զարկին և ելան,
Կողեռ տըղայքըն կու խայտան, խաղչով դաշտերն ի շուրջ կու գան:

Գ.

Սիրոյ տէրնին կու ճոխանան, վերայ թեւին հային և երթան,
Աղջկունք զվարսերն կու գեղեն, հեմեն, քայլեն և ի հետ ցնծան:

Ե.

Հաւերդ ամէն ուրախացան, եւ ի իւրեանց դադարքն եկան,
Ծիծռունք եկին եւ բուն զըրին, սաղմոս ասցին զտունն ի լրման:

Զ.

Յովանահաւն ու ըռեղնայն, դումրին ունին յոյժ բաղջըր ձայն,
Գիտեն բարոզ, գանձ եւ տաղեր, մեղեդի եւ շատ շարական:

Է.

Արագին ու սագն ու բաղն, ու շընարաւրն ուրախացան,
Պըլպոււնին փափաքանաւք ի վարդենին թաւալեցան:

Ը.

Եռաց երկիր եւ կակղացաւ, բիրք ի բիրուց ծաղկունք բուսան,
Շուշան, կանանչ մուրտն եւ մարախն, եւ մանուշակն ի մի դարծան:

Թ.

Գնացին վարդին երկիր պագին, գտեղտն ունէին իւրեանցն ալամ,
Նայ նարզըզի հոտըն բուրեաց, խաժխաժըն թագ պահուցեցան:

Ժ.

Նաւնոփարն ի ջրէն ի դուրս, դեղին կարմիր երեւեցան,
Համասփիւռն ի մէջ ծաղկանց, որ մայր ասի իմաստութեան:

Գ. 1. — = Ա, Չորքոտանիք որ ար-
գելան՝ ի գոմերուն զարկին և ելան, Ո (Գ.
2): — 2 — . . . խաղչով տեղիքն ի շուրջ
կու գան, Ա. . . . զխաղչու տեղանքն ի
շուրջ կու գան, Ո (Գ. 1), . . . խաղչով
դաշտերն ի շուրջ կու գան, Վար.:

Գ. Ա. 1. . . . տէրնին, Ա. Սիրոյար-
նին . . . ի վերայ, Ո (Գ. 2). Սիրոյ տէրե-
րն կու ճոճան, Վար. — 2. = Ա. . . .
և հետ խաղան, Ո (Ե, 1). . . . զվարսեր,
Վար. . . . գեղեն, Գ. . . . և հետ եր-
թան, Վար.:

Ե. 1. — չունի. Ո: — 2. . . . ասեն,
Ո, Վար.:

Զ. 1. — Ոհանահաւն ու ըռըղնան . . .
ունի . . . Ա. Ահայնահաւն է ըռըղնան . . .
Վար. — 2 — գանձեր ու տաղ, մեղեդիք
ու . . . Ա.:

Է. 1. — . . . ուրախանան, Ո. . . .
շնոֆորն . . . Վար. — 2 — բլբուլքն եկին
փափակելով, ի վարդենիսըն թափեցան, Ո:

Ը. 1. — . . . բիրք ի բուրուց ծաղիկ
բուսաւ, Ո. . . . բիրք ի բուրուց ծաղ-
կունք բուսան, Ա (Ժ. 2): — 2 — մարախն
— մուրպն, Ո. . . . մուրտ ու մարախն, ու
մանուշակըն մէկ դարձան, Ա (Ը. 1):

Թ. 1. — . . . իւրեանց յալամ, Ա (Ը.
2): — 2 — . . . պահուցեցաւ, Ո. Այն
նարկզին հոտըն . . . խաչխաչըն թագ պա-
հուցեցան, Ա (Թ. 1):

Ժ. 1. — . . . երեւեցաւ, Ո. նաւնաւ-
ֆարն . . . դեղին կանաչ երեւեցան, Ա
(Թ. 2): — 2 = Ա, (Ժ. 1), Ո կ'աւելցնէ
երրորդ տող մը՝ եւ բժշկէ չարուկ բորոտն,
և երևի յոր Համբարձման (ԺԱ. 1):

ժԱ.

Դաշտերն ամէն ծաղկօք լըջան, որ ի հոտոյն մարդիկ ցնծան,
Կակղացան ծառոց ոստունքն, մէկ հետ մէկի մրգունք հասան:

ժԲ.

Թութն յառաջեաց քան ըզհալուէն, կեռասն յաղեղն այլ յերեւման,
Միշմիշն ի ծառն եղև դեղին, եւ խնծորնին կարմրացան:

ժԳ.

Մրգունքն ըզտանծըն խոտեցին, մինչ հասանի կայր անսասան,
Ընգուզն, յունապն ու կաստանայն, նուշն ու ֆնտուղըն քաղցրացան:

ժԴ.

Նուռն այլ երաց հազար ակռայն, արմաւն ի ծառըն կախեցան,
Սերկեւիլըն դեղնեցաւ, խոխն ի կապէն թուլցաւ ընկաւ:

ժԵ.

Նարինջ, թուրինջ, լիմոնըն գայ, եւ զադմորդու բարբըն բանան,
Այդ հեծելն էր որ զընաց, կու գայ խաղողըն գովական:

ժԶ.

Զի սայ եհան զմեզ ի դրախտէն, յորժամ եկեր ըզսայ Ադամ,
Ըզփակեալ դուռըն դրախտին, կրկին խաղողն երաց մարդկան:

ժԷ.

Տէր մեր Յիսուս Քրիստոս զգինին առաքելոցն ի վերնատան,
Ասէ, առէք, արբէք յուսով, սա է արին իմ փրկական:

ժԸ.

Ով արբէ զդայ սրբութեամբ, ոչ ճաշակէ զմահ յաւիտեան,
Նա ի յիս բընակեացէ եւ ես ի նմա անզրաւական:

ժԹ.

Ըզգայականք եւ բուսականք եւ ամենայն որդիք մարդկան,
Ամենեքեան ի մի բերան աւրհնեն զանեղ Բանն էական:

ժԱ. 1. — Դաշտերս . . . մարդիք . . .
 Ա. Դաշտերք, Վար. : Այս տողը չունի Ու —
 2 — ոստունքն . . . Ա. . . . ծառայ ոս-
 տանքն . . . միրքն հասան, Ո (ժԲ. 2):
 ժԲ = ժԳ, Ո. — 1 — . . . զհալուան,
 կեռասն աղեղ էր ի նման, Ա. — 2 — . . .
 ւ այդ խնծորնիդ կարմրացան, Ո. . . . ի
 ծառըն դեղնեցան, խընծորնին կարմրեցան,
 Ա. Այս և յաջորդ երկու տուները չունի,
 Վար. :
 ժԳ = ժԴ, Ո. — 1 — Զտանծն ի մըր-
 գունքն խոտեցին, բայց երբ միանի կեր
 անսասան, Ո :
 ժԴ = ժԵ, Ո. — 1 — . . . կախեցաւ,
 Ո. . . . ապրաւն, Ա. — 2 — . . . զեղջն ի

ծառին թուլցաւ անկաւ :
 ժԵ = ժԶ, Ո. — 1 — Զնարինջ, զթրինջ,
 զլիմոնըն [տես], որ զարդմորդու բարբն
 բանան, Ո. . . . և զարդմորդուն բառքըն
 բանայ, Ա. — 2 — Այս հեծելներ որ գնաց,
 դեռ գայ . . . Ո. թէ այդ հեծել տէր որ
 անցաւ, կու գայ . . . Ա. :
 ժԶ = ժԷ, Ո. — 2 — փակեցաւ դուռըն
 . . . Ա. — Զունի, Վար. :
 ժԷ. Զունին Ո և Վար. :
 ժԸ. Զունի Ա. :
 ժԹ. 1. — = ժԱ, 1, Ո. Ի սգայական
 և բուսական և այս որդիք . . . Ա. — 2 —
 ի մի բերան ամենեքեան աւրհնեն անեղ . . .
 Ո (ժԲ. 1) :

Ի.

Հուսկ երեկ աւուրք աշնան, որ է անցումն ամէն սերման,
Դաշտը ի բուսոց դատարկանան, ծաղիունք անցնին ւ այլ չերեւան:

ԻԱ.

Ծառք ի պտղոյ դատարկանան, տերեւաթափ յոստոց եղան,
Հաւերն երամ կապեն ու լան, թ' այլ ո՞վ լինի գարնան արժան:

ԻԲ.

Թէ շատ ուտեն, թէ շատ խմեն, նայ ցանկանան աւուր գարնան,
Աշուն նման է ծերութեան, ծերք մեռանին, անցնին, զընան:

ԻԳ.

Պարտ է մեզ սպասել անանցն, որ յաւիտեան է անվաղնան,
Ուր հանապազ օրն է գարնան, փառք ու պատիւ է անխափան:

ԻԴ.

Ով գերախտիքըս զայս չիշէ, եւ փառըս տայ աստուածութեան,
Ես դիւահար սասմ նըմայ, կամ սատանայ անբարտաւան:

ԻԵ.

Ով զայս պարզելու մեզ երես, դարձեալ խնդրէ [լինել] փոխան,
Եղբայրասէր, աղօթասէր, սուրբ եւ խոնարհ եւ զղջական:

ԻԶ.

Թէ զայս պահես՝ նայ աստէն բեզ, անդենըն բեզ այլ սեփական,
Եւ թէ անդարձ մընաս մեղօր, մատնիս հըրոյն զեհնական:

ԻԷ.

Ինե Յովանէս Թուլկօրանցի, լցեալ մեղօր թշուառական
Խնդրէ ի ձէնջ սրտի մըտօր հոգոյն ասել Տէր ողորմայն:

= 29 =

Տ Ա Ղ Ի Վ Ե Ր Ա Յ Ա Ր Բ Ե Յ Ո Ւ Թ Ե Ա Ն

Ա.

Քեզ հոգեւոր խըրատ մի տամ, է անպիտան անձն իմ լըսէ,
Ձէտ պտղաբեր ծառի արմատ, ւ ի սըրտիդ մէջըն պատրուսէ:

Ի = ԺԹ, Ո. Այս և յաջորդ եօթ տու-
ները չունի Ա:

ԻԵ. 1. — [լինել] — [այն թէ] Ո (ԻԴ):

Բնագիր, Ա. էջ 54, ՀՃՄ. Տ. էջ 40:

Ձ = Կոստնկ Հայոց Աշխարհին, 1863, էջ
66, Տ. Ս. Զիւրիկեանց: Գ. էջ 322:

Վերնագիր, Տաղ ի վերայ արբեցու-
թեան, Ձ. ... վասն ... Տ. Յովանիսի է
ասացեալ, Ա. Այլ բանք Յովանիսի, ա-
սացեալ, վասն սիրոյ, Գ.:

Ա. 1. — տամ, չունին ՁՏ: — 2 —

Ձերդ պտղաբեր ծառ ի յարմատ, առ ի քո
սիրտդ պատուաստէ, ՁՏ, պատրուսէ, Տ:

Բ.

Թէ սէր ունիս հետ Քրիստոսի, դու ըզգինին ու զրոզն ատէ,
Գինին է մայր ամէն մեղաց, որ ամենայն զիրք վրկայէ :

Գ.

Գինին շնութեան է աւգնական, սողոմական ախտըն շարժէ,
Գինին սպանումըն գոգոէ, թող թէ հոգոյն քանի չար է :

Դ.

Գինխախումն է մաղասկաթ, քան զղիւահար ու այլ չար է,
Դասուց մի զլուխ ի վար բերէ, զկէս մի ցաւաւք վիրաւորէ :

Ե.

Ու հետ փընչայ քան զգայլ զազան, զկշտանալու չափըն չզիտէ,
Պեղծ ու մարմինն սերմանէ, զաղտն ու զչարիքն շատցնէ :

Զ.

Փսխէ զերեսն ի վերայ դնէ, շունն զբերանն գայ լիզէ,
Նա հանց զիտէ թէ իւր կինն է, եկեալ զբերանն կու սրբէ :

Է.

Ընդ ճամբուն լայնքըն քայլէ, գէշ հեծկտայ եւ ծըռկտէ,
Զբազուկն աստի և անտի ծըզէ, ով հանդիպի նայ հարկանէ :

Ը.

Բարձր պատեր ի վեր հանէ, զառջեւ աչից դուր ցուցանէ,
Սնկից ի վար զլխիվարէ, և ի արեւուն շուտ մի հանէ :

Թ.

Պաւղոս առ մեզ կու հրամայէ, թ'արբեցութիւնն խիստ չար է,
Ով զհարբեանալն հալալ ասէ, զէտ շուն ի տէրըն կու հաչէ :

Ժ.

Գինին մարդոյ ամաւթ բերէ, եւ ի լնգու չար արկանէ,
Քան զգինին յետեւ հացին, երկու և իրեք, այլըն շահ չէ :

ԺԱ.

Խեւ Յովանէս կարճարանէ, ով որ լըսէ նայ շատ շահէ,
Ո'վ այս խրատիս համն առնէ, զարբայութիւնըն ժառանգէ :

(9)

Ն. ԵՊՍ. ՅՈՎԱԿԱՆ

Բ. 1. — ... հետ Աստուծոյ, ՋՏ :
Ե. 2. — չունիին ԱԳ : ... զաղտն, Տ —
զաղբն, Ջ :
Զ. 2. — չունիին ԱԳ :
Ը. 1. — ... յառջեւ կանանչ դաշտ
ցուցանէ, ՋՏ :

Թ. 2. — զերգ, ՋՏ :
Ժ. 2. — ... այլն անշահ է, ՋՏ :
ԺԱ. 2. — Ով այս խրատէս համէն
առնէ, Ա. (Ժ, 2). ով որ խրատիս համն
ճաշէ, ՋՏ, որ — զայս, Տ : ... խրատիս
համէն առնէ, Գ :

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀՕՄԵՐ

ՏՊԱԻՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՀՆԴԿԱՍՏԱՆԷՆ

Կալկարան

Նախ Կալկաթան, ուր տեղաւորուած եմ հօգեւոր պարտականութեամբ կը հետաքրքրէ զիս: Կ'ուզեմ զիտնալ ու ճանչնալ ամէն ինչ. տեսնել անձամբ այն աշխարհը ուր կ'ապրի հնդիկը իր այսպան սովորութիւններու, նախապաշարուածներու, աւանդութիւններու եւ հաւատալիքներու շրջանակին մէջ: Կարելի՞ է հասկնալ զայն երբ իր երկիրը այնքան շաւիտէն կրնար ճոխացնել զինք, մինչ ամէն բան կողոպտուած է իրմէ անդենականի, հոգեփոխութեան գինովցնող մատուակուածներով նետելով զայն այս աշխարհին քիչին, աղտին ու մերկութեան մէջ: Անշուշտ միշտ մեծամասնութիւնն է որ կ'առնուի ի նկատի: Ոչինչ՝ անոնց մասին որոնք ամէն բան առատօրէն ունին. ու հնդիկը խեղացի է, հարուստ, ճարպիկ, ստեղծագործող, խմստուն երբ կը զիտես երեսին և միւս կողմը: Ժողովուրդը զժքախտաբար մեծամասնութիւնն է, ամբողջ զոր պիտի ճանչնաս իր երկրին մէջ, իրեն տրուած պայմաններու սահմաններով: Ներհակ պատկեր Հնդկաստանը, այն երկիրը ուր երկու ծայրայեղութիւններ կը համադրակցին, իրարու հետ անշփոթ, իրարմէ խուսափելու ճիգերով: Ընկերային Սահմանաւորութիւն կը գտան խումբեր իրարմէ և կը զգաս թէ աւելի ցեղախումբերու խառնարան մըն է որ կը լեցնէ փողոցը, այնքան այսպան՝ անոնք իրարմէ, նոյնիսկ իրենց ճակատներու վրայ դրոշմուած կարմիր ու այլ գոյն կէտերու զանազանութեամբ: Ոմանք կարմիր կէտ մը ունին, ուրիշներ գիծ մը որ ոմանց քով ալ երկուքի, երեքի կը վերածուի: Տեսած եմ ճակատներ որոնք ամբողջութեամբ դեղին գիծերու ներքե կորսուած են: Իրենց կրօնական հասկացողութեամբ իրենց հոգիի աչքն է ան, հայեցողութեան կարելիութեան նշանը որմէ կը նային աւելի, քան իրենց մարմնի աչքերով: Ու տակաւին կայ խորշանքը անհպելիին: Երբ ինձի նմաններ նոյնիսկ որոնք չեն լեցուած նա-

խապաշարութեանով մարդերու բաժանումներու նկատմամբ, կ'ուզեն հեռանալ, փախիլ ջուրերէն, տուներէն, ճամբաներէն ուր առատօրէն կեանքին սարսափը կը դալարուի հիւանդութեանց մանրէներու մտաւախութիւններով: Ու ասոնց քովը ի վեր ո՛չ շատ հեռու մաքուր թաղերը միւս հնդիկներուն, որոնք մաքուր իրենց զգեստներուն մէջ եւրոպական ամենաբարձր ընկերութեան կիրթ մակարդակը ունին: Սակայն աշխատանքը որ կը տարուի հիմա, ընկերային նոր վարդապետութեանց կամուրջը նետելու համար հոգիէ հոգի, մարդէ մարդ կը խորհիմ թէ տակաւին չէ գտած ժայռէ այն գետինը որուն վրայ պիտի հիմնաւորուէր հնդիկ ազգի մը իրական գորութիւնը: Թէ որքանութիւնը ուժ կը շինէ, անոր իրական կասկածը կ'ունենաս Հընդկաստանի մէջ, երբ բազմութիւններ, անհամար, կը շարժին անգլիտակից մղումով մը առջեւ, — չեն սարսափեցնել քեզ: Բազմութիւններ ալ երբեմն բարի կ'ըլլան տարօրինակօրէն հօտերու պէս նոյն խոնարհութեամբ և զոհուելու պատրաստակամութեամբ: Պատմութիւնը փոխելու համար ամբոխներ պէտք է կարենան կիրքի ելլել նոր խաղաղներու, սկզբունքներու ի խնդիր: Կայ նաև ստեղծագործող, քանզի ուժ մը որ պիտի գայ ժողովուրդներուն զիտակցութենէն կեանքի իրենց պայմաններուն, ընկերային տրեւալներուն իրական հասկացողութենէն: Ու զիտես որ հնդիկը, զոնէ մեծամասնութեամբ, տակաւին չանդարդառնար իր մարդկային պահանջներուն: Ու Կանտին, ու անոր աշակերտները ճիշդ հոն է որ կ'ուզեն տանիլ իրենց աշխատանքին թափը: Նոր կրիտասարգութիւն մը կայ, միշտ մի՛ մոռնաք փոքրամասնութիւնը, որ ինքզինքը բացած է քաղաքակրթութեան բուրբ երեսներուն: Արեւմուտքը ամբողջութեամբ ներկայ է անոնց մէջ: Համալսարան, գիտութիւն, արուեստ, իրենց լաւագոյն հասկացողութեամբ կը գործեն հոն: Արիական միտքը նոյնքան բեղմնաւոր որ այժմ իրեն համար նոր սպարէզներ կը փնտռէ, նոր հորիզոններ կը բանայ:

Գեկտեմբեր 30ն է: Հարիւր հազարաւորներ լեցուցած են Կալկաթայի պողոտաները, կը յորդին զուռներէն, պատուհան-

ներէն, քիւերէն ընդունելութեան համար Եուկոսուպիոյ զօրաւոր մարդուն՝ Թիթային: Չեմ գիտեր թէ ի՞նչ կ'անցնէր անոր միտքէն երբ իր լիմուսիկին մէջ փառաւորապէս հագած, կուրծքը շքանշաններով բեռնաւոր կը պատասխանէր ձեռքի շնորհալի շարժումներով զինք բացազանջութիւններով ընդունող այդ բազմութեան: Այն շքանորհքը, որ իրն էր և իրմով արեւմուտքի քաղաքակրթութեան, կը թուէր ինծի իրրեւ շող մը միտուած ըլլալ այդ սպիտակ մութին մէջ: Ան իր այցելութիւնը կուտար Հնդկաստանին և իր զբօսանաւը, զօր առիթ ունեցայ տեսնելու անդամ մը պտոյտիս ընթացքին, խարոխած էր հետաքրքրութիւններուն մէջ զայն տեսնել եկող մարդերուն, Հուզլի գետին վրայ, սպիտակ կաթսայի մը պէս: Վերջապէս իշխողները, ով որ ալ ըլլան անոնք, ինչ վարդապետութեան և քաղաքական գրութեան ալ մարդ, չեն մոռնար իրենց գերմարդ, — տիրապետութիւնը զգացնող ո՛չ մէկ արտայայտութիւն: Ու կը հազնին անոնք երկիրներու եւ ժողովուրդներու անունով փառքին պերճանքը և իրենց զօրաւոր անհատականութեան ծիրին մէջ կը կարծեն պարփակել բոլորին բարին: Տարեվերջն է, կուգայ նոր տարին, բայց ամէն ինչ հին է տակաւին հակառակ իր նորութեան ցուցադրութիւններուն, երբ քսան դարեր մեզ կը բաժնեն հոռովէական զօրավարներու յաղթական մուտքէն յաւիտենական քաղաքը: Ոչինչ փոխուած: Պարտեալն ու յաղթականը, տիրապետողն ու տիրապետուողը, մէկը իր յաւիտենական հպատակութեան, հոգեզմայլանքին մէջ, միւսը իր արհամարհանքին և իմաստութեան գիտակցութեան: Դժբախտութիւնը մարդուն որ պատմութիւն շինելու դատապարտութիւնը ունի, և սակայն մի՛շտ նոյն ձեւով, նո՛յն կըրկունքներով: Պատմութիւնը, կ'ըսենք, ինքզինք կը կրկնէ. յոռի շրջան մը որ յաջորդաբար մարդուն կեանքին պիտի բերէ լոյս ու մութ և սակայն մի՛շտ ակնկալել տալով նոր արշալոյսներ:

Նոր տարիին հետ անձրեւները կեցան: Ու կը յանդգնիմ շուրս ելլել, եթէ կարելի է այսպէս ըսել. որովհետեւ միշտ առաջին օրերուն վախ մը ունեցայ այդ ընդհանուր աղտոտութեան խառնուելու: Դարձանային

եղանակ՝ Կալկաթայի մէջ մինչև Ապրիլ, ուրեմն լաւագոյն շրջանը, երբ առանց ֆիզիքական տանջանքի, կրնաս քայլերուդ եւ նայուածքներուդ հետաքրքրութիւնը տանիլ ձամբաներու վրայ: Կալկաթան շատ բան ունի ցուցնելիք եկուորին համար. իրական արեւելքը շատ տարբեր՝ Մերձաւոր արեւելքէն: Ո՛չ միայն կլիման, այլ մարդիկը, անոնց զոյնը, կեանքին հանդէպ հայեացքը, կրօնքը, քաղաքը նոր երեսներ՝ մեզի համար նոր ներկայացուցիչներով:

Ամէն իրիկուն գրեթէ կը շրջագայէինք Տէր Արամայիսին հետ քաղաքին լայնարձակ պողոտաներուն վրայ, մեր կողմի ժըխորը և բազմութիւնը հիւսիս ձգած. եկեղեցիի ինքնաշարժով, որուն վարիչը բարի հնդիկ մըն է, քառասնամեայ, որ ճարտարութեամբ մեզ կ'անցնէ կառքերու, կովերու, սայլերու խառնիճաղանճին մէջէն: Կը հասնինք «Մէյտան»ը ինչպէս կը կոչեն ընդարձակ բացաստանը որ կը կտրատուի բազմաթիւ պողոտաներու զիծերով և որ կը սկսի կառավարական շէնքերու քովէն ու կանգ կ'առնէ արեւմուտքէն Հուզլի գետին վրայ և արեւելքէն Չորինքի պողոտային հսկայական շէնքերուն առջև: Ու հարաւէն կը զոցուի հսկայական, պարտաման շէնքովը «Վիկտորիա Մէմօրիըլ»ի: Հողի տարածութեան սարսափը չունին այս երկրին կառավարիչները: Ժամանակին այս մասը ճեմավայրը եղած է առանձնաշնորհեալ դասակարգին, անգլիացիներու, տարածուն եւ օգասուն, մարգագէտիներով շրջապատուած, որոնց կեդրոններուն վրայ հոս և հոն տակաւին կը յամենան վերջամասցութիւնները անգլիական իշխանութեան. հերոսական ներկայացուցիչները կայսերական ուժին իր զօրավարներու, կառավարիչներու, փոխարքաներու մեծածաւալ արձաններով: Անշուշտ ամենահետաքրքրականն է ասոնց մէջ Վիկտորիա թագուհիի յիշատակարանը, համակ մարմարեայ հսկայ շէնք մը, որ իրիկուսան մուխով լեցուն Կալկաթայի օդին մէջ պայծառափայլ կը կանգնի աւազաններու և ծաղիկներու ծփանքներուն մէջ: Ամէն տեղ արձաններ որոնք յայտնի կըրպով շատցած էին տպաւորելու համար հնդիկը որ մարդէն աւելի արձաններու, մարդկային մարմիններու կերպագրութիւններուն մէջ կը գնէ

իր յարգանքին և հաւատքին մեծագոյն տոկոսը: Ու ամբողջ այդ տարածութեան վրայ, ուր քաղաք մը կարելի է կանգնել, տեղ տեղ կուտակուեցան հնդկներուն, որոնք փութած բոլորածն խումբերով դաշտին վրայ կ'ունկընդրեն մարգարէ մը, կը հետեւին անպարարի մը սաղարանքներուն և կամ ուրիշներ յուլորէն կ'ընկողմանին ծծելով հրկրէն քիչ մը զօգութիւն: Կարելի է հանդիպել երբեմն գրեթէ մերկ Փաքիրներու, որոնք նստած իրենց քանի մը կտոր քուրջին աղտին և լքուածութեան մէջ կ'անտեսեն զիրենք ըրջագատող այդ բոլոր գեղեցկութիւնները: Ու ասոնց վրայ կ'աւելնան անօթի և անտուն բազմութիւնները Բաքիստանէն փախած հնդկներու ուրոնք այդ բացատանէն մասեր բնակարանին վերածած երկնքի երդիքին տակ: Գիշերը երբ կ'իջնէ զլուծական, աշխարհ մը կ'ըլլայ այն մասը, երբ բարի մութը կը գոցէ բոլոր թշուառութիւնները մարդերուն և հնուաւոր վաճառատուններու ցուցատախտակներուն լոյսերը կը բացխփուին հէքեթներու աշխարհին վրայ: Ծառ անգամ ըստ պատեցի մութին մոզական ձեռքին որ փոխադրեր զիս, իրիկուան գաղջ օդին մէջ բնութեան միայն գգուանքին, մոռնալ տալով ինծի տանջանքը տեսածներուս: Ուրիշ երկիրներ անհամբերութեամբ կը սպասես լոյսին՝ բացուելու համար կեանքի գեղեցկութիւններուն: Հոս թէ և շատերուն համար գիշերներ ալ չկան, և եթէ կան անոնց անկողինները մայթերն են, կամ փողոցները, երկաթուղիի կայարաններուն մէջ ուր քով քովի շարուած կը պառկին յանձնելու համար իրենց անօթութիւնն ու զօրախտութիւնները քունին մոռացութեան:

Բայց հաճելի է օտարութեան մէջ քովդ ունենալ մտերիմ մը, Տէր Արամայիսին պէս, իտէալներով ու խանդավառութեամբ լեցուն հայ եկեղեցական մը որ աւելիով տակաւին կ'ուզէ նուիրուիլ իր հօտին հոգեւոր և մտաւոր բարօրութեան: Հին օրերու անդրադարձութեան մէջէն շատ անգամ ապագայի ծրագիրներ շինեցինք մենք: Մեր քիչ ժողովուրդին մէջ իսկ ահագին գործ կայ ընելիք երբ օտարին թողչանքը կը սպառնայ մաս առ մաս տանիլ մեր էութենէն: Կը հաւատանք որ ամէն փոքրիկ շեղում մեր անցեալի հաւատքներէն, բար-

քերէն, խանդավառութիւններէն մաս մը կորսնցնել է հայութենէն: Ահաւասիկ ճիշդ անոր համար կ'արիւնէր սիրտս որ մեր քաղցրարարքա լեզուն երկրորդական կը մնար հնդկահայուն քով իրբն ծանօթութիւն և ան հազու թոթովանքը կ'ընէր անոր: Զարմանալի՝ երբեմն որ մեր պատմութիւնը այնքան անձանօթ մնացած ըլլար անոր որ անցեալին լուսաւոր դէմքեր և դէպքեր արձանագրեց: Կը ցաւի սիրտդ երբ փոքրիկ հայ մանչը կամ աղջնակը կը ստխակէ անդերէնը և հայու անուշ աչքերով զարմացած կը նայի քիչի երբ հայերէնով հարցում մը կ'ուզէ իրեն: Մեր տեղերը պիտի ուրախանային մեր ծնողքները երբ օտար քանի մը բառ կարենայինք թոթովել, որովհետեւ վտանգ մը չէր մայրենի լեզուէն դուրս ուրիշ լեզու մըն ալ գիտնալ: Կը յիշեմ տակաւին երբ նախակրթարանի Բ. դասարանի աշակերտ հօրեղբայրս զիս ուզեց թարգման ունենալ իր և Ֆրանսացիի մը միջև: Ո՛վ զիտէ ի՞նչ էի ես իր մտքին մէջ, զպրոցական մը որ Ֆրանսերէն կը սորվէր: Բայց Հնդկաստանի մէջ ամենամեծ վտանգն էր ան երբ կը պակէր մերը, հայերէնի ծանօթութիւնը: Ու կը խորհէինք երկուքս միասին այն աշխատանքին մասին որ զըպրոցին և եկեղեցիին միջոցաւ պէտք է տարուէր փրկելու համար այս պատուական բեկորը հայութեան մեր ամբողջին համար: Կարելիութիւնները չեն որ կը պակսէին, բայց կը պակսէր տեւական, յամառ, հաւատաւոր աշխատանքը: Թերեւս շատ բան ձգուած էր բախտին, աւելի ճիշդ պարտուողականութեան որ վտանգն է սփիւռքի մէջ ցրուած բոլոր հայ գաղութներուն նուազ կամ աւելի չափերով: Հնդկաստանի հայ երիտասարդը ասպարէզ կը փնտռէ այժմ Անգլիոյ մէջ: Հոն գտնուած միջոցիս մեկնողներ եղան և կային որ կը պատրաստուէին ալ: Ոմանց համար Անգլիան Home-ն էր, հայրենի տունը: Ես կը խորհիմ որ ատկա հոգեկան պարտութեան մը արդիւնքն ըլլալէ աւելի, արդիւնքն է երկիր ունենալու զրկանքին: Հողը հացի, ջուրի չափ անհրաժեշտ՝ մարդուն համար: Եւ զարմանալի չէ որ մեռնի ան, այս անգամ ցեղային կեանքին համար, երբ կ'ապրի զրկուած իր հողէն, ուր կենսաւորուեցաւ իր պատմութեան ծառը և որմէ սակայն կտորած ճիւղ

մը ինք՝ նոր հող կը փնտռէ արմատաւոր-
ուելու, ուրեմն գոյատեւելու համար: Նոր
նկարագիր մը առնելու համար: Ես նշմա-
րեցի որ բոլոր երիտասարդները, նոյնիսկ
անգլիախոս, ունէին խորունկ անօթութիւնը
հայուն արժէքներուն նկատմամբ երբ ա-
նոնք հանգամանօրէն կը բացուէին իրենց
մաքի և հողի աչքերուն առջև, կը բուէր
որ տրուէր իրենց: Յաճախ արցունքներ
լեցուցին աչքերս երբ բեմի վրայ հայ փոք-
րիկներ և պատանիներ հայերէն արտասա-
նեցին և երգեցին: Հսեցի բոլորին գովքը,
նոյնիսկ անոնց որ ոչինչ հասկցան հայերէ-
նէն: Հաւանաբար կը դատապարտէին ալ
ինքզինքնին հողելին: Որովհետև ամէն գո-
վասանք ընդունիլ է արժանիք մը և զայն
չունեցողները զայն լուսագոյն ճշգողները
կ'ըլլան: Շատ իրիկուններ այսպէս ման ե-
կանք Վէյտանոն ճամբաներուն վրայ Տէր
Հօր հետ, ճնշուած մերթ, գօտեպնդուած
երբեմն ծով ցաւերով և ծով յոյսերով մեր
ժողովուրդին: Երբեմն միջոցաբար կը դուար-
ճանար այնտեղ ծառերէն վար իջնող կա-
պիկներու արշաւներով, որոնք իրենց հրա-
պիտի ձեւերով, արթուն նայուածքներով
մեզ պահ մը կը փոխադրէին կեանքի ու-
րախ կողմերուն: Հնդիկներ ուտելիք կը
բերեն անոնց և տեսնել է պէտք թէ ինչ-
պէս մեծով ու պղտիկով կը հաւաքուին
յափշտակելով իւրաքանչիւրը իր բաժինը:
Զօրաւորը միշտ առնելով շատը անշուշտ,
ընկճելով տկարը: Ամէն ինչ զօրաւորին՝
բնութեան մէջ ... ու բանաւոր մարդն ալ
նոյն ճամբով: Հնդիկը կը յարգէ ամէն կեն-
դանի, մանաւանդ կապիկը որ իր մարդ-
կային նմանութիւններով մասնաւոր ազգե-
ցութիւն մը կը ձգէ անոր նախնական հո-
գիին վրայ: Կապկապատկեր չաստուծոյ մը
խորաններ տեսած եմ ուր մեծ ջերմեռան-
դութեամբ ան կը տանի իր նուէրը: Նախ-
նական այն հասկացողութիւնը թերեւս որ
կեանքին մէկ սկզբնաւորութիւն կը ճանչ-
նայ ու մարդն ու անասունը հաւասարապէս
կը տանի նոյն աղբիւրին:

Այս պոստյոններու ընթացքին է որ ան-
դրադարձայ հնդիկներուն մեծ մարդասէր-
ներ ըլլալուն: Այդ ընդարձակ մարդագե-
տիներուն վրայ տասնեակներով ակումբ-
ներ մարզական, քրիքէթի, ֆութպոլի,
թէնիսի, որոնց մէջ հայկական մարզական

ակումբն ալ ուր կը հաւաքուին ընտանի-
քով, իրիկնադէմերուն, իրենց զաւակները
մարգերուն զօվութեան բերած մայրեր,
մինչ երիտասարդներ կը խաղան թէնիսն
ու բինկ բոնկը: Ու այս մարդարաններուն
ամենէն շէնը, Կալիֆթայի ձիարձակարա-
նը, անգլիական բարքերու յետաձեռնու-
թիւն, որ շարժի իրիկուններ տասնեակ հա-
զարաւորներ կ'առինքնէ հնդիկ, եւրո-
պացի ու հայ, ձիերու վազքին յանձնելով
իրենց բախտին ուրախութիւններն ու տրտա-
մութիւնները: Կը յիշեմ հայ մը որ կը հար-
ցնէր ինծի թէ պիտի Աստուած ներէ՞ր ի-
րեն, իրեն՝ որ ամբողջ ունեցածը կորսնցու-
ցած էր ձիարշաւի մէջ, մինչ ուրիշ մը նոյն
տան մէջ անտեսած էր նոյնիսկ մեր գոյու-
թիւնը երբ Կալիֆթայէն 15 մղոն հեռու
Չանթանակոր ըսուած դիւղաքաղաքը այ-
ցելութեան գացած էինք իրենց, ընկղմած
ըլլալով խորունկ վշտի մը, մտատանջու-
թեան մը մէջ: Հարցուցի պատճառը. ըսին
թէ «ձիարշաւի մէջ կորսնցուցած է», քրմ-
ծիժաղով մը: Թէ իր ամբողջ մտածումը
կը դառնայ այժմ այդ գաղափարին շուրջ:
Ուրեմն ո՛չ մէկ ձեւով զարմանալի՛ երբ
հսկայական հարստութիւն, ապարանքներու
և պալատներու տէր Պր. Յ. Կալստանեան,
այնքան տարուած ըլլայ ձիարշաւէն, որ
որ մը ինքզինքը գտած ըլլայ ապրտքերու
նոյնքան հսկայական բեռերու տակ. ու իշ-
խանաբար ապրելէ վերջ գերեզմանաքարը
եկեղեցւոյ վարչութիւնը ստիպուած ըլլայ
գնել: Այս մարդը որուն տաղանդին մասին
միշտ մեծ գովեստով խօսուեցաւ ինծի, ա-
նոր ազգասիրութեան և առատաձեռնու-
թեան մասին, որ իր կենդանութեան ոչինչ
խնայած է աղքատին ու պանդուխտին ու
եկեղեցիին իրեն տրուած գրամէն, ոչինչ
պիտի ձգեր իր ժառանգորդներուն: Հաս-
կընալու համար տարողութիւնը ըսածնե-
րուս պէտք է տեսած ըլլալ հսկայական
Կալստանեան ապարանքը հարիւրաւոր յար-
կաբաժիններով շէնք մը Կալիֆթայի շատ
մէկ արժէքաւոր պողոտային Park St.-ի
վրայ որ այժմ անուանուած է Queen's Mou-
sson և իր պալատը ամենաշքեղը Կալիֆ-
թայի պալատներուն, ծառերու և ծաղիկ-
ներու մէջ, այժմ չեմ գիտեր որ մէկ մա-
հարձայի բնակարանը: Կալստանեանի պէս
ուրիշ հայեր և ս, Ստիֆընսեր, Թադէոսներ

և ուրիշներ նմանօրինակ շէնքերով զարդարած են կալկաթան: Անտոնյան միայն այժմ թաղէտներունը կը մնայ, միւսները լուծարքի ենթարկուած ըլլալով ժառանգորդներուն կողմէ որոնք նախընտրած են իրենց հարստութեամբ մեկնելու Եւրոպա կեանքի վայելուժին համար: Ընդդէմ իշտ այն հաստատումը որ հնդկահայը ամէն ինչ կատարեալ խոստանելէ ետք անոր յաւերժացման կազմակերպութիւնը չէ կրցած ընել ու մեծ գործարաններ, ձեռնարկներ անոնց հաստատողներու մահուան հետ գրեթէ զոցած են իրենց դուռները: Մինչ օտարներ հարիւրաւոր տարիներու տուներ և հաստատութիւններ միջտ զէպի աւելի բարօրը կը շարունակեն որդիէ որդի: Տխրութիւնը կը համակէ մեզ երբ կ'ըսուի թէ այս, այն, միւսը, տուն, շէնք, հաստատութիւն կամ գործարան, հայերուն եղած են: Կ'ըսեն թէ պահել կարենալը շահելուն չափ արժանիք մըն է: Հաւանաբար պահելու արժանիքը զլացուեցաւ հնդկահայուն: Ժողովուրդներու նկարագիր որ բնագործն եթէ կարելի է ըսել ա՛յս կերպերու մէջէն աշխատանքի խնայք կուտայ: Համայնական, ապագային նայող աշխատանքը չունինք մենք: Սերունդներ կուզան ու կ'երթան իրենց մտահոգութիւններուն համար միայն, անտեսելով ապագան որ ուրիշ ժողովուրդներուն քով իրրեւ ներհակ առաքինութիւն՝ յառաջդիմութիւններու ամենէն կարեւոր զսպանակաւորումն է եղած: Թերեւս պիտի սորվինք տակաւին . . .

«Մէյտան»ը իր հարաւարեւելքին վրայ, ճիշդ ձախին Վիկտորիայի յիշատակարանին ծառատանի մը սաղարթներուն մէջէն կը զեղեցկանայ Անկլիքան եկեղեցիի մը դռնիկ հրաշակերտով: Տակաւին հոն Անգլիան, երեք հարիւր տարիներու իր տիրապետութեան խորունկ հեռքերով: Ու արեւմտեան կողմէն վար բերդաքաղաք մը Վիլիլմ Գորթ կոչուած ապաստանարան ու միեւնոյն ատեն անգլիական կայսրութեան ուժի ցուցադրում. այժմ հնդկական բանակի կեդրոնատեղի որուն զարպաններէն անցանք մենք հիւրը ըլլալու համար քանիցս համակրելի հայ սպայի մը Լէոն Արութունի, Սինկափուրէն ճարտական վարչապետութիւններէ վերջ Հնդկաստան ապաստանած իր մօր և քրոջ հետ: Մայրը 70

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄՍԿԱՆՔ

● Եր. 5 յոյ. — Վաղուան Գիւտ Խաչի տունին առիթով, կէսօրէ ետք, Միարանութիւնը՝ Գեր. Տ. Տիրան Արքեպոս. Կերտոյեանի զխաւարութեամբ շարադասարի հանդէսով մուտք գործեց Ս. Յարութեան Տաճար: Կերտոյեանքն ու վաղուան նախատնակը պաշտուեցան Գիւտ Խաչի այրին կից՝ հայապատկան Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյն մէջ, նախազանութեամբ Նորին Գերապատութեան:

● Կիր. 6 յոյ. — Գիւտ Խաչ: Գիշերային և առաւօտեան ժամերգութիւնները պաշտուեցան և Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Լուսաւորիչ: Ժամարան էր Հոգ. Տ. Յարութիւն Վրդ. Մուշեան: Ս. Պատարագէն ետք կատարուեցաւ երբազարձ մեծահանդէս թափօր Քրիստոսի Ս. Գերեզմանին և Պատանատեղւոյն շուրջ, նախազանութեամբ Գեր. Տ. Տիրան Արքեպոս. Կերտոյեանի, որ ամպնովանի տակ, կենաց Փայտի ճանաչագեղ մատուցով կ'օրհնէր Տաճարը լեցնող հաւատացեալներու բազմութիւնն ու Ս. Թ. Վարժարանի երկեսն ուսանողութիւնը: Թափօրը վերջացաւ Ս. Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ:

● Կիր. 13 յոյ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ: Պատարագին էր Հոգ. Տ. Վաղգէն Արդ. Գրպրուեան: Քարոզեց Գեր. Տ. Տիրան Արքեպոս. Կերտոյեան, Նիթ ունենալով որուն ձառու Աւետարանի զրուսողը (Ղուկ. Ը. 19-21), ու Տիրոջ Մայր իմ և եղբարք իմ սքա են որք զբանն Աստուծոյ լսեն և առնեն խօսքէն հետեցնելով թէ Յիսուս ոչ թէ չէր ուզեր տեսնել իր մայրն ու եղբայրները, այլ թէ մենք ևս կրնանք արժանանալ Տիրամօր ու առաքելոց երանութեան, երբ ապրինք ճշմարիտ քրիստոնէի վայել կեանքը: Ու եղբակացոց թէ աշխարհ պիտի չխաղաղի՝ որքան ատեն որ հաստատուած չէ մարդոց միջև ճշմարիտ եղբայրութեան ոգին, խարխաւած իր հիմերը սիրոյ ու իրերօղնութեան գետնին վրայ:

ամեայ աղուոր հայ մայրիկ մը, բաւական հայախօս: Տիկինը զուարթախօսուն հայ կին մը որ հայերէն բառ մը իսկ չէր գիտեր:

ԲԱՌԳԷՆ ՎՐԴ.

(Շարունակելի՛ 3)

● Ուր. 18 Նոյ. — Վաղուան նախատեսակին ի Ս. Հրեշտակապետ նախագահեց Գեր. Տ. Հայկազուն եպս. Արքանամեան:

● Շր. 19 Նոյ. — Տոմ Ս. Հրեշտակապետացն: Առաւօտեան ժամերգութիւնը պաշտուեցաւ և Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետ: Պատարագին էր Հոգ. Տ. Թորգոմ Վրդ. Մանուկեան: Ս. Պատարագէն ետք կատարուեցաւ տարեկան հոգեհանգստեան կարգը, Ս. Աթոռոյ բարերարներ Աղաւնի ձէլանհիմնեանի և պարագաներուն հոգեոցն ի հանգիստ, նախագահութեամբ Գեր. Տ. Հայկազուն եպս. Արքանամեանի: Ապա, Միտանութիւնը պատուաթրուեցաւ Վանուց Տեսուչ՝ Հոգ. Տ. Վարուժան Վրդ. ի կողմէ:

● Կիր. 20 Նոյ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Պատարագին էր Հոգ. Տ. Հայկասեր Վրդ. Պայրամեան: Քարոզեց Գեր. Տ. Տիրան Արքեպս. Ներսոյեան, նիւթ ունենալով օրուան ծաշու Աւետարանէն Յայրուսի աղջկան յարութեան պարգան (Մարկ. Ե. 35-43), ու այդ առթիւ Տիրոջ աղջկան ուղղած շարի, կաց խօսքը պատշաճեցնել ջանաց պատգամի մը՝ ուղղուած մեղքէն նուաղած հոգիներու, որպէսզի միշտ ըլլան արթուն և զգաստ, և մանաւանդ բոլոր սրտով հոգևոր պէտքեր գիտնան խնդրել Տիրոջմէ:

● Կիր. 27 Նոյ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ: Ժամարարն էր Հոգ. Տ. Իսահակ Վրդ. Ղազարեան, Քարոզեց Գեր. Տ. Տիրան Արքեպս. Ներսոյեան, նիւթ ունենալով օրուան Աւետարանական ընթերցումածը (Մարկ. Թ. 37-39): Ծննդացաւ անուն բառին վրայ, և մեկնելով Յիսուսի թոյլտուութիւնը այն քարոզչիներուն՝ որոնք Անոր անունով կը զործէին և սակայն չէին նետեեր իրեն և առաքելոց խումբին, եզրակացուց թէ ամէնքս ալ ունինք կատարելիք պարտականութիւններ տարբեր մարզերու մէջ, բայց Նոյն նպատակին համար, իւրաքանչիւրս իր կրցած չափով: Բաւ է որ գիտակցինք մեզ վիճակածին ու լիուրի կատարենք զայն: Ու յորդորեց ներկաները որ փայլեցնեն իրենց վրայ Քրիստոնեայ անունին թեկադրած զմայլելի յատկութիւնները:

● Շր. 3 Գեկտ. — Երեկոյեան ժամերգութեան և Կիրակուտքէն ետք, Մայր Տաճարին մէջ հանգիստարարպէս պաշտուեցաւ Ընծայման նախատեսակը, նախագահութեամբ Գեր. Տ. Հայկազուն եպս. Արքանամեանի:

● Կիր. 4 Գեկտ. — Ընծայումն Ս. Ասուածամնի եւ Բարեկենդան Յիսուսի պահոց: Գեթեմանի Ս. Աստուածածնայ Տաճարը Նոյ. 23ին հեղեղներէ ամբողջովին լեցուած ըլլալով, այսօրուան հանգիստը Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ: Պատարագեց և քարոզեց Գեր. Տ. Հայկազուն եպս. Արքանամեան, քնարան ունենալով «Ընծայեցուք զանձինս ձեր Աստուծոյ» (Բ. Կորնթ. Գ. 2): Ըսաւ թէ ընծայումը հրեական հին սովորութիւն մըն է, որ

մաս կը կազմէր հրէից կրօնական բարեպաշտութեան: Տիրամօր ձեռքը ընծայեցին իրենց միակ զուտը Տաճարին, ի կատարումն ամուսնեան նետանքով իրենց ըրած ուխտին: Յիշելով Հին կտակարանէն «Ուխտս զիք և կատարեցէք խօսքը, ըսաւ թէ, ինչպէս Յեթմայէ իր մէկ հատիկ աղջիկն իսկ զոնեց կատարած ըլլալու համար իր ուխտը, մենք ևս պարտինք շնորհանալ մեր ուխտերուն կատարման մէջ, ու ընծայել ամբողջութեամբ մեր սիրտը Տիրոջ: Ս. Պատարագէն ետք, Գեր. Տ. Տիրան Արքեպս. Ներսոյեանի նախագահութեամբ կատարուեցաւ տարեկան հոգեհանգստեան կարգը, Ս. Աթոռոյ բարերար Կիլիլայի Կիլիպէնկեանի և Կիլիպէնկեան զերգաստանի համայն նշնեցելոց հոգիներուն ի հանգիստ: Կոմիտասեան Ս. Պատարագի երգեցողութիւնները, ինչպէս նաև հանգստեան կարգի շարականները եղան բազմաձայն, երկուս երգչախումբի կողմէ, զոր կը զեկվարէր Հոգ. Տ. Թորգոմ Վրդ. Մանուկեան:

● Կիր. 11 Գեկտ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգ. Տ. Վաղգէն Արդ. Գրգրբաբեան: Քարոզեց Հոգ. Տ. Իսահակ Վրդ. Ղազարեան, նիւթ ունենալով օրուան ծաշու Աւետարանէն (Ղուկ. ԺԹ. 16-31) մտահոգութեան պարագան: Ըսաւ թէ ամէն մարդ կը մտահոգուի իր ապագայով, սակայն շատեր անտեսելով իրենց հոգևոր պէտքերը, միայն ու միայն Տիրոջմէ կը խնդրեն զոհացումը իրենց Փիղիբական ու նիւթական կարիքներուն: Յիսուս սակայն ճիշդ չի գտաւ մտահոգութեան այս կերպը, այլ ըսաւ. «Խնդրեցէք նախ զԱրքայութիւնն Աստուծոյ, և այն ամենայն յաւելցի ձեզ»: Հոգ. Հայրը ըսաւ թէ ինչպէս որ զաշտի մէջ ձգուած քար մը ոչինչ կ'արժէ, բայց երբ նարտարապետի ձեռքով տան մը շինութեան մաս կազմէ արժէք մը կ'ունենայ, այնպէս ալ մարդ կը փրկուի հաստատուելով Աստուծոյ արքայութեան մէջ, ու փրկութեան առաջնորդող նարտարապետը եկեղեցին է որ մարմինն է Քրիստոսի:

● Ուր. 16 Գեկտ. — Վաղուան նախատեսակին ի Ս. Յակոբ նախագահեց Գեր. Տ. Պարզե եպս. Վրթանէսեան:

● Շր. 17 Գեկտ. — Ս. Առաք. եւ առաջին յուսուողացն մեռց Թաղեալի եւ Բարոզիմեալի: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարի Ս. Գլխարկ մատրան մէջ: Պատարագեց Հոգ. Տ. Գեորգ Արդ. Նազարեան:

● Կիր. 18 Գեկտ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետ: Պատարագեց և քարոզեց Հոգ. Տ. Հայկասեր Վրդ. Պայրամեան, քնարան ունենալով «Ընթանոսաց Աստուած կուցեար, իսկ մեզ հանցար անուանիլ Հայր»: Խօսելով Տէրանական աղօթքի առաքելոց ուսուցման զէպքի մասին, ըսաւ թէ Յիսուս գիտեց թէ իր աշակերտները աղօթել կը բաղձային, և սակայն սպասեց մինչև որ պահանջքը իրենցմէ

գար և Ան աղ ուրախութեամբ սորվեցուց անոնց շարք մերը, ուր Աստուած ինքզինք կը յայտնէ իբրև Հայրը բոլորին: Աւ մեկնարանելէ ետք Տէրունական աղօթքէն մի քանի հատուածներ, յորդորեց ներկաներուն որ հոգւով կրկնեն զայն:

● Բշ. 19 Դեկտ. — Ս. Հարցն եղիպտացոց նախատնակը պաշտուեցաւ ի Ս. Յակոբ: Հանդիսացեալն էր Գեր. Տ. Սուրէն Եպս. Քէմհանեան:

● Գշ. 20 Դեկտ. — Տոն Ս. Մակարայ ճգնաւորին: Ըստ սովորութեան, Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Մակարայ մատրան մէջ: Պատարագեց Հոգ. Տ. Զաւէն Վրդ. Չինչինեան:

● Դշ. 21 Դեկտ. — Վաղուան հանդիսաւոր նախատնակը պաշտուեցաւ ի Ս. Յակոբ, նախադահութեամբ Գեր. Տ. Պարզե Եպս. Վրթանէսեանի:

● Եշ. 22 Դեկտ. — Յղօրիւն Ս. Ասուածածին: Հանդիսաւոր Ս. Պատարագը՝ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատոյց և քարոզեց Գեր. Տ. Պարզե Եպս. Վրթանէսեան, բնարան ունենալով «Նա եղիցի մեծ, և Որդի Բարձրելոյ կոչեցցի... և թագաւորութեան նորա վախճան մի՛ լիցի» (Ղուկ. Ա. 32-33), Բացատրեց Ս. Աստուածածնի տօներուն նշանակութիւնը և ցոյց տուաւ թէ Ս. Կոյսին մեծութիւնը կը կայանայ իր հնազանդութեան, խոնարհութեան և հաւատարմութեան մէջ, և այս իսկ պատճառաւ Տիրամայրը երանեալ է բոլոր կիներուն մէջ:

● Կիր. 25 Դեկտ. — Բարեկենդան Ս. Յակոբայ պահոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ: Ժամարարն էր Հոգ. Տ. Գէորգ Արղ. Նազարեան: Քարոզեց Գեր. Տ. Տիրան Սրբազան, նիւթ ունենալով օրուան ճաշու աւետարանէն կոչնատէրի առակը (Ղուկ. ԺԳ. 16-24):

● Ուր. 30 Դեկտ. — Վաղուան նախատնակին ի Ս. Յակոբ նախադահեց Գեր. Տ. Նորայր Եպս. Պողարեան:

● Եր. 31 Դեկտ. — Ս. Յակոբայ Մծրնայ հայրապետին: Ս. Պատարագը ի Ս. Գլխադիր մատոյց Հոգ. Տ. Վաղգէն Արղ. Գրգորսեան:

ՊԱՇՏՈՆԱԿՆԵՐ

● Դշ. 2 Նոյ. — Կէսօրէ ետք, եթովպական Հիւպատոսարանին կողմէ, եթովպիկոն Ն. Վ. Հայլէ Սէլասիէ կայսեր թագադրութեան 25ամեայ Յուբիլեանին առթիւ, Claridge Hotelի սրահներուն մէջ տրուած Cock-tail party-ին ներկայ գտնուեցան Գեր. Տ. Սուրէն Եպս. Քէմհանեան, Հոգ. Տ. Զաւէն Վրդ. Չինչինեան և Տիար Կ. Հինդլեան:

● Եշ. 3 Նոյ. — Կէսօրէ ետք, Ս. Աթոռ ժամանեցին Անթիլիասի Միարաններէն Հոգ. Տ. Սահակ Արղ. Այվազեան, Հոգ. Տ. Գէորգ Արղ. Կարպիսեան և Հոգ. Տ. Զաւէն Արղ. Արզուման-

եան: Հոգ. Հայրերը Գիւտ Խաչի տօնակատարութեանց իրենց մասնակցութիւնը բերելէ ետք, Բշ. 7 Նոյ. ի կէսօրէ ետք վերադարձան Անթիլիաս:

● Ուր. 4 Նոյ. — Երեկոյեան, Ս. Էլմիածնէ վերադարձին Ս. Աթոռ ժամանեց Ս. Ուխտիս Միարան և Եունեըն Սիթիի Հոգեւոր Հովիւ Հոգ. Տ. Հմայեակ Վրդ. Ինթոյեան՝ և մեկնեցաւ Գշ. 8 Նոյեմբերի կէսօրէ ետք:

● Գշ. 8 Նոյ. — Կէսօրէ առաջ, Գեր. Տ. Սուրէն Եպս. Քէմհանեան, Հոգ. Տ. Զաւէն Վրդ. Չինչինեան և Տիար Կարպիս Հինդլեան սիրո-այցելութիւն տուին Երուսաղէմի Նորընտիր Քաղաքացեա Տիար Արէֆ էլ Արէֆի:

● Եր. 12 Նոյ. — Կէսօրէ ետք, Արարիոյ Ն. Վ. Ալեուս Ա. Թագաւորի զահակութեան տարեգարծի առթիւ, Ալեուսի Արարիոյ Հիւպատոսարանին մէջ տրուած ընդունելութեան ներկայ եղան Գեր. Տ. Սուրէն Եպս. Քէմհանեան, Հոգ. Տ. Զաւէն Վրդ. Չինչինեան և Տիար Կ. Հինդլեան:

● Բշ. 14 Նոյ. — Երեկոյեան, Ս. Էլմիածնէ վերադարձին, Ս. Աթոռ ժամանեց Հարուային Ամերիկայի Առաջնորդ Գեր. Տ. Սիւն Արքեպս. Մանուկեան և մեկնեցաւ Դշ. 16 Նոյ. ի Կ. Վ.:

● Եշ. 17 Նոյ. — Երեկոյեան, Թրքական Հիւպատոսարանի կողմէ, Orient Houseի մէջ տրուած Cock-tail party-ին ներկայ եղան Գեր. Տ. Սուրէն Եպս. Քէմհանեան, Հոգ. Տ. Զաւէն Վրդ. Չինչինեան և Տիար Կարպիս Հինդլեան:

— Նոյն ատեն, Հոգ. Տ. Վարուսեան Վրդ. Գապարանեան, որ քսան օրերէ ի վեր արձակուրդով կը գտնուէր Պէյրութ, ժամանեց Ս. Աթոռ:

● Գշ. 22 Նոյ. — Կէսօրէ ետք, Augusta Victoria Հիւանդանոցին մէջ, Լուտերականներու կողմէն, ի պատիւ հիւրարար քաղաքս գտնուող իրենց Նախագահ Գեր. Dr. Hans Lilje Եպիսկոպոսին սարքուած ընդունելութեան ներկայ եղան Գեր. Տ. Տիրան Արքեպս. Երեսոյեան և Հոգ. Տ. Գէորգ Արղ. Նազարեան:

— Նոյն ատեն, Լիբանանեան Հիւպատոսարանի մէջ, Լիբանանի անկախութեան տասնամեակին առթիւ տրուած Cock-tail party-ին ներկայ եղան Գեր. Տ. Սուրէն Եպս. Քէմհանեան, Հոգ. Տ. Զաւէն Վրդ. Չինչինեան և Տիար Կ. Հինդլեան:

● Գշ. 29 Նոյ. — Կէսօրէ առաջ, Գեր. Տեղապահ Ս. Հայրը, որ ամիսէ մը ի վեր եթովպիս կը գտնուէր, օգոյսին զծով ժամանեց Ս. Աթոռ:

● Գշ. 6 Դեկտ. — Կէսօրէ առաջ, Ֆրանչիսկաններու Նորընտիր Կիւսթօս Rev. P. Angelico Lazzeriի ժամանման առթիւ զիմաւորութեան զացին Հոգ. Տ. Զաւէն Վրդ. Չինչինեան և Տիար Կարպիս Հինդլեան:

— Կէսօրէ ետք, Գեր. Տեղապահ Ս. Հայրը և Գեր. Տ. Տիրան Արքեպս. Երեսոյեան մեկնեցան Իսրայէլ և վերադարձան Եշ. 8 Դեկտ. ի Կ. Վ.:

● Դշ. 7 Դեկտ. — Առաւօտուն, Հայֆրայի Հոգևոր Հովիւ Հոգ. Տ. Շահան Արղ. Սլանեան վանական գործերով ժամանեց Ս. Աթոռ և վերադարձաւ երկու օր ետք:

● Դշ. 13 Դեկտ. — Կէսօրէ առաջ, Ֆրանչիսկեանց նոր Կիւսթօսը, հանդերձ Միաբանութեամբ, իր առաջին պաշտօնական այցելութիւնը տուաւ Պատրիարքարանին:

● Դշ. 14 Դեկտ. — Կէսօրէ առաջ, Գեր. Տեղապահ Ս. Հայրը, հանդերձ Միաբանութեամբ, փոխ-այցելութիւն տուաւ Ֆրանչիսկեաններու Նորին Հայրութիւն, Գեր. Կիւսթօսին:

● Ուր. 16 Դեկտ. — Կէսօրէ ետք, Գեր. Տեղապահ Ս. Հայրը, Գեր. Տ. Տիրան Արքեպիսկոպոսիտան և Հոգ. Տ. Թորգոմ Վրդ. Մանուկեան վանական գործերով մեկնեցան Խարայէլ և վերադարձան Կիր. 18 Դեկտ. ի երեկոյեան:

● Դշ. 27 Դեկտ. — Կէսօրէ առաջ, Հոգ. Տ. Յարութիւն Վրդ. Մուշեան, որ Հայրանտանէ վերադարձին Ս. Աթոռ ժամանած էր, օղային զծով մեկնեցաւ Պէյրութ և ապա Պուէշնոս Այլէօ, իր պաշտօնատեղին:

● Եշ. 29 Դեկտ. — Կէսօրէ ետք, Գեր. Տեղապահ Ս. Հայրը, ընկերակցութեամբ նորընտիր Աւագ Թարգման Հոգ. Տ. Վաղգէն Արեղայ Գրգրըստեանի և Տիրա Կարպիտ Ղինղեանի, ներկայ գտնուեցաւ ՄԱԿի Զինուորական Յանձնաժողովի Պետին Կողմէ, կառավարչական պալատին մէջ սարքուած ընդունելութեան:

ՎԱՐԳԱՊՏՏԱԿԱՆ ԳԱԻԱԶԱՆԻ ԻՆՏԵՆՏՈՒԹԵԱՆ ՏԸՆԶՈՒԹԻՒՆ

6 Նոյեմբերի Կիրակիին, Ս. Աթոռոյ երիտասարդ Միաբաններէն Հոգ. Տ. Անուշաւան Արղ. Զղչանեան, Փարիզի Ս. Յովհաննէս Մկրտիչ Եկեղեցոյ մէջ ստացած է Վարդապետական աստիճան, Եւրոպայի Թեմին Կաթող. Պատուիրակ և Ֆրանսայի Առաջնորդ Գեր. Տ. Սերոյբէ Ս. Եպս. Մանուկեանէ:

Հայր Անուշաւան Ս. Ուխտիս զարգացած և ուսումնատենչ Միաբաններէն մին է, որ 1953 էն ի վեր կը գտնուի Փարիզ, հետեւելով Sorbonneի համալսարանական դասընթացներուն:

Այս ուրախ առիթով, Սիոն, յանուն Գեր. Տեղապահ Ս. Հօր և բովանդակ Միաբանութեան, կը շնորհաւորէ Հոգ. Հայրաւորը, մաղթելով իրեն յաջողութիւն և նորանոր նուաճումներ ի փառս Հայց. Առաքելական Ս. Եկեղեցոյ:

ՏՆՕՐԷՆ ԺՈՂՈՎՈՅ ՆՈՐ ԱՆԳՍՄՆԵՐՈՒ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Նկատի ունենալով որ Ս. Աթոռոյ ՏճօրԸն Ժողովի Հոգեշնորհ Հայրերու վերընտրութեան ժամանակը իր լրումին հասած է, Միաբանական Ընդհ. Ժողովը իր 15 Դեկտեմբեր 1955ի ունեցած նիստովը կրկնաձեռն ցանկի մը վրայէն ընտրեց հետեւեալները իրբև ՏճօրԸն Ժողովի անդամներ. —

- Հոգ. Տ. Հայկասեր Վրդ. Պայրամեան
- > > Յակոբ Վրդ. Վարդանեան
- > > Զաւէն Վրդ. Զինչիքեան

Իսկ Հոգ. Տ. Վաղգէն Արղ. Գրգրըստեան նշանակուեցաւ Ս. Աթոռոյ աւագ թարգման:

Սիոն ի զիմաց Պատ. Միաբանական Ընդհ. Ժողովոյ և Տնօրէն Ժողովոյ նախագահ Գեր. Տ. Եղիշէ Արքեպոս. Տէրտէրեանի կը շնորհաւորէ նորընտիր Հոգ. Հայրերը ու կը մաղթէ կարողութիւն իրենց նոր պաշտօնին մէջ:

ՍՍ.ԲՈՒՆԱՆՍԵՐ ՄԵՐ ՄԷՋ

Դեկտեմբեր 5ին քաղաքս ժամանեց մեծանուն ծաղրանկարիչ Սարուխան: Նոյն օրն իսկ, երեկոյեան ժամը 7.30ին, ժառանգաւորաց հանդիսատեսին մէջ տեղի ունեցաւ բանախօսական երեկոյթ մը, շ. Ե. Մ. ի կազմակերպութեամբ և նախագահութեամբ Գեր. Տեղապահ Ս. Հօր:

Յարգելի հիւրը, աւելի քան մէկ ժամ տեսող զուարթ իր բանախօսութեամբ, ճշգրտ գերն ու կարեւորութիւնը երգիծական արուեստին, որ վեր է բառին թելադրած հասարակ խմտտէն:

Յիշատակելի է ետք երկար շարքը օտար և հայ անուանի ծաղրանկարիչներու, երգապարտաց թէ շատ անգամ առաջնորդող և զստիարակիչ զեր մը վերապահուած է այս արուեստին, որ երևան կը հանէ մարդոց կեանքին և նկարագրին թաքուն զիծերը:

Շ. Ե. Մ. ի երիտասարդ-երիտասարդուհիներուն կողմէ գործադրուեցաւ զեղարուեստական յայտագիր մը:

Տեղապահ Ս. Հայրը, իր փակման խօսքին մէջ, առաջարկ ներկայացուց որ անուանի արուեստագէտը յօրինէ մեր ազգային զիմացիծ արտայայտող ծաղրանկար մը:

ԱՄԵՆ. Տ. ՏԻՄՈԹԷՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ՅՈՒՆԱՅ

Շարաթ, 31 Դեկտեմբեր 1955 ի երեկոյան ժամը 5ին, Ս. Յարութեան Տաճարի յունաց մեծ զանգակը ընդհատ ընդհատ կը գուժէր մահը Երուսաղէմի յունաց Ամենապատիւ Տ. Տիմոթէոս պատրիարքին, որ աւելի քան տասնամակ մը հիւանդագին վիճակի մէջ կը գտնուէր:

Նորին Ամեն. Տիմոթէոս պատրիարք ծնած է Սամոս կղզիին մէջ 1878 ին: Նախնական եւ միջնակարգ կրթութիւնը ստացած է իր ծննդավայրի վարժարաններուն մէջ ու 1898 ին տիրացած ուսման բարձրագոյն վկայականի: Նոյն տարին Երուսաղէմ գալով կը մտնէ յունաց վանքի կրօնական Ընծայարանը եւ կը վկայուի 1905 ին: 1905 ին քահանայ ձեռնադրուելէ ետք, կը մեկնի Oxford (Անգլիա), ուր կը հետեւի աստուածաբանական եւ բանասիրական դասընթացքներու: Վերադառնալով Երուսաղէմ, 1909 ին կը նշանակուի խմբագիր պատրիարքարանի պաշտօնաթերթ «Նեա Սիոն»ի, եւ նոյն ատեն կը կարգուի տեսուչ գրատան: 1910 ին կ'ընտրուի անդամ Սինդիկ, իսկ 1916 ին կը ձեռնադրուի եպիսկոպոս: 1921 ին կը ըստանայ արքութիւն: 1928 ին կը նշանակուի Բեթղեմէմի պատր. փոխանորդ, իսկ 1935 Յուլիս 22 ին կ'ընտրուի պատրիարք Երուսաղէմի Աթոռին, ու 1939 Սեպտ. 27 ին կը ստանայ Բրիտանական կառավարութենէն իր պատրիարքական հաստատման հրովարտակը, Ս. Աթոռոյս Երանաշնորհ Տ. Մեսրոպ Նշանեան պատրիարքին հետ, նոյն օրը: Կարճ եղաւ սակայն իր զործունէութեան շրջանը պատրիարքական Աթոռի վրայ, որովհետեւ մի քանի տարի ետք ան կ'ունենար կաթուած մը, որուն ի հետեւանք անկարող կ'ըլլայ իր պաշտօնը լիուլի կատարելու:

Հանգուցեալ Տ. Տիմոթէոս պատրիարք հմուտ էր բացի իր մայրենի լեզուէն ֆրանսերէնի եւ անգլիերէնի: Ունի շարք մը զործեր, աստուածաբանական եւ իմաստասիրական տեսութիւններու շուրջ, ու բազմաթիւ կրօնական գրութիւններ:

Հանգուցեալին յուղարկւորութիւնը կատարուեցաւ Երկուշաբթի, 2 Յունուար 1956 ի կէսօրէ ետք: Յուղարկւորութեան թափօրը իր ճամբուն վրայ կանգ առաւ մայրավանքի աւագ դրան առջեւ, ուր կը սպասէին Տեղապահ Ս. Հայրը, Միաբանութիւն, ուսանողութիւն եւ ժողովուրդ: Հոն կատարուեցաւ հանգստեան տպաւորիչ կարգ մը, որմէ ետք Տեղապահ Ս. Հայրը «հոգւոց» մը արտասանեց հանգուցելոյն դագաղին վրայ, ու ընկերակցութեամբ աւագ թարգման Հոգ. Տ. Վազգէն Արեղայի հետեւեցաւ թափօրին մինչեւ Համբարձման լերան Գալիլիոյ յունական վանքը, ուր ամփոփուեցաւ մարմինը Ս. Պատրիարքին:

ՍԻՈՆ այս առթիւ, ի դիմաց Տեղապահ Ս. Հօր, կը հայցէ երկնաւոր Քահանայապետէն որ դասէ հանգուցեալը իր երանելի հայրապետներու շարքին, ու Ս. Հոգիին մխիթարութիւնը պարգեւէ սգաւոր յոյն Օրթոտոքս Միաբանութեան:



Կ Ո Ձ

Պրուսայի եւ Բիւրանիոյ քոչաններու հայուրեան ամբողջական պատմութիւնը հրատարակելու նպատակով, Հալէպի մէջ կազմուած է Կեդրոնական Յանձնախումբ մը, որուն անդամներն են,

Տեաւրբ

- 1. — Միհրդատ Տիգրանեան, պատուակալ Նախագահ Նիկոմիդիացի (Մ. Նահանգներ)
- 2. — Սարգիս Սելեան Ասենապետ Օվանըզցի
- 3. — Գրիգոր Նեքեցեան Ասենադպիր Սեօլեօզցի
- 4. — Վահան Վարդանեան Գանձապահ Կեօլսաղցի
- 5. — Յարութիւն Զագրեան Հաշուապահ Կեօլսաղցի
- 6. — Մինաս Թեօթեօլեան Գիւանապետ Պարտիզակցի

Հրատարակուելիք գիրքը պիտի ունենայ հետեւեալ բաժինները :

- 1. — Պատմական ակնարկ մը հինէն մինչեւ մեր օրերը :
- 2. — Ազգագրական եւ Տեղագրական :
- 3. — Կենցաղային եւ Լեզուական :
- 4. — Մշակութային եւ Տնտեսական :
- 5. — Հանրային եւ Հասարակական :
- 6. — Հեռուստատեսութիւն :

Հրատարակուելիք գիրքը պիտի կոչուի «Պատմագիրքը Պրուսայի եւ Բիւթանիոյ Հայութեան» :

Սոյն «Պատմագիրքը» պիտի ընդգրկէ հետեւեալ բոլոր գիւղերու եւ գիւղաքաղաքներու պատմութիւնը, բարբառները, աւանդութիւնները եւայլն :

Աֆիոն Գարահիսար, Ատափազար, Արսլանպէկ, Ազհիսար, Արմաշ, Ասարճըզ, Գընճըլար, Ենիճէ, Եալօվա, Ենիպազար, Գուրտ Պէլէնկ, Էշմէ, Էսկիշէհիր, Էտինճիկ, Թամըզ, Ժամավայր, Թիւրքմէն, Իզնիկ (Նիկիա), Իզմիտ (Նիկոմիդիա), Խարսախ, Խասկալ, Կէլվէ, Կէօլտաղ, Կիւրլէ, Համիտիլէ, Ճէրահ, Մուրատջայ, Միսլըն, Մեծ Նոր-Գիւղ, Մանուշակ, Մարմարճըզ, Մէրտէկէօզ, Նոր Գիւղ, Շախախ, Չէնկիլէր, Չարկարա, Պարտիզակ, Պրուսա, Պանտրմա, Պալըքէսիր, Պէլնի, Պիլէճիկ, Սէօլէօզ, Սապանճա, Սապանճայի Նոր-Գիւղ, Սիվրիհիսար, Տէօնկէլ, Տաղքէօյ, Տէօնկէլի սուրբը, Տէվրէկ, Քէրէմէթ, Քէօթահիա, Օրթագիւղ, Օվանըզ, Ֆէրիզլի, Գըլլըն Գիւղ, Խէնտէկ, Գարամուսալ, Եալազ-Տէրէ, Ալընճա, Մուտանիա, Տէրվէնտ, Տիւզէ :

Այսու կոչ կ'ընենք բոլոր մեր հայրենակիցներուն, որպէսզի առանց դաւանական եւ կուսակցական խտրութեան իրենց մօտ գտնուած նօթեր, նկարներ, վաւերաբուրքեր, յուշեր, յոյնիսկ վերագրեալ անուաներէն մէկն ու միւսը ընդգրկող հրատարակուած գիրքեր տրամադրեն Կեդրոնական Յանձնախումբիս, մինչեւ 1956 Յունիս, այն հաստատուած անուամբ որ զրկուածները խնամով պիտի պահուին, ու գործի լուսնէն յետոյ պիտի վերադարձուին :

Պայման չէ գրագէտ ըլլալ, մեզի բերելու համար այս օժանդակութիւնը. կը բաւէ նիւթ մատակարարել : Կեդրոնական Յանձնախումբս պիտի դասաւորէ եւ հրատարակելի վիճակի մէջ պիտի դնէ զանոնք :

Բոլոր նիւթական նուիրատուութիւններն ու բարակցութիւնները կատարել Յանձնախումբիս Ասենապետին հասցեով :

*Mr. Sarkis Selian
Pharmacie L'Aurore
Rue Titef N° 55, Alep, Syrie*

ՊՐՈՒՍԱՅԻ ԵՒ ԲԻՒԹԱՆԻՈՅ ՇՐՋԱՆՆԵՐՈՒ ՀԱՅՈՒԹԵԱՆ
«ՊԱՏՄԱԳԻՐԻ» ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԿԵԴՐ. ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Ս Ի Ո Ն

ՅԱՆԿ ՆԻՒԹՈՅ 1955 ՏԱՐԻՈՅ

| | | | |
|--|----------|--|--------------------|
| ԲՍՆԱՍԻՐԱԿԱՆ. — | | Գ. ՄՈՒՇԵՆՅ. — Առ վարպետն | 262 |
| ԱՆՈՒՇԱԻԱՆ ԱԲՂ. ԶՂԶԱՆԵԱՆ. — | | ԱՇՏԻՇԱՏ. — Հայու հոգին | 263 |
| Գիլլամեթի Դիւցազներգութիւնը | 15 | Յուրս ու վարձուած սենեկիս ... | 306 |
| ԲՍՆԱՍՍԵՂԾԱԿԱՆ. — | | ՀԱՄՓ ՍԱՀԵԱՆ. — Արսոյներ | 264 |
| Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ. — Հրամես (քրգմ.) | 12 | ԱՇՈՏ ԳՐԱՇԻ. — Իմ որմնադիր բարեկամին | 264 |
| Ինքներգութիւն | 39, 72 | ՍԱՐՄԷՆ. — Աղբիւրի հետ | 264 |
| Յոյսը | 112 | ՇԷՆ — ՄԱՀ. — Գազարներու տեսիլին | 305 |
| Փափաք | 112 | ԳՈՒՐԳԷՆ ԲՈՐԵԱՆ. — Նոր տարուայ երգ | 307 |
| Վերջիտում | 152 | ՄԱՐՓ ՄԱՐԳԱՐԵԱՆ. — Հողը | 307 |
| Երգ զայիլին (քրգմ.) | 185 | ԱՐՇԱԼՈՅՍ ՄԱՐԳԱՐԵԱՆ. — Իմ Հայաստան | 307 |
| ՎԱՀՐԱՄ ՄԱՎԵԱՆ. — Երուսաղէմ | 12 | | |
| Գեղին, դեղին ծաղիկներ | 73 | | |
| Տեսնութիւն | 153 | | |
| Մահուան | 184 | | |
| Երկու աշուն | 226 | | |
| ԱՆԵԼ. — Հրնազանդ բըռչունին | 13 | Գ. Ի Ր Ա. Կ Ա. Ն. — | |
| ԶԱԻԷՆ Վ. Զ. — Յոյսին | 14 | Յ. ՕՇԱԿԱՆ. — Ռեքեոս Պերպերեան | 8, 43 |
| Գարնանային | 42 | Յակոբ Պարոնեան | 75, 115 |
| Զանգակներ | 74 | | |
| Ամբան իրիկուն | 154 | ԵԿԵՂԵՅՍ. — ՊՍՏՄԱԿԱՆ. — | |
| ՅՈՎՀ. ՇԻՐԱԶ. — *. | 39, 186 | Ն. ԵՊՍ. ՄՈՎԱԿԱՆ. — «Մեր նախնեաց հաւատքը» (նկատողութիւններ) | 164 |
| Կետաք | 186 | | |
| ԶԱԻԷՆ ԵԿԷՆԵԱՆ. — Մարդը վեր աւսողերէն | 40 | ԵՐԱԺՇՏԱԳԻՏԱԿԱՆ. — | |
| ՔԱԶԻԿ ԳՐԻԳՈՐԵԱՆ. — *. | 73 | ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆ. — Միջնադարեան հայ կոմպոզիտորներ | 166, 195, 270, 313 |
| ԵՂԻՎԱՐԳ. — Վարանդին | 109, 302 | | |
| Լեմանի ափին | 225 | Ը Ն Կ Ե Ր Ա. Յ Ի Ն. — | |
| ՄԱՌԻ ԱԹՄԱՃԵԱՆ. — Երգ կեանքի ու մահուան | 113 | Ա. Մ. — Առաջնորդելու արուեստը | 57, 84 |
| ԱՐՍԷՆ ԵՐԿԱԹ. — Գեղոն հայերէն լեզուին | 152 | ԽՄԻ. — Ընկ. մանրագրեր (քրգմ.) | 204 |
| Վ. ԳՐԻԳՈՐԵԱՆ. — Սերմնացանի պէս | 153 | Ն. Ե. — Երոպայի Միջնադարու համալսարանները | 281 |
| Գ. ՃԻՆԻՎԻԶԵԱՆ. — Երգել | 184 | | |
| ՍՈՂՈՄՈՆ ՏԱՐՈՆՅԻ. — Անվերնագիր | 185 | Խ Մ Բ Ա. Գ Ր Ա. Կ Ա. Ն. — | |
| | | Անդրադարձ եւ երախտիք | 1 |

Ս. Յարութեան Տանարի նորոգու-
 րեան հարցը 33, 65, 99
 Քանաճայութեան 25ամեայ յոբելեան
 Տիրան Արեւիգա. Ներսոյեանի 102

Զ. Վ. Զ. — Ազգային-եկեղեցական տօներ
 եւ ուսումնական մեր տարին 145

Զ. Վ. Զ. — Կրթական մշակներ 177
 Ման՝ Ս. Արոսոյ բարեբար Գալուստ
 Ս. Կիւլպէնկեանի 211
 Էջմիածին 242
 Գերսեմանիի Ս. Ասուածածնայ զե-
 րեզմանի եկեղեցիին նոր ողորումը 289

Կ Բ Օ Ն Ա Կ Ա Ն . —

Ե. — Բարեկամութիւնը 4
 ՊԱՐԳԵՒ ԿՐԴ. ԿՐԹԱՆԷՍԵԱՆ. — Մար-
 դեղութեան խորհուրդը 6

ԶԱԻԷՆ ԿԱՐԻՊԵՏ Զ. — Յիսուսի ուսու-
 ցումը Գալիլիոյ մէջ 36
 Մեծ պահք 69
 «Զե աս, այլ յարեալ» 105
 Հոգեգալուստ 149

ԳՐ. Ա. ՍԱՐԱՖԵԱՆ. — Իճնչպէս կարելի
 է ներքին խաղաղութեան տիրանալ 180
 Ինչո՞ւ վաղուան համար հոգ չընել 257
 Պատեհութիւններու բաց դուռը 293

Կ Բ Օ Ն Ա. Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն . —

ՊԱՐԳԵՒ ԿՐԴ. ԿՐԹԱՆԷՍԵԱՆ. — Գործք
 Առաքելոցը 125, 159

Մ Ա Տ Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն . —

Ն. ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ. — (տեւ) Յովնանեա
 Թղլուրանցի 25,
 52, 87, 129, 162, 191, 275, 319

Պ Ա Տ Մ Ա. Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն . —

ՀՐԱՆԴ Բ. ԱՐՄԷՆ. — Պապ Արեակունի
 18, 47, 79, 120, 155, 187, 265, 308

Պ Ա Տ Մ Ա Ի Թ Ե Ա Ն Հ Ա Մ Ա Ր . —

ԱՍՈՂԻԿ Ծ. ՎՐԴ. — Սան-Ֆրանսիսկոյին
 դէպի Սիսնի 60, 91
 Աւարալիոյ հայ գաղութը 134, 169
 » » կեանքը 201, 227

ԲԱՐԳԷՆ ԿՐԴ. — Տղաւորութիւններ
 Հնդկաստանէն 172, 230, 325

Ն. ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ. — Հայ գրիչներ
 յԱսանա 198
 Հայ գրիչներ ի Բալու 199
 » » » Կեղի 199

Ս. ՅԱԿՈՒԲԻ Ն ԵՐՍԷՆ . —

Յունուար Ամսօրեայ լուրեր 29
 Փետրուար » » 63
 Մարտ » » 95
 Ապրիլ-Մայիս » » 139
 Յունիս » » 175
 Յուլիս » » 205
 Օգոստոս » » 238
 Սեպտ. - Հոկտ. » » 284
 Նոյեմ. - Գեկտ. » » 329

Տ ԵՐ Ո Ւ Ն Ի . —

Տ. Ռուբէն Արեւիգա. Մանասեան 208
 Վսեմ. Տիար Գալուստ Կիւլպէնկեան 208
 Ուրարակիր Արամ Արայսարեան 235
 Ճանիկ Հայկ Զաքար 239
 Ամեն. Տ. Տիմոթէոս Պատրիարք Յունաց 333

Ա Յ Լ Ե Ի Ա Յ Լ Բ . —

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԿՐԴ. ԱՐԲԱՀԱՄԵԱՆ. — Ս.
 Արոսոյս Կիւլպէնկ. Մասեմադարանը 22

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԵՊՍ. ԱՐԲԱՀԱՄԵԱՆ. —
 Միւռոնօրհներթ Ս. Էջմիածին 251

ԶԱԻԷՆ ԿՐԴ. — Յ. Օսական եւ «Համա-
 պակեր Արեւմ. Գրականութեան» 94
 Ուրախութեան օրեր 97
 Բարձր. Տ. Խաղ Սրբազանի այցելութիւնը
 Յորդանանի Հիւսէյն Թագաւորին 138
 Հ. Բ. Ը. Միութեան Նախագահին կոչը 144
 ԱՐՇԱԿ ԱԼՊՅԱՃԵԱՆ. — Կիւլպէնկեանք 215

Ն. Մ. Է. — Յարգանքի տուրք մը՝ Հան-
 գուցեալ Գ. Ս. Կիւլպէնկեանին 222

ՏՐԻԱՏ ԵՊՍ. ՊԱԼԵԱՆ. — Անմտանալի
 յիշատակ 223

Հանգիստ Գեր. Տ. Ռուբէն Արեւիգա.
 Մանասեանի 236

Կենսագրական ակնարկ՝ Տ. Տ. Վազգէն
 Կարոզիկոսի 246

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԿՐԴ. ՄՈՒՇԵԱՆ. — «Եկայք
 շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ» 247
 «Խորհուրդ մեծ եւ սխալելի» 298


Ս. Արոսոյս համար կատարուած եպիս-
 կոպոսական ձեռնադրութիւն 254



**«ԱՌՈՆ»Ի ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԿԻՒՂՔԵՆԿԵԱՆ ՄՍՏԵՆԱԳՈՐԱՆԸ
ՇՆՈՐՀԱՎԱՍՏՈՒԹԵԱՄԲ ԱՏՈՅԱԾ ԵՆ ՀԵՏԵՒԵԱՒ,
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

- ԵՂԻՐ ՔՈ ԲԺԻՇԿԸ - ԲԺ. Իսահակ Տէրտէրեան (նուիրատու): Թէհրան, 1954:
 ԱՅԱՊԷՍ ՄԵՄՅԱՆ ԱՆՈՆՔ (Թատերգ. 4 Արար): Ատրինէ Տատրեան: Նուէր «Պարտէզ»-էն,
 ՊԱՐԸ ՅՈՅՍԻՆ - Անել (նուիրատու): Երուսաղէմ, Տպ. Ս. Յակոբեանց, 1955: [1954:
 ՕՐՕՐ ԴԻՎԿՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ - Նուպար Չարխուտեան (նուիրատու): Պէյրութ, 1955:
 ԹՈՔԱԽՏԻՆ ԴԷՄ - Քարգմ. Շ. Նարզունի (նուիրատու): Փարիզ:
 ԿԻՍԱԴԱՐԵԱՆ ՅՈՒՇԱՐԱՏԵԱՆ (1895-1945): Ս. Սաղըրեան (նուիրատու): Փարիզ, 1948:
 ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԻՆ - Մաղաբիա Արքեպս. Օրմանեան: Նուէր Տաճատ Արապեանէ: Ան-
 թիլիսս, 1955:
 ՊԱՏԱՐԱԳՈՐԱՄԱՏՈՅՅ ԱՌԱՔ. ՈՒՂՂ. ԵԿԵՂԵՑԻՈՅ - (Հայերէն եւ Անգլիերէն): Պատրաս-
 տեց եւ նուիրեց Տիրան Արքեպս. Ներսիսեան: Փարիզ, 1954:
 ՅՈՒՇԱՐԱՏԱՆ Ա. ԱՐՓԻԱՐԵԱՆԻ: Նուէր Հ. Բ. Ը. Մ.ի Եզիպոսի կեդր. Յանձնաժողովէն:
 Երզահան Արայ Պարթևեան կը նուիրէ իր գործերէն 3ը: Փարիզ, 1929: [Գահիրէ, 1911:
 ԻՄ ՅՈՒՇԵՐԻՅ: Ա. Իսահակեան: Հրատ. եւ նուէր Եդ. Պողոպտեանէ: Պէյրութ, 1955:
 ՆՈՐ ՏԵՍՈՒԹԻՒՆ ՀԱՅԵՐԷՆԻ ԱՏՈՒԴՈՒՅՆՈՒԹԵԱՆ: Խաժակ Պալըզեան (նուիրատու):
 Հայերէն եւ Անգլիերէն: Գահիրէ, 1955:
 ՕՐԱՅՈՅՅՆԵՐ 1843էն 1909 (պակասաւոր): Նուէր Դաւիթ Յկ. Թաղէոսեանէ, Պաղտատ:
 Հայր Համազասպ Ոսկեան կը նուիրէ իր 3 գիրքերը. —
 ա) ՍԱՐԴԻԿԷԻ ԺՈՂՈՎՔԻ ՀԱՅԵՐԷՆ ԿՈՆՈՆՆԵՐԸ - Տպ. 1945:
 բ) ԿԱՐԻՆ ՈՒ ԿԱՐՆԵՑԻՆ ԵՒ ԿԱՐՆՈՅ ՎԱՆՔԵՐԸ - Տպ. 1950:
 գ) ԱՐՅԱԽԻ ՎԱՆՔԵՐԸ - Տպ. 1953:
 Հայր Յովհաննէս Մըսրեան կը նուիրէ իր 2 Ֆրանսերէն եւ 2 Արաբերէն գիրքերը:
 ԾԱՂԿԵԱՅ ՓՈՒՆՋ - Արփիար Մարգարեան (նուիրատու): Ֆրէզնօ, 1954:
 ՄԵՐ ԱԶԳԸ ԵՒ ԵԿԵՂԵՑԻՆ: Գուրգէն Քհյ. Գուտուլեան (նուիրատու): Պէյրութ, 1955:
 ԱՂԱՒԻՆԻՆ - Ա. Տրւմա: Հրատ. եւ նուէր Կ. Սարգիսեան Գրատան: Պէյրութ, 1953-4:
 (Շարունակելի)

Ս. ԱՌՈՒՈՅՍ ՏՊԱՐԱՆԷՆ ԿԱՐԵՒԻ Է՝ ԱՏՈՆԱՒ



ՀԱՅՅ. ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՈՅ

DIVINE LITURGY


of the

Armenian Apostolic Orthodox Church

Անգլերէն բարգմանութեամբ Գեորգ. Տ. Տրւմա Արքեպս. Ներսիսեանի
 Մաբուր բուրդ եւ զեղեցիկ սպազութիւն: Շաս կարելու հրատարակութիւն մը:
 L'opus est ad h. Ամերիկայի մէջ: — Գին՝ 2 Սփրիլին:

صدرها - بطريكية الارمن الارثوذكس المدير والمحرر المسؤول - صاحب النياحة هايكازون أبراهيان
 نوفمبر - ديسمبر ١٩٥٥ تطبع في مطبعة دير الارمن - القدس العدد ١١ - ١٢

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.
 Editor - Bishop Haigazoun Abrahamian. Armenian Convent, Jerusalem.
 Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.



ՆԱՐԵԿ

ԱՂՅԱՄԱՏԵԱՆ

Ս. ԳՐԻԳՐ ՆԱՐԵԿԱՅԻՈՅ

ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆԻ ՎԵՐԱԾԵՑ
ԹՈՐԳՈՄ ԵՊԻՍԿՈՊՈՍ

Գ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ԵՐՈՒՍԱԼԷՄ
ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ
1955

էջ՝ 510

Գին՝ Եօրր շիլին

ԺԱՄԱԳԻՐՔ ՁԵՌԱՑ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ Ս. ԵԿԷՂԵՑԻՈՅ

ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՑ ԹԱՐԳԱՆՁԱՆՑ ՄԵՐՈՑ

ՍԱՀԱԿԱՅ ԵՒ ՄԵՍՐՈՊԱՅ

ԵՒ ԵՐԱՆԵԼԻ ՀԱՅՐԱՊԵՏԱՅՆ ՄԵՐՈՑ


ԳԻԻՏՈՅ ԵՒ ՅՈՎՀԱՆՆՈՒ ՄԱՆԴԱԿՈՒՆԻՈՅ
ԵՒ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԻՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ



Ս. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

էջ՝ 736

Գին՝ մեկ շինար



ՕՐԱՑՈՅՑ

1956

ՆԱՀԱՆՁ ԹՈՒՆ ԳՐԻՍՏՈՒԻ
(ԸՍՏ ՀԻՆ ՏՈՄԱՐԻ)

ԵՒ

Բուն Թուականին Հայոց
ՏՆԽԸ — ՏՆԽԹ = 4448 — 4449

ԵՒ

Տամարական Թուականին Հայոց
ՌՆԵ — ՌՆԶ = 1405 — 1406

ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ
ԵՐՈՒՍԱԼԷՄ

ՄՍ.ՄԼ.ՈՅ ՅՍ.ՆՁՆՈՒՍ.Ծ Է՝

Յ. ՕՇԱԿԱՆԻ

ՀԱՄԱՊԱՏԿԵՐ

ԱՐԵՒՄՏԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ԶՈՐՐՈՐԳ ՀՍ.ՏՈՐԸ

“ԳԷՊԻ ԻՐԱՊԱՇՏՆԵՐԸ”

- Յ. ՊԱՐՈՆԵԱՆ — ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ
- Գ. ԵՊՍ. ՍՐՈՒԱՆՁՏԵԱՆՑ — ՆԱՐ-ՊԷՅ
- ԵՂԻԱ — Մ. ԶԵՐԱԶ — Մ. ՄԱՄՈՒՐԵԱՆ
- ՄԵՐԵՆՑ — ՏԻԿԻՆ ՏԻՍԱԲ